


3182

P. Ziegert
robins
angry -

$$\begin{array}{r} 21 \\ \hline 24 \end{array}$$




Թ. ՀԱՅԱԹԻ

ՄԵՌԱԾ ԱՌԻՒԾՆԵՐ

Քանզի բոլոր կենդանիներուն ընկերացած մարդեն յոյս կայ. Վասնզի ողջ ժութը մեռած առիւծեն աղեկի է:

Գիրք Ժաղովողի Գ: 2

1934
Տպ. ՍԱՀԱԿ - ՄԵԽՐՈՊ
Գանիրէ



Նպատակս է

Յ. ՀԱՅԱԹԻ

Մրժիս հնազանդիլ,
ուղիղ վարդապետորինը զօրացնել
եւ արդիականներուն դիմադրել

Քու անօրէնորդինդ մեզի չյայտնեցին,
որ քու գերութիւնդ ես զարձնեն:

Ողբ Եր. 2:14

Ս.սուծայ խօսքը ապառաժը կուրսող
մուրճի պէս է.

Եր. 23:29

Ս.սուծոյ խօսքը կենդանի է ու զօ-
րեղ, եւ ամէն երկասարի սուրէ կորուկ, որ
կը բափանցէ մինչեւ շունչը ու ոզին եւ
յօդուածներն ու ծուծը բաժնելու եւ կը
մննէ սրբին խորհուրդները ու մածմունի-
ները:

Եր. 4:12

Մեր Ս.սուծոյն խօսքը յաւիտեան պի-
տի մնայ:

Ես. 40:8

ՄԵՌԱԾ ԱՐԴԻՒԾՆԵՐ

Քանզի բոլոր կենդանինե-
րուն ընկերացած մարդկն յոյս
կայ. վասնզի ողջ շունը մե-
ռած առիւծեն աղեկ է:

Գիրք Ժաղովողի 9:4

1934
Տպ. ՍԱՀԱԿ-ՄԵԽՐՈՊ
Գանիրէ

ԵՐԿՈՒՅ ԽՈՍՔ

Այս հրատարակութենէն առաջ, տարբեր թը-
ւականներուն, թրքերէն լեզուով երկու հրատա-
րակութիւններ եւս ունեցած էինք: Մեր այս
գիրքը սակայն լոյս պիտի տեսնէ թէ հայերէն և
թէ թրքերէն լեզուներով, ուստի յարմար տե-
սանք մեր նախորդ հրատարակութեանց պարու-
նակութիւնը համառօտիւ տալ:

1931ին հրատարակած էինք «Մօսըրնիզմ» և
«Պահնիւմա» անուն մեր առաջին գրքոյկը, 16
էջերէ բաղկացեալ, և 3 մասերով։ Մեր այս հը-
րատարակութեան տուն տուաւ Բրոֆ. Յ. Գրի-
գորեան, որ իր «Պահնիւմա» անուն թերթինուշտ՝
Մայիս 1931, 8րդ թիւին մէջ «Այս բաները այս-
պէս են» վերտառութեամբ յօդուած մը ստորա-
գրած էր, Բրոֆ. Գրիգորեան իր յիշեալ յօդ-
ուածին մէջ կ'ըսէր «Պօլոս եւ Լուտեր ևս ար-
դիականներ էին»։ Մենք Ս. Գրքէն ցուցուցինք
թէ՝ ըլլայ Պօլոս՝ ըլլայ Լուտեր արդիականներ
չէին. այլ անոնք կրօնքը կեղծողները, և իրենց
օրուան եկեղեցիներուն ծածկած ծամարտութիւնն-
երը իյայտ բերողներ եղան։ Երանի թէ բոլոր
արդիականները անոնց նմանէին։

Նոյնպէս ցուցուցինք թէ Բրոֆ. Գրիգորեան



58177-67

Հարաչար կը սիսալէր երբ իր յօդուածին մէջ կ'աշխատէր արդարացնել ընթացքը Գահիրէի Հայ Աւետարանական բեմին քարոզիչ Վեր. Հ.Յ. Համբարձումեանի, և այս, հակուառկ այս վերջնոյն մասին Սիւրիոյ Աւետարանական եկեղեցիներու Միութեան վճռին, որ Վեր. Համբարձումեանին ուսուցումները քրիստոնեայ եկեղեցիներուն համար վնասակար և նոյնիսկ աղիտաբեր կը յայտարարէր:

Առիթը ունեցանք նաեւ մեր այդ առաջին գրքոյկին մէջ ցուցնել թէ նոյն թերթին 121րդ էջին վրայ Բրոֆ. Լեւոնեանի սաորագրութեամբ զետեղուած հետեւեալ գաղափարն ալ սիսլ էր: Բրոֆ. Լեւոնեան կ'ըսէր թէ՝ «Հաւատոյ հանգանակ ունեցող եկեղեցիները կեանքի կարեւորութիւն չեն տար եւ ժողովական եկեղեցիներուն մէջ հաւատոյ հանգանակը երկրորդական կարեւորութիւն ունի»: Մենք ցուցուցինք թէ Թուրքիոյ մէջ, երբ ժողովական եկեղեցիներ կազմուեցան, անոնց առաջին գործը նղաւ բանումեւ իրենց հաւատոյ հանգանակը: Երբ նոր անդամ մը կ'ընդունուէր եկեղեցի, անհրաժեշտ էր որ անդամակցողը եկեղեցւոյ տոջեւ դաւանէր և խոստվանէր եկեղեցւոյն հանգանակը: Ցուցուցինք նաև թէ բրոֆէսօրին այս գաղափարը անհիմն է և թէ իր նպատակն էր միայն իր թիւր գաղափարը յառաջ քշել: Երրորդ, մեր այդ գրքոյկին մէջ բացարե-

ցինք Մօտըրնիզմ բառին իմաստը: Այդ բառը Անդլերէն բառ մըն է որ տառացիօրէն թարգմանուելով կը նշանակէ արդիականութիւն, արդիապատճուրիւն: Մենք ըսինք թէ արդիականներու կեցուածքը իրաւունք կուտայ մեզի խորհելութէ նորաձեւութիւն բառը աւելի ճշգորէն կը բացարէ իրենց գիրքը: Եւշտեցինք թէ հազուսան ու կապուատը նորաձեւութիւն կ'ունենան (թողունեան չեմ ըսեր) բայց կրօնը նորաձեւութիւն չունի, քանզի կրօնի տիրոջ մօտ փոփոխութիւն չկայ: Ինչպէս անոր անձը, անոր խօսքն ալ անփոփոխելի է: «Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ ու այսօր և յաւիտեան», Եփր. 13:8:

* * *

Մեր երկրորդ հրտարակութիւնը լոյս տեսու 1933ին, 92 էջերով և «Մեռած ձանձերը» վերտառութեամբ:

Այս գիրքը կը բաղկանար 5 մասերէ, որոնց առաջնին մէջ որպէս նախաբան առաջարկեցնիք թէ անցեալին և ներկայիս Աստուծոյ գործին յարձակողներն ու զայն կործանել ուզողները ընդհանուր հասարակութիւնը չէ եղած, այլ գիտնականները, կրօնի վարդապետները, փրօֆէսօրները, և եկեղեցւոյ մեծերը կործուողները եւ զած են: Յիշեցինք նաեւ թէ «զանիկա աշխարհիս իշխաններէն մէկը չանչցաւ». Ա. Կորն.

2:8: Երեմիան, Եսային և միւս սուրբերը զանազան չարչարանքներու ենթարկողները երկրագործ, թիթեղագործ և հնակարկատներու կարգէն մարդիկ չէին այլ գիտնականները, քահանայապետները, ժողովրդապետները և սուտ մարդարէները: Նոյնիսկ մեծ պատերազմին, վեր. Պօստանձըօլլու Խարալամպոսը որպէս խառնակի թուրքերուն մասնելով զայն կախազան հանել տուղոները Այնթապ բողոքական եկեղեցիներու սիւները կոչուող բժիշկներ, ուսուցիչներ և եկեղեցւոյ անդամներ չէին ըստինք:

Գրքին երկրորդ մասին մէջ Բրոֆ. Յ. Գրիգորեանի «Ծէպէր» անուն գրքոյին պարունակութիւնը մեզի նիւթ ունեցանք: Յիշեալ Պարոնը «տեսանելի ներշնչումը ներշնչում չէ այլ այն է ձշմարիտ ներշնչումը զոր մարդ ուղղակի Աստուծմէ կ'առնէ» ըսելով որպէս փաստ կարդ մը համարներ կը բերէր, և այս համարներէն մէկը միւսը և ամէնը իւրաքանչիւրը կը ժխտէ ըսելով իր սիւալ գտղափարները յառաջ քշելու համար ոդի ի բոխն կ'աշխատէր և անխղօրէն և առանց քաշուելու բերանը լայն բացուն էր:

Մենք աէրոջը օգնութեամբ, իր բերած հացինք թէ անոնց ամէնն ալ ձշմարտապէս անժխտելի ներշնչեալ խօսքեր են: Ցուցուցինք թէ բոլոր անոնք որոնք գրկուած չեն և հոգեւոր,

կեանք չունին, չեն կրնար Աստուծոյ խօսքը հասկնալ: Ընդհակառակը պնդեցինք թէ Ս. Գլորոց ծշմարտութիւնները կը հասկնան միայն անոնք որոնք Ս. Հոգւոյն չնորհին արժանացած են, քանզի Ս. Հոգին ինքն է որ ներշնչած է Ս. Գլորոց Աստուծային յայտնութիւնները:

Երրորդ բաժնին մէջ մեզի մօտ գտնուող արդիապաշտներէն վեր. Համբարձումեանի ի՞նչ բաններու հաւատալը յայտնեցինք: Բայնք թէ վեր. Հ. Յ. Համբարձումեան Ս. Գրական և բոլոր հաւատացեալներու հաւատացած և խոստվանած 8 հիմնական վարդապետութեանց չի հաւատար:

Ա. Ան Սուրբ Գրոց Աստուծային ներշնչման չի հաւատար. ըստ իրեն, ինչպէս քանի քանի անգամներ բեմէն յայտնապէս ըսած է, Պուտայականներու գրքերուն և Ս. Գրոց միջեւարբերութիւնը մեծ չէ:

Բ. Վեր. Հ. Յ. Համբարձումեան առանց մարդկային միջոցի, այսինքն անարատ յղութեամբ Ս. Աստուծածնի մայրութեան չի հաւատար: Բանի քանի անգամներ, ոեւէ կին եթէ ուզէ կրնայ Քրիստոս մը ծնիլ յայտարարած է ան եկեղեցւոյ բեմէն: Եւ նոյնիսկ համարձակած է «կիները Աստուծ են, Աստուծ են» բառերը առանց ամշնալու երեք տարբեր անգամներ արտասանել մեծ հաւաքոյթի մը առջեւ:

Գ. Ան չի հաւատար նաեւ Քրիստոսի աստուծութեան:

Դ. Զի հաւատար և հրաշքներու։
Ե. Զի հաւատար Քրիստոսի Յարութեան
«նովին մարմով»։

Զ. Զի հաւատար Սատանային գոյութեան,
կը կարծէ թէ Սատանան նոյնինքն մարդուն
մէջն է։

Է. Վեր. Համբուրձումեան մեղքի չի հաւա-
տար, այլ կը պնդէ թէ այն ուրիշ բան չէ եթէ
ոչ ազիտութիւն։

Ը. Ուստի չի հաւատար նաեւ յաւիտենական
դատաստանի և տանջանց «Տէրը ողորմած է,
դժոխք չկայ, Ած. սէր է, մարդս չի պատժեր,
յաւիտենական պատիժ գոյութիւն չունի» կ'ա-
ւետէ։

Դրքիս Կրդ բաժնին մէջ, բողոքական եկե-
ղեցիներու ներկայ վիճակը ուսումնասիրելով
փաստեցինք թէ բեմի վրայ գտնուող պաշտօն-
են։

Անոնցմէ ոմանց անունները և գործերը
առաջ փաստեցինք թէ բեմ գրաւող այդ անձերէն
շտաբը 40—50 տարիէ ի վեր արդիապաշտական
գաղափարներով թունաւորուած են։

Անոնց անունները կուտանք նաեւ հոս։

1. Վեր. Պետիկան և Բրոֆ. Յ. Գրիգորեան
մէկական արդիապաշտական են, որովհետեւ Արդի-
բան բացայատօրէն ուրացող և քարոզող վեր։

Հ. Յ. Հ.ն իրենք ձեռնադրեցին։ Լոինք թէ
ուզգաղացւան երէցներ արդիապաշտ մը պաշտօնի
չեն ձեռնադրեր։

2. Վեր. Մ. Փափաղեան ծայրայեղ արդի-
ապաշտ մըն է, նայելով իր անտրամաբանական
բացարութեանց ստեղծագործութեան մասին,
որ Ծննդոց գրքին Ա. և Յ. գլուխներուն ձշու-
թիւնը կ'ուրանոյ, նայելով այդ խարդախ ճամ-
շաներու որոնց դիմեց Գահիրէի Հայ Աւետա-
րանական բեմին նովիւն հովիւ Վեր. Հ. Յ.
Համբարձումեանը պաշտպանելու և նայելով իր
Գահիրէի վերջին քարոզին մէջ հիւսած գո-
վասանքներուն անծենալ «Արլոսին», այսինքն
իր եկեղեցիէն վտարուած Թօստիքին։ Որով կը
տեսնենք թէ Վեր. Փափաղեան ճշմարիտ բողո-
քական քարոզիչ մը չէ։

Թիշեցինք թէ Բրոֆ. Լեւոնեան իր աշխա-
տած Կրօնից Դպրոցէն ամէն տարի Պատ. Հ. Յ.
Հ.ի պէս բազմաթիւ խայթող մեղուներ արձա-
կելով քրիստոնեայ եկեղեցեաց և կրօնական
հաստատութեանց հիմերը կը կործանէր։

4. Գրեցինք թէ ի՞նչպէս արդիական Պատ.
Ճռնազեան փոխանակ 10000 բողոքականներու
հետ գրախտ երթալու կը նախընտրեմ միլիոն
մը հայոց հետ գժոխք երթալ, կ'ըսէր։

5. Բոինք նաեւ թէ Վեր. Մ. Մանուկեան իր
«Ա. Գրոց տառական ներշնչման չեմ հաւատար»

անուն գրքովը արդիապաշտներուն հացին իւղ կը քսէր:

6. Ըսինք նաեւ թէ Սիւրիոյ միութեան Վեր. Հ. Յ. Համբարձումեանի վերաբերմամբ տուած վճիռը չէր այդ ինչ որ ճշմարիտ Աւետարանական եկեղեցեաց միութիւն մը պիտի արձակէր: Հարցուցինք նաեւ թէ, 40—50 տարիներ առաջ Վեր. Հ. Յ. Հ.ի պէս Քրիստոսի Ս. Կուսէն ծնունդը, Աստուածութիւնը, նովին մարմնով յարութիւնը և այլ ճշմարտութիւնները ուրացող մէկը կրնա՞ր հովիւ ձեռնադրուիլ:

7. Աւելցուցինք նաեւ թէ բողոքական եկեղեցեաց Ազգապետ Բրոֆ. Զենոք Պէզեան ինքն ու արդիական մըն էր, որով ինչպէս կը տեսնուի Սիւրիոյ միութեան 1929 տարւոյ տեղեկադրին 19րդ էջին մէջ, յիշեալը կ'արտօնէր մեր երիտասարդները շարժանկարի ներկայացմանց և պարահանդէսներու երթալ և երեսի ներկ փոշի գործածելու, ինչպէս նաեւ ազգայնական երգերով հրճուելու իրաւունք կուտար: Աւետարանական եկեղեցիներու միութիւնն ալ իր կարգին այն յանձնարարութիւնը նոյնութեամբ տպելով կը համամտէր անոր: Այս ամէնը ըսինք, արդեօք Ամերիկայի արդիապաշտ Աւետարանչականին տարեկան 18000 տօլար նպաստին համար չէր: Բայց միութիւնը չգիտցաւ թէ «Ոսկիի և արծաթի տէրն Աստուած» (Անգէ, 2:8) Ամերի-

կայի 18000 տօլարը պիտի գեղչէ 3000ի: «Ճըշմարտութիւնը ծախու առ բայց մի ծախեր» Առակ. 23:23. Ճշմարտութեան առջեւ միութեան պարտուած ըլլուլը յստակօրէն գրեցինք:

Գրքիս հինգերորդ մասին մէջ «Աստուծոյ Եկեղեցի» անուն աղանդին գլխաւոր 7 վարդապետութեանց Ս. Գրական չըլլուլը ապացուցինք:

Ա. Ըսինք թէ անոնց «Ոտնլուան» առաքելական վարդապատութիւն մը չէ: Ըսինք թէ մեր Տէրը զայս պատուիրեց ոչ թէ որպէս նիւթապէս հետեւելիք պատուէր այլ որպէս օրինակ Քրիստոնէական խոնարհումտութեան և ծառայելու ոգւոյն: Ըսինք թէ եթէ Տէրը զայս որպէս արտաքին արարողութիւն պատուիրած ըլլուր, աշակերտները ինչպէս հաղորդութիւնը և մկրտութիւնը զայդ եւս շեշտագին պիտի պատուիրէին որ ուրիշներու նման մենք ալ հետեւինք իրենց: Բայց չգրեցին, ինչ որ կը ցուցնէ թէ անոր ոչ թէ ձեւական կատարումը այլ ոգեկան իմաստը կը հասկնային:

Բ. Հականակ Ս. Գրոց պատուիրաններուն այդ եկեղեցին կանանց եւս ձեռնադրութիւն կ'արտօնէ և ճիշդ այր մարդու բոլոր կարելիութիւնները կուտայ անոնց: Ի հարկին կը ձեռնադրէ զանոնք իբրեւ պաշտօնեայ և անոնք Ս. պատկի, թաղման և մկրտութեան արարողութիւնները եւս կը կատարէն: Ցուցուցինք Ս.

Գրքէն թէ կիները այս արտօնութիւնը չունին։ Բնդիակառակը կը պատուիրուի անոնց լուս մասը, չուսուցաննել, այրին վրայ իշխանութիւն չունենալ. Կանոնց, նոյնիոկ աչքառու կանոնց, բեմ բարձրանալով ինքզինքնին ցուցադրելը նպատակին չծառայելը յիշեցինք։

Գ. Այս աղանդը կ'ըսէ թէ մարդ փրկուելով որոշ տատիճանի մը հասնելուն այլեւս չի կրնար մեղանչել։ Յիշեցինք որպէս վաստ երկու յայտնի մարդիկ որոնցմէ մին 12 տարիէ ի վեր, իսկ միւսը 14 տարիէ ի վեր չեն մեղանչած կը յայտատարարէին։ Ասոնց առաջինը իր յանդուգն յայտարարութիւնը մեծ ժողովի մը տոջեւ մեր ներկայութեան ըրաւ, իսկ երկրորդին հեղինակը այս աղանդին Գահիրէի հատուածին յոյն պատուելին էր։

4. Աստուծոյ եկեղեցին կ'ընդունի թէ աշխարհ երթալով պիտի բարելաւուի, մենք Ա. Գրքէն ցուցուցինք թէ աշխարհ երթալով աւելի գէշ պիտի ըլլայ Մենք սակայն նայելով Ա. Գրոց զրածներուն, նայելով նաեւ աշխարհի օրէ օր աւելի գէշնալուն, ցուցուցինք թէ նախատեսուած վերջին օրերն է որ կ'ապրինք։

5. Երբ աշխարհ այսքան կը գէշնար, մենք ցուցուցինք թէ Աստուծոյ եկեղեցին կը սիալէր նաեւ հաղարամեայի մասին Սուրբ Գրոց տուած իր մեկնութեան մէջ։

6. Յոյց տուինք նաեւ թէ Աստուծոյ եկե-

ղեցին կը սիալէր նաեւ հոն ուր Տէրունական Օրը չյարգելով զայն սովորական օրերուն կամգին անցուցած էր։

7. Վերջին տեղը ցուցուցինք թէ Աստուծոյ եկեղեցին հրաշքի նկատմամբ գաղտփարը մասմբ միայն ճիշդ էր, և այդ բաժնին մէջ ալ չէին յաջողեր, Էսինք թէ յաճախ բեմէն հրաշք պիտի գործենք ըսելով յայտարարութիւններ կ'ընեն և կը հրաւերեն կոյրեր, կաղեր, և հաշմանդամներ, որոնց մարդկային բուժումը անկարելի է բայց չեն յաջողած և միշտ հոգեւոր եղբայր և քոյրերը հասարակութեան ծաղրանքին և հալածանքին ենթակայ ըրած են։ Մը Ծիկըլի Հալէպ կատարածը այս պարագալին շառաչիւն մէկ փառոն է։ Յայտնեցինք թէ այս ամէնը կ'ըլլար, որովհետեւ, մեր կարծիքով, իրենք առ երեւոյթս միւս եկեղեցիներուն վրայ առաւելութիւն մը ունենալ կ'աշխատին։

ՆԱԽԱԲԱՆ ՀԱՏՈՐԻՍ

Երրորդ անգամ ըլլալով նորէն այս հատու-
րը ձեռք առնելու և եղած հարցումներու պա-
տուիսանելու շատ անկարող կը տեսնեմ ինք-
զինքս : Այս մասին մտային կարողութեանս
անբաւականութիւնը կը զգամ . քանզի բոլոր
այն անձնաւորութիւնները, որոնց անունները
կուտամ և կ'ընդդիմանամ իրենց, բեմի տէրեր,
ուսուցչապետներ, ուսուցիչներ, կարողութեան
տէր անձինք, մէկ խօսքով բոլորն ալ լեզուանի
և ճարպիկ մարդիկ են: Բայց աարբերութիւն
չըներ «վասնզի Աստուծոյ տկարը մարդոցմէ ա-
ւելի զօրաւոր է» (Ա. Կոր. 1:25) «քանզի մեծ է
անիկա որ ձեր մէջ է, քան թէ անիկա որ աշ-
խարհի մէջ է» Ա. Յովհ. 4:4:


Իմ պարագաներուս մասին բոլոր անոնք որ
կարդացած են «Մեռած Ճանձերը» իմ հեղինա-
կութեանս 48 էջին մէջ զետեղուտծ կենսագ-
րութիւնս, գիտեն արդէն: Տարիներէ իվեր կը
փափաքէի որ կրօնի թշնամի արդիականներուն
և սոսկ ապրուսաի սիրոյն բեմի գլուխ գտնուող-
ներուն դէմ, շատ զարգացեալ, պերճախօս և
գրչի տէր հոգեւորականներու և կրօնաւորներու
կողմէ մասնաւոր հրատարակութիւններ ըլլան,

որպէսզի խեղճ հանրութիւնը չխաբուի անոնց:
Բայց ո՞չ կրօնաւորներէն, ո՞չ հոգեւորներէն և
ոչ ալ «եղբայրութեանց» գլուխ կեցող անձերէն
մէկը գտնուեցաւ որ արդիականներուն դէմ գրիչ գործածէ: Անգամ մը միայն, «Նոր Ա-
ւետարեր»ի մէջ հոգեւոր պատուելիի մը կողմէ
յատակ լեզուով և յարմար մի քանի յօդուած-
երկւցան: Ասոնք սակայն, անմիջապէս «տա-
րեց»ի մը կողմէ զօրաւոր քննադատութեան մը
հնթարկուելէ ետք, խնդիրը փակուեցաւ: Մենք
գիտենք թէ ո՞վ է այդ «տարեց»ը: Ան գաղտնի
և վախկոտ արդիական մըն է: Գոհութիւն Տի-
րոջ, որ ես թոշակաւոր մէկը չեմ, ոչ մէկէն ոչ
մէկ կերպով կախում չունիմ և այնքան ատեն
որ Ան կեանք շնորհէ ինձ, բոլոր դրամս ու ժա-
մանակս պիտի գործածեմ Աստուծոյ փառքին և
հոգիներու փրկութեան համար (Բ. Կորն. 12:15):
Բայց ինչպէս Խորայէլի մէջ մարդու չգոյութե-
նէն Աստուծած Տէպորան գործածեց, նոյնպէս ալ
ալ 40—50 տարիներէ իվեր գաղտնաբար գործե-
է ետքը հիմա երեւան եկող արդիականներուն
դէմ, ինծի պէս իր լեզուին քերականութիւնն
անդում չդիտցող պարզ արհեստաւորի մը գոր-
ծածութիւնը, Ա. Գրոց տեսակէտէն զարմանալի
բան մը չէ, (Ամովս 7:14): «Արդ մենք այս
գանձը հողէ ամաններու մէջ ունինք, որպէսզի
գործութեան առաւելութիւնը Աստուծմէ ըլլայ-
ու ոչ թէ մեղմէ»: Բ. Կորն. 4:7: Բայց ան որ

կը պարհենայ՝ թող Տէրոջմով պարծենայ». Բ.
Կոր. 10:17:

Նախապէս գրած հատորիս մէկ օրինակը
Հալէպ եղբօր մը ձեռքը անցեր է: Յիշեալ եղ-
բայրը ինծի ուղղած նամակի մը մէջ այսպէս
կ'ըսէ: «Քարոզիչին մէկը. խօսելու ատեն կը
տեսնէ որ ժողովուրդը կը քնանայ: Եւ ահա
քարոզիչը կը սկսի «Ալլահ էքալէր» պօռալ, ժո-
ղովուրդը մէկէն ի մէկ կ'արթննայ և կ'ապշի
կը մնայ, քարոզիչը ի՞նչ կայ կը հարցնէ այս
ուրիշ բան չի նշանակեր եթէ ոչ «Աստուծած մեծ
է»: Տէրը շնորհէ որ ձեր այս հատորը շատերուն
արթնութեան պատճառ մը ըլլայ»: Ցարդ գլո-
ւած «ներօղամիտ եղէք...», «բարեհաճէիք...»,
«կը խնդրեմ...», «եթէ կ'ուղէք...», «եթէ հնա-
րաւոր է...» եւն տեսակէն գրուած գրութիւն-
ները (խօսքս հանրութեան համար չէ, այլ ար-
դիականներուն կ'ակնարկէ), մարդիկը քնացնե-
է տարբեր ուրիշ բանի ծառայած չեն:

Զայս ապացուցանելու կը բաւէ այն իրո-
ղութիւնը թէ 40—50 տարիներէ ի վեր մեր
աստուծածաբանական ձեմարաններուն մէջ ու-
սուցւող արդիականութիւնը դեռ նոր մերկա-
պարանոց ի յայտ եկաւ: Քանզի անոնք աշխա-
տեշան ուղար լուի մը պէս մեացնել: Եթէ Տէ-
րը կամի պիտի տեսնենք թէ ինչպէս 40—50
տարիներէ իվեր աստուծածաբանական ձեմարան-
ներուն մէջ կ'ուսուցուէր արդիականակութիւնը:



իսկ հիմա Յովեանու Յայտնութեան 22րդ գլխուն
11 և 12րդ համարներուն օրերն ենք որ կ'ապա
րինք.— «Ան որ անիրաւութիւն կ'ընէ ալ անիր-
աւութիւն թող ընէ, ու ան որ աղտոտ է՝ ալ
աղտոտ ըլլայ, և ան որ արդար է՝ ալ արդար
ըլլայ, ու ան որ սուրբ է՝ ալ սուրբ ըլլայ»: Ահա
ես շուտով կուգամ, և իմ վարձքս ինծի հետ է՝
ամէն մէկուն իր գործին համեմատ հատուցանե-
լու»:

Հիմա տես թէ Տէրը, անցեալին, ինչպէս
տկարներու միջոցաւ զօրաւորները պարտու-
թեան մատնած է (*):

Գողիաթ կիպի ալթը զըրա պիր գարըշ պօյուն
ուսա,
Պէշ պին մըոգաւ աղըրւըզնտա զըրին օւսա,
Ճիւլահ հէֆթի կիպի մըզրաղըն օւսա,
Դաւիթին սափան թաշընտան մաղլո՛ւպ սրն:
Միւլ. եվլիլ 17:50

Տաճօն փութու գատար ազիմ օւսան,
Աշտոտիէրի գօրդութսան,
Ֆիլիսթիէրին նազարընտա գըյմէթլի օւսան,
Թապութ իւլ Ահաըն էօնիւնտէ մաղլո՛ւպ սրն:
Միւլ. եվլիլ 5:3—4

(*) Այս եւ հետազայ ոտանաւորները, զրքիս թրքերէն
նոյնութեամբ կ'արտատպուին առանց թարգմանուելու:

Փարաւոն գատար հարիզ օլսան,
Զօդ արագալար հազըրլասան,
Պահր ը Ահմէրէ գատար հիւծիւմ էթսէն,
Իսրայէլիէրին էօնիւնտէ մաղլո՛ւպ սրն:
Խուրութեան 14:21—28

Համան կիպի վէզիր օլսան,
Իսմէն միւտհիշ, մախուփ օլսան,
Մէլիք մէօհրիւնէ շամիլ օլսան,
Եէհուտի Մուրտուխայըն էօնիւնտէ մաղլո՛ւպ սրն:
Եսրէր 6:13, 7:10

Ախազ կիպի մահիր օլսան,
Իղապէլ կիպի ֆէնպազ օլսան,
Եալանձը փէյլամպէրլէրէ մալիք օլսան,
Եղիանըն էօնիւնտէ մաղլո՛ւպ սրն:
Միւլ. Սալիս 21:20—24, 22:34—38
Միւլ. Բապի 9:29—37

Մեծատուն կիպի զանի օլսան,
Հէր կիւն հաշմէթլէ սէֆա սիւրսէն,
Էրլէվանի գումաւ կիյսէն,
Աղքատ Ղազարոսըն էօնիւնտէ մաղլո՛ւպ սրն:
Ղուկ. 16:19—30

Սօղոս գատար ֆէրիսի օլսան,
Դամաղիէլին տիփլօմասընա մալիք օլսան,
Իտափանտա փէք գավի տուրսան,
Նազարէթլի Յիսուսըն էօնիւնտէ մաղլո՛ւպ սրն:
Ամալ. 9:6

Բօմա գատար զալիմ օլսան,
Դավմլարը սարսըպ էզէ պիլսէն,
Տէմիր գալպէ մալիք օլսան,
Ալլահըն էվլատլարը էօնիւնտէ մաղլո՛ւպ սըն:
Թարիխ

Սոկրատ գատար ալիմ օլսան,
Ներոն գատար զալիմ օլսան,
Վոլթէր գատար Ալլահա գարշը տուրսան,
Քէլամ Ուլլահըն էօնիւնտէ մաղլո՛ւպ սըն:
Թարիխ

Թ. ՀԱՅԱԹԻ

ՄԵՌԱԾ ԱՌԻՒԾՆԵՐ

Մեր «Մեռած ճանձերը մանրավաճառին առուշահոտութիւնները կ'ապականեն» անուն հատորին 14րդ էջին մէջ, Ս. Գրոց մէջ մէկը միւսին հակառակող, կամ զիրար չէզոքացնող համար մը իսկ չկայ ըստ էինք:

Հարաւային Ամերիկային պարոն մը մեր այդ յայտարարութիւնը որպէս սկիզբ բանի առնելով, Աստուածաշունչէն մէկը միւսին հակառական երկու համար կամ պարագայ յիշատակելով, եթէ Ս. Գրոց մէջ մին միւսին հակառակ համար մը իսկ չկայ այս համարները ի՞նչպէս պիտի հասկնանք կը հարցնէ, իր հարցումը նոյնութեամբ արձանագրենք:

«... Բ. Թագաւորաց 24րդ գլուխ առաջին համարին մէջ, Դաւիթի կողմէ իսրայելացւոց համրաւելու պարագային, հեղինակը կ'ըսէ թէ Տէրը Դաւիթը անոնց դէմ գրգռեց, ըսելով, գնա՛ իսրայէլը և Յուդան համրէ: Նոյն պարագան Առաջին Մնացորդաց գրքին 21րդ գլուխին մէջ պատմուելու ատեն կ'ըսուի թէ Սատանան Դաւիթը դրդեց որ իսրայէլը համրէ: Այս պարբերութիւնը դուք ի՞նչպէս կը բացատրէք, թորդմանութեան վրէպ մ'է արդեօք...»:

«... Նորէն, Հին Կտակարանին մէջ, Տէրը իսրայելացւոց շատ մը կանոններ տալու ատեն, երկրի վրայ մաքուր և պիղծ բաներուն գըտնութիւր յիշելով, յատկապէս ազդարարելով կը սպառնայ ըսելով թէ պիղծ բաներն ուտելը մեղք է: Ղեւտացւոց 11րդ գլուխը այս մասին երկարօրէն կը գրէ: Եսայի 11րդ գլուխը 17րդ համարին մէջ խոզի միս ու պիղծ բաներ և մուկ ուտողները մէկտեղ բնաջինջ պիտի ըլլան, կ'ըսէ Տէրը: Այսպէս Հին Կտակարանի ուտուցմանց մէջ կը տեսնենք որ ուտեստեղէններու մէջ արտօնեալ և արգիլեալ կերակուրներ կան: Մինչ նոր Կտակարանի վարդապետութեանց մէջ Փրկիչը (Մատթ. ԺԵ:11) ոչ թէ ինչ որ բերանը կը մտնէ՝ կը պղծէ մարդը, հապա ինչ որ բերնէն կ'ելլէ՝ անիկա կը պղծէ մարդը կ'ըսէ: Պօզոս առաքեալ Հոռվմայեցւոց թղթին 14:14ին ոչ մէկ բան ինքն իր մէջ պիղծ է կ'ըսէ: Նոյնպէս Պետրոս առաքեալ տարբեկ տարբեկ տեղեր կը յիշէ թէ հրէից մէջ տարածուած այս արժան անարժան ուտեստեղէններու գաղափարը աւելորդապաշտութիւն մըն է: Եթէ հաճիք ասոնց մասին ձեր բացատրութիւնը տալ, չնորհակալ պիտի մնամ...»:

Նկատելով որ այս հարցումները ուրիշ շատերուն ալ մտքերը գրաւած են, յարմար տեսանք որ այս հարցումներուն տրուելիք պատասխանները ինչպէս նաեւ մի քանի ուրիշ

ճշմարտութիւններ զորս պարտինք աշխարհին յայտարարել, տպագրեալ խօսքով հանրութեան մատուցանել:

Նախ քան պատասխաննելը տրուած հարցումներուն հարկ է Ս. Գրոց մասին խորհրդածութիւն մը ընել: Եթէ գտնուի մէկը որ չի հաւատար թէ հետագայ Ս. Գրական մէջբերումները ճշմարիտ խօսքեր են, և չի հաւատար նաեւ այդ համարներուն պարունակած հեղինակութեան ճշմարիտ հանդամանքին, կը թողունք որ Ս. Հոգին ինքն համոզէ այդ հոգին, որ դեռ ողորմութեան այս աշխարհին մէջ Փրկիչ Տէր Յիսուս Քրիստոսը ընդունելով փրկուի, այլապէս եթէ պատահի որ չնորհի այս պատեհութիւնը անցնի, հանդերձեալին, դատաստանի համար անպայման պիտի տեսնէ զԱյն. բայց այդ տեսութիւնը խիստ ցաւալի պիտի ըլլայ, քանզի այն ատեն բորբոքած կրակով վրէժ պիտի առնուի անոնցմէ՝ որ զԱսատուած չեն ճանչնար, և որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին չեն հնազանդիր. (Բ. Թես. 1. 8):

Բ. Պետ. 1. 20 և 21 համարներուն մէջ կը կարդանք. «Բայց առաջ զայս գիտնաք, որ գրոց ամէն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի: Վասնզի մարգարէութիւն մը երբեք մարդոց կամքին պէս չտրուեցաւ, հապա Աստուծոյ սուրբ մարդիկը Սուրբ Հոգիէն շարժուած խօսեցան»: Այս երկու համարները յստակօրէն

կը ցուցնեն թէ բոլոր մարդարէութիւնները
մարդկային խօսք կամ հեղինակութիւններ չեն,
ընդհակառակն, Սուրբ Հոգին շարժուած և ա-
ռաջնորդուած, ամէն մարդարէութիւնները հաս-
տատապէս աստուածային ներշնչմամբ գրուած
են: Բ. Տիմ. Գ. 16—17ին կը գրուի «Բոլոր
գիրքը Աստուծոյ շունչն է, և օգտակար է սոր-
վեցնելու, յանդիմանելու, շտկելու և արդարու-
թիւն խրատելու համար, որպէսզի Աստուծոյ
մարդը կատարեալ ըլլայ՝ ամէն բարի գործերու
պատրաստուած»: Ահա այս համարն ալ կը հաս-
տատէ թէ Ս. Գրոց բոլոր հատուածները Աս-
տուծմէ ներշնչեալ են: Քրիստոնէութեան հիմ-
նական վարդապետութիւնները ընդունելով, Փըր-
կիչ Տէր Յիսուս Քրիստոսին, և անոր որեան
չորհիւը յաւիտենական կենաց տիրանալու հա-
մար, միակ պայմանը այն է որ մարդ հաւատաց
և ընդունի թէ Աստուածաշունչը Ծննդոց առա-
ջին համարէն մինչեւ Յովհաննու Յայանութեան
վերջին համարը, տառացիօրէն յայտնութիւնն է
Աստուծոյ կամքին: Ս. Գրոց աստուածային հեղի-
նակութեան չհաւատացողին փրկութլը անհնարին
ըլլալով, այդպիսի մէկը յաւիտենական կեան-
քէն ալ անմասն պիտի մնայ: Կը խնդրուի ու-
րեմն որ յարգելի ընթերցողը բարի ըլլայ կար-
գալ Աստուածաշունչի նետեւեալ համարները: —

Գիրք Սաղմոսաց 19:7—11

119:105

Բնդէ. Թուղթ Յակոբու Առաքելոյն 1:18 և 21
Ա. Պետ. 1:23

Եփեսացւոց 5:26

Հռովմայեցւոց 1:4 10:17

Բ. Տիմ. 1:10

Աւետ. ըստ Յովհ. 17:17

Ոմանք կ'առարկեն ըսելով թէ թէպէտ նոր
կտակարանը աստուածային ներշնչման արժանի
և մրամաբանութեան հակասող բաներ չի պարու-
նակեր (*), Հին կտակարանին մէջ անբնական և
տրամաբանութեամբ անբացարելի շատ մը բա-
ներ կան: Բոլոր անոնց որոնք այս առարկու-
թիւնները կ'ընեն կ'ուզենք սու ճշմարտութիւնը
յիշեցնել, այսինքն մէր Տէրն Յիսուս Քրիստոս
իր սուրբ բերնովը հաստատեց և կնքեց բոլոր
այն մարդարէութիւնները որոնք արձանագրուած
են իր նկատմամբ Հին կտակարանին մէջ: Ինչ-
պէս նաեւ Տէրը Յիսուս հրէից հետ վիճաբանելու
և անոնց հակառակ արտոյայտուելու ատենները
կ'ըսէր: — «Եսայի ձեր մասին ըսած է...» Մտաթ.

(*) Խօսրս արդիապաշտներուն չի վերաբերի, բանզի
անոնք Փրկչին Կոյսէն ծննդեան, աստուածութեան, մեռել-
ներէն յարութեան նովին մարմնով, իր հրաշներուն, Սա-
տանին գոյութեան, արդարներուն յաւիտենական վար-
ձարութեան եւ երջանկութեան, եւ մեզաւորներու զա-
տապարատութեան չին հաւատար: Այսպէս, ըստ արդիա-
պաշտներու զաղափարին Նոր կտակարանն ալ շատ մը
վիալներ կը պարունակէ:

15:7: «Բայց ինչպէս նոյի օրերուն եղաւ, Որդոյ մարդոյ գալուստն ալ այնպէս պիտի ըլլայ, քանզի ինչպէս էին այն օրերը ջրհեղեղէն առաջ...» Մատթ. 24:37—38. «Նմանապէս ինչպէս Ղովտի օրերը եղաւ...» Ղուկ. 17:28, «Միտքերնիդ բերէք Ղովտի կինը...» Ղուկ. 17:32, «Արրանամ ցանկացաւ իմ օրս տեսնել, ու տեսաւ և ուրախացաւ...» Յովհ. 8:56. «Ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, Սոլոմացւոց և Գոմորացւոց երկրին աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը...» Մատթ. 10:15: «Եւ ինչպէս Մովսէս անտպատին մէջ օձը բարձրացուց, այնպէս պէտք է որդին մարդոյ բարձրանայ» Յովհ. 3:14: «Քանզի ինչպէս Յովնան երեք օր ու երեք դիշեր կէտ ձուռ կին փորին մէջ էր...» Մատթ. 12:40: «Նինուէի մարդիկը դատաստանին օրը այս ազգին դէմ պիտի ելլեն ու պիտի դատապարտեն ասիկա...» Մատթ. 12:41: «Հարաւի թագուհին դատաստանի օրը, այս ազգին դէմ պիտի ելլէ ու պիտի դատապարտէ ասիկա, վասնզի ինք երկրի ծայրերէն եկաւ Սոլոմոնի իմաստութիւնը լսելու...» Մատթ. 12:42: «Ու երբ տեսնէք աւերմունքին պղծութիւնը՝ որ Դանիէլ մարգարէին ձեռքով ըսուած է, թէ արժան չեղած տեղը կը կենայ (ով որ կարդա՞ թող հասկնայ), այն ատեն...» Մարկոս 13:14: «Եղիայի օրերը Խորայէլի մէջ, երբ երեք տարի ու վեց ամիս երկինք գոցուեցաւ...» Ղուկ. 4:27: «Եւ շատ բորստներ կային

իսրայէլի մէջ Եղիսէ մարգարէին ատենը, ու անոնցմէ մէ՛կը չմաքրուեցաւ, հապա միայն նէեման Ասորի» Ղուկ. 4:27: «Հապտ ի՞նչպէս Դաւիթ Հոգիով զանիկա տէր կը կոչէ ու կ'ըսէ. Տէրը իմ Տէրոջս ըստւ, նստէ իմ աջ կողմս մինչեւ որ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան ընեմ» Մատթ. 22:43—44: «Սողոմոն ալ իր բոլոր փառաւորութեանը մէջ անոնցմէ մէ՛կուն պէս չհագուեցաւ» Մատթ. 6:29: «Ան որ սկիզբէն ստեղծեց, արու և էգ ստեղծեց զանոնք» Մատթ. 19:4: «Մովսէսի գիրքին մէջ չէ՞ք կարդացեր մորենիին վրայ, ի՞նչպէս Աստուած անոր խօսեցու՝ ըսելով. Ես եմ Արքանամի Աստուածը, և իսանակի Աստուածը ու Յակոբի Աստուածը» Մարկ. 12:26, եւն եւն:

Աւետարան ըստ Յովնաննու 5րդ գլուխ 39րդ համարին մէջ գրուած է «Գիրքերը քննեցէք, վասնզի գուք անոնցմով կը սեպէք յաւիտենական կեանքը ունենալ, և բուն անոնք են որ ինձի համար կը վկայեն»: Մինչ 46րդ համարին մէջ կը գրուի «Վասնզի եթէ գուք Մովսէսի հաւատայիք ինձի ալ պիտի հաւատայիք, քանզի ան ինձի համար գրեց»: Ուրեմն այսու մեր Տէրը Մովսէսին 5 գիրքերը կը հաստատէ, այդպէս չէ: Եթէ մէկը պիտի կասկածի Մովսէսի գիրքերուն, նախ հարկ է կասկածի տակ առնել նաեւ մեր Տէրոջը խօսքերը: Աւետարան ըստ Ղուկասու 24րդ գլուխ 25րդ համարին մէջ գըր-

ուտծ է. «Ան (Յիսուս) ալ ըսաւ անոնց.— Ով անմիտներ և թուլասիրաներ, հաւատալու այն բոլոր բաներուն, զորոնք մարգարէները խօսեցան. չէ՞ որ Քրիստոսի պէտք էր այս չարչարանքները կրել, և իր փառքը մանել, ու սկսելով Մովսէսէ և բոլոր մարգարէներէն, կը մեկնէր տնոնց, ինչ որ իրեն համար բոլոր գիրքերուն մէջ գրուած էր»: Իսկ 44րդ և 45րդ համարներուն մէջ.— «Եւ ըսաւ անոնց, ասոնք են այն խօսքերը զորոնք ձեզի խօսեցայ երբ գեռ ձեզի հետ էի, թէ պէտք է կատարուին այն ամէնը որոնք Մովսէսի օրէնքին մէջ և մարգարէներուն մէջ և սաղմոսներուն մէջ ինձի համար գրուած են: Այն ատեն անոնց միտքերը բայցու որպէսզի գիրքերը հասկնան: Եւ 46րդ համարին մէջ՝ «Եւ ըսաւ անոնց թէ այսպէս գրուած է և այսպէս պէտք էր Քրիստոսի չարչարուիլ և երրորդ օրը մեռելներէն յարութիւն տունել: Եւ անոր անունով ապաշխարութիւն և մեղքերու թողութիւն քարոզուիլ բոլոր տղիերու մէջ երուսաղէմէն սկսած: Ու դուք էք այս բաներուն վկաները»:

Աւետարան ըստ Ղուկասու 24րդ գլխէն յիշուտծ այս վկայութեանց վրայ հիմնուելով կը բնանք պնդել թէ, մեր Տէրն Յիսուս Քրիստոս հաստատապէս ապահովելու համար թէ ոչ ոք չին կատարանի մասին ուեւէ առարկութիւն մը ունենայ, Մովսէսի գիրքերը, Սաղմոսաց գիրքը

և մարգարէութիւնները մի առ մի առնելով անոնց ամէնուն ալ Աստուծոյ ներշնչեալ խօսքն ըլլալը իր սուրբ խօսքովը վաւերացուցած է: Եւ եթէ Գործք Առաքելոց գիրքը և առաքեալներուն թուղթերը առնենք, պիտի տեսնենք որ Նոր Կտակարանին մէջ Հին Կտակարանի գիրք և պատմուածքներէն չյիշատակուած շատ քիչ բան կը մնայ:

Արդ, եթէ գտնուի մէկը որ համարձակի Հին Կտակարանին աստուածային ներշնչման ստուգութիւնը կասկածի տակ առնել, այդպիմին Քրիստոնէական կրօնին հիմերուն ձեռք նետած կ'ըլլայ, ստութեամբ ամբաստանած կ'ըլլայ նաեւ մեր Տէրն ու Փրկիչ Յիսուս Քրիստոս որուն պիտի ներկայանայ հանդերձեալին մէջ գատուելու համար: Տէրը ողորմի անոր որ երկիւղալի այս արարքով մեղաւոր պիտի գտնուի:

Իսկ հիմա, քեզի համար որ Ա. Գրոց ներշնչման կը տարակուսիս, միակ ճամբան Ա. Գիրքերը հասկնալու այն է որ «Գիրքերը հասկնալու համար միտքդ բացուի»: այլապէս անխուսափելիօրէն պիտի զարմուիս այդ գայթակղութեան քարին, վասնզի իմաստութեան սկիզբը Տէրոջը երկիւղն է (Առակը 1:7), և առ Եփրայեցիս գրուած թուղթին 4րդ գլուխ 2րդ համարին յիշատակուած պարտգան քուկդ եւս պիտի ըլլայ «Լասնզի մենք ալ անոնց պէս աւետիս առած ենք. բայց անոնց շահ մը չըրտւ այն

խօսքը յսելը, քանզի հուատքով խառնուած չէր լողներուն մէջ»։ Բոլոր անոնք սրոնք Աստուծոյ խօսքին ճշդութեանը կը տարակուսին, սը խալը Անոր խօսքին մէջը չէ, այլ իրենց անհաւատութեան մէջ պէտք է վնատեն։

Աստուծոյ խօսքին տեւականութեան նկատամամբ սա խորհրդածութիւնն ալ ընելով յիշուած հարցումներուն դառնանք։

Աստուծածաշունչը 1600 տարիներու ընթացքին գրի առնուեցաւ։ Ան առաջին անգամ յարձակման ենթարկուեցաւ իրենց աւանդուած ազգին, այսինքն Խորայելացւոց կողմէ, որոնք հակառակ Ս. Գրահան պատուէրին թէ օրինաց վը բայ բան մը տեւելցնողին կամ անկէ բան մը պակսեցնողին վրայ անէծք և պատիժ սահմանուած էր, Մովսէսին կողմէ չհրամանագրուած և երբեմն գրուածներուն ներհակ, և Աստուծոյ խօսքը չէզոքացնելու աստիճան օտարուի գաղափարներու անսալով կը հետեւէին իրենց հօրենական աւանդութեանց։ Բացատրենք, Տէրը երթ Խորայելացիք Եղիսաբոսէն հանեց, անոնց հոգեկան օրբութեան համար պատուիրեց որ սպանութիւն չընեն, չնութեան մէջ չգտնուին, գողութիւն չընեն եւն։ Նոյն ատեն անոնց մարմնային սրբութեան համար պատուիրելով բորոտներու կամ մեռեալներու գպողներն ալ լուացուին։ Խսկ հայրապետները, այս օրինաց վրայ կարգ մը պնակներու, կոյժերու, ամաններու

եւայլնի լուացուիլն ալ աւելցուցին և այնքան յառաջ գացին որ սկսան առանց լաւ մը լուացուելու ճաշի նստիլը օրինաց գէմ աններելի յանցապարտութիւն նկատել։ Այսպէս մինչ այս մանր և աւելորդ բաներով կը պարապէին սկսան օրինաց հիմնական սկզբունքներուն դէմ մեղանչել, և Տէրը այս սխալանքին համար զանոնք խստիւ կշամբելով կ'ըսէր։ «Ու Աստուծոյ խօսքը կը խսկանէք ձեր աւանդութիւնովը զոր կ'աւանդէք. և տսոր հման շատ ուրիշ բաներ կ'ընէք»։ Մարկ. 7:13։

Ասկէ ետք Սատանան Աստուծոյ խօսքին վը բայ յարձակեցաւ Հռովմի կայսրերուն միջուցաւ։ Նորէն պարտուեցաւ։ Քիչ մը ետք Արիսուի միջոցաւ յարձակեցաւ։ Ան Աստուծոյ խօսքին մէջ գրուած ճշմարտութիւնները ուրանաւով բոլոր ուժովը աշխատեցաւ Քրիստոսի կուսական ծնունդն ու աստուծութիւնը տարածոյսի տակ ձգել։ Ան ալ չյաջողեցաւ քանզի Աստուծած զայն յանկործ երկրի վրայէն վերցուց։ Ատեն մը ետք Սատանան Արեւելեան և Արեւմտեան եկեղեցիներու միջոցաւ յարձակեցաւ։ Վերջապէս զանազան փորձերէ յետոյ դարմը առաջ Վոլթէրի միջոցաւ յարձակեցաւ։ Սատանան նորէն պարտուեցաւ և այդ ապարանը զոր կը գործածէր Ս. Գրոց դէմ բաներ հրատարակելու, այսօր Աստուծածաշունչ տպելու կը ծառայէ։ Խսկ մեր օրերուն Սատանան որպէս

արդիական սկսած է յարձակիլ Տէրոջը խօսքին վրայ: Հակառակ բոլոր այս թշնամիներուն ան մինչեւ օրս որպէս անխախտ ապառաժ մը կամ փոթորիկներէն չսարսող փարոս մը կանգուն կը մնայ: «Խոտք կը չորնայ, ծաղիկը կը թառամի, բայց մեր Աստուծոյն խօսքը յաւիտեան պիտի մնայ»:

Մինչեւ օրս Աստուծոյ խօսքին յարձակողները վասող լապտերի մը զարնուող թիթեռնիկներու և ապակեայ փեղկերու յարձակող տկար թռչուններու պէս ինքզինքնուն վետուէ զատքան մը չեն ըրտծ: Որովհետեւ «Աստուծոյ խօսքը կրակ է» (Երեմ. 28:29) կ'այրէ զմարդ: «Ապառաժները փշրող մուրճ մըն է» սրտերը կը կոտրտէ: «Վանզի Աստուծոյ խօսքը կենդանի է և զօրեղ, և ամէն երկասայրի սուրէ կտրուկ, որ կը թափանցէ մինչեւ շունչը ու ողին և յօդուածներն ու ծուծը բաժնելու, և կը քննէ սրտին խորհուրդներն ու մտածմունքները» Եփր. 4:12: Մարդու որդին որ «Քիչ մը ատեն կ'երեւնայ ու ետքը կ'ոչնչանայ» (Յակ. 4:14) կենդանի Աստուծոյ խօսքին պիտի չկրնայ յաղթել: Այնպէս որ մինչեւ աշխարհի վախճանը մարդիկը փրկելու և զատելու համար անկէ տառ մը կամ կէտ մը իսկ պիտի չինայ: «Վանզի ճշշմարտապէս կ'ըսեմ ձեզի, մինչեւ երկինք ու երկիր անցնին, օրէնքէն յովտ մը կամ նշանագիր մը պիտի չանցնի, մինչեւ բոլորն ալ կա-

տարուին» Մատթ. 5:8: «Դիւրին է որ երկինք ու երկիր անցնին, քան թէ օրէնքէն մէկ նշանագիր իշնայ» Ղուկ. 16:17: «Երկինք ու երկիր պիտի անցնին բայց իմ խօսքերս բնաւ պիտի չանցնին» Մարկ. 13:31:

Մեր նախորդ հատորին մէջ Մուրք Գրոց մասին գրուած հետեւեալ ոտանաւորը նոյնութեամբ կ'արտատպէնք որպէսզի անկէ օգտուին բոլոր անոնք որոնք առիթը չունեցան այդ հատորին մէջ կարդալու այդ կտորը:

Իմեա ելլեր կիւմանը Քիրապը Շերիֆ իպգա ելլեր իմանը Քիրապը Շերիֆ իսլամ ելլեր վիճանը Քիրապը Շերիֆ իմեա ելլեր հեր հանը Քիրապը Շերիֆ:

Ելամիրինէկ հազգ Տըր Քիրապը Շերիֆ Հեփ ամենամընա փաք Տըր Քիրապը Շերիֆ Հազիգարտա պէրրազ Տըր Քիրապը Շերիֆ Իսմինէ միւսքամազ Տըր Քիրապը Շերիֆ:

Հեր Քիրապտան հնեմմ Տիր Քիրապը Շերիֆ Նեզս ի խիւտատան իլիամ Տըր Քիրապը Շերիֆ Շերիարա խիրամ Տըր Քիրապը Շերիֆ Շերիարը բամմ Տըր Քիրապը Շերիֆ:

Պանկիլ Ալիմին շեմսի սին սկն եյ Քիրապ Ալլահ սկնեն ախ ելլեր այնէ սին սկն եյ Քիրապ Սակիր վախիզ սկսսիզ խարքապ հմալսըզ Քիրապ Սկնիզ տիւնեա խարապ Տըր, խարապ Տըր, խարապ:

Հիմա պատասխանենք մեզի արուած հարացումներուն:

1. «Տէրը Դաւիթը անոնց դէմ գրգռեց...» և «Սատանան Դաւիթը գրգռեց» նախագամութիւնները երկուքն ալ շիտակ են: Քանզի Ս. Գրոց մէջ յայտնի լոյսեր կան որ Տէրը ամէն մեղք գործողը ըլլայ անձամբ, ըլլայ ազգովին, պիտի պատժէ երբ անոնք դեռ երկրի վրայ կ'ապրին: Երբ Խորայելոցոց պատմութիւնն ուսումնասիրենք պիտի տեսնենք որ Տէրը անոնց վրայ առ զէտներ կը զրկէր երբ իր ճամբէն շեղելով մեղանչէին անոնք: Երբ Խորայելացիք «գերութեան առունէն» այսինքն Եղիպտոսէն ելլելով խոստացուած երկիրը հասան, Յեսուի մահէն ետք Աստուծմէ հեռանալով մեղքի մէջ ինկան, և որպէս արդիւնքն իրենց մեղքին, մեծ աղէտներու ենթարկուեցան: «Եւ թողուցին իրենց հայրերուն Տէր Աստուծը, որ զիրենք Եղիպտոսի երկրէն հաներ էր, ու օտար աստուծնեարու ետեւէ գացին, այսինքն իրենց բոլորտիքը եղող աղգերուն քանի մը աստուծներուն, ու անոնց երկրպագութիւն ըրին, և Տէրը սրգողացուցին: Ուստի Տէրը թողուցին և Բահաղը և Աստարովիթը պաշտեցին: Եւ Տէրոջը բարկութիւնը Խորայէլի վրայ բորբոքեցաւ, ու զանոնք կողոպտիչներու ձեռքը մատնեց, ու զանոնք կողապտեցին, և զանոնք շրջակայ թշնամիներուն ծախեց, ու ալ չէին կրնար իրենց թշնամինե-

րուն առջեւ կայնիլ: Ուր որ երթային Տէրոջը ձեռքը անոնց վրայ էր չարիք ընելու համար, ինչպէս Տէրը ըսեր էր, և ինչպէս անոնց երդում ըրեր էր, ու խիստ մեծ նեղութեան մէջ էին» Գիրք Դատաւորաց 2:12—15: Ամբողջ Դատաւորաց գիրքը, և Թագաւորաց և Մնացորդաց Գիրքերը այս կարգի իրողութիւններով լեցուն են:

Բ. Թագաւորաց գլուխ 24 առջին համարին մէջ յիշուող բարկութեան բորբոքման առունը Խորայելացոց Տէրոջը դէմ մեղանչումի ատենակրէն մին էր, քանզի այսպէս կը կարդանք «Եւ Տէրոջը բարկութիւնը նորէն Խորայէլի վերայ բորբոքեցաւ. ու Դաւիթը անոնց դէմ գրգռեց, ըսելով. «Գնա, Խորայէլը և Յուդան համբէ»: Եւ ինչպէս լեցուն գաւաթ մը վերջին կաթիէ մը կը յորդի, Խորայելացոց ալ մեղքի բաժակը իր չափը անցուցած ըլլալով, Տէրոջը բարկութեան իրագործման համար, Դաւիթին իր ժողովուրդը համբելու մէջ գործած հապարտութեան մեղքը Տէրոջը բարկութեան բաժակին լեցուելուն պատճառ մը եղաւ և ժողովուրդը իր մեղքին պատիժին արժանացաւ, որովհետեւ «Տէրոջը բարկութիւնը Խորայելացոց դէմ բորբոքած էր» գրուած է: Յառաջիկային պիտի ցուցնենք թէ Տէրը ինչ միջոցներով աղէտ կը զրկէ Ժարդու վրայ:

Դատաւորաց գրքին մէջ յստակօրէն կը

տեսնենք որ երբ իսրայելացիք Տէրոջը կը դառնանային, Տէրը անոնց փրկիչ մը կը զրկէր: Երբ նորէն մեղանչէին զանոնք կրկին իրենց թշնամիներուն ձեռքը կը յանձնէր: Պատոհած է որ մինչեւ 40 տարի մեղքերնուն համար տանջուին, մինչեւ որ ետ իրենց Աստուծոյն դառնան: Տեսնենք թէ Աստուծոյ խօսքը ինչ կ'ըսէ այս նկատմամբ:

Մարգարէութիւն Եսայեայ 45րդ գլուխ 7րդ համարին մէջ գրուած է.— Լոյսը հաստատողը և խաւարը ստեղծողը, խաղաղութիւնը ընողը ու չարիքը ստեղծողը, այս ամէն բաները ընողը եւ Տէրս եմ: Այս համարը կը ցուցնէ թէ Տէրը ինչ պէս խաղաղութիւնը ստեղծեց, ստեղծեց նաև աղէալ որպէսպի մեղանչող ամէն անհասա կամ ազնիր մեղքերուն համար պատժուի և ետ Աստուծոյ դառնայ: Եւ ինչպէս իր ճամբէն շեղող ոչխարը ետ իր հօտին վերադարձնողը հովուին գաւազանի կամ քարն է, այդպէս ալ մեր օգուտին համար և որպէսպի իր սրբութեան հաղորդ ըլլանք ԱՅ մեղ կը խրատէ ու կը պատժէ (Եփր. 12:10):

«Եթէ քաղաքին մէջ փող հնչուի ժողովուր՝ գը չը վախնար: Միթէ քաղաքին մէջ չարիք մը կ'ըլլա՞յ եթէ Տէրը զանիկա ըրած չէ» կ'ըստ Ամոլս (3:6):

Եսայի 45:7ին տեսանք որ աղէտը Տէր ստեղծեց. և Ամոլս 3:6ին իմացանք որ աղէտը Տէրը կը զրկէ, նոյնը չենք տեսներ նաև եր-

կը կարդանք որ անիրաւութիւն ընող Յերոբաազի 70 հոգի զաւակները քարի մը վրայ մեռնող Արիմելիքին որպէս պատիժ, Տէրը անոր և Սիւքեմի բնակիչներու մէջ չար ոդի (*) մը զրկեց, ու Սիւքեմի բնակիչները Արիմելիքի հետ նենդութեամբ վարուեցան (Դատաւորաց 9:23): Սյապէս կը տեսնուի որ Աստուծած աշխարհին տէրն ու գատաւորն է և մեղք գործող ամէն անհատին կամ ազգին, որպէս պատիժ իր մեղքին, աղէտ կը զրկէ, քանզի «Անիկա ալ իմ աստուն է, ու չարիք կը բերէ» Եսայի 31:2:

Դաւիթին զէպքն ալ ասոր կը նմանի: Երբ Դաւիթ այդ մեծ մեղքին ինկու, Տէրը, հակառակ անոր որ զանի իր սրտին համհմատ գտած էր, առանց խնայելու պատիժի և աղէտի ենթարկեց: Տես ի՞նչ գրուած է այս մասին «Եւ հիմա զիս անարգելուդ համար, ու Քետացի Ուրիայի կինը քեզի կին առնելուդ համար, քու տունէդ սուրը յաւիտեան պակաս պիտի չըլլայ: Եւ Տէրը այսպէս կ'ըսէ, ահա ես քու տունէդ քեզի չարիք մը պիտի հանեմ, ու քու աչքերուդ առջեւ քու կիներդ պիտի առնեմ, ու զանոնք քու դրացիիդ պիտի տամ, ու անիկա այս արեգակին առջեւ քու կիներուդ հետ պիտի պառկի: Քանզի դուն ծածկաբար ըրիր, բայց ես այս

(*) Զար ոզի = աղէտ Բ. Թագաւորաց 12:10—12, Եսայի 45:7, Ամոլս 3:6, Եսայի 31:2

բանը բոլոր իսրայէլի տռջեւ և արեգակին տռջեւ պիտի ընեմ» Բ. Թագաւորաց 12:10—12, կը կարդանք որ Դաւիթ մինչեւ իր կեանքին վախճանը այս մեղքին պատիժը կրեց: Ղեւացւոց 26րդ գլուխ 17 և 18 համարները իր վրայ իրագործուեցաւ: «...Եւ իմ երես ձեր վրայ պիտի չտնկեմ, ու ձեր թշնամիներուն առջեւ պիտի սպաննուիք. ձեզ ատողները պիտի իշխեն ձեր վրայ, ու ձեզ հալածող մը չեղած ատեն պիտի փախչիք: Եւ եթէ ասոնցմով ալ ինձի մտիկ չընէք, այն ատեն ձեր մեղքերուն համար ձեզ եօթն պատիկ ալ պիտի պատժեմ:» Ուր մնաց այն ժողովուրդը որ կ'ուրախանար երգելով Սաւուզ 10 հազարները, Դաւիթ հարիւր հազարները...: Ի՞նչպէս պատահեցաւ որ, հակառակ այն իրողութեան թէ Դաւիթ իսրայելացւոց աչքին հրեշտակի մը չափ բարի ն ատուած էր, ազգին քաղցր երազը, թագաւորը, բանաստեղծն ու մարդարէն վերջապէս ամբողջ իսրայէլացւոց ամէնէնէն սիրուած և ամէնէն թանկագին այդ անձը Արիսողոմին պղտիկ մէկ սպառնալիքին տալ քաղաքէն փոխաւ: Երանի թէ իր այս փախուաւ աը պատերազմի մը արդիւնքն ըլլուր: «Եւ Դաւիթի լրտեքը մը եկաւ ու ըստաւ, իսրայէլ մարդոց սիրաը Արիսողոմի հետ մէկ եղաւ (Բ. Թագաւորաց 15:13) ու ահա առիւծն ու արջի ծնօտէն բռնելով գետնաքարչ սպաննող Դաւիթը Պողիաթը պարսստիքի քարով գետին փռող Դաւ

ւիթը, քաջ Դաւիթը, պղտիկ մէկ սպառնալիքէն փախուատ տուաւ: «Ու ձեզ հալածող մը չեղած ատեն պիտի փախչիք...» պատգամը Դաւիթին վրայ իրագործուեցաւ: Այսպէս նոյնութեամբ իրականացող Աստուծոյ խօսքը քննադատելու չոփ սխալանքի մէջ գտնուիլ չի կրնար ըլլալ: Սրդ, Տէրոջը խօսքին մէջ սխալ գտնելու աշխատող բարեկամս, ո'վ որ ալ ըլլաս տարբերութիւն չըներ, աստուածաբանութեան վարդապետ մը, բրոֆէսօր մը, և կամ ամէնուն ծանօթ գիտական մըն ալ ըլլաս իգուր աշխատելով ուժդ մի վատներ, վերջապէս հասնելիք սահմանդ Վոլթէրին հասած վախճանը պիտի ըլլայ: Ան իր ըրածին սխալ ըլլալը խսուավանելով իր բժիշկին ըստ թէ շիտակ դժոխք կ'երթար, ու մեռաւ: Փառք Տէրոջը որ Դաւիթ իր մեղքը տեսնելով Գետայի որդի Սեմէլի իրեն անիծած ատեն ըստ «թող տուէք զանիկա որ անիծէ (*)» Բ. Թագ. 16:11:

Տէրը իր մեղքին մէջ չարունակող, իր չափը լեցնող իսրայէլի անօրէն թագաւոր Ագաւաբը ունչացնել որոշած ըլլալով, Երրորդ Թագաւորաց 22րդ գլուխ 19—23 համարներուն մէջ կը կարդանք իր հետեւեալ կարգադրութիւնը: «Ու Մի-

(*) Անիծել բառը հոս շատերուն կողմէ սխալ չհասկցուելու համար կը թելազրենք այդ անէծը կարդալ Բ. Թագաւորաց 16րդ գլուխ 5—8 համարներուն մէջ:

Քիա ըստւ, ուրեմն Տէրոջը խօսքը մտիկ ըրէ, Տէրը իր աթոռին վրայ նստած տեսայ, ու երկինքի բոլոր զօրքերը իր բոլորտիքը, աջ կողմը ու ձախ կողմը, կայներ էին: Եւ Տէրը ըստւ, Աքասքը ո՞վ կրնայ խաբել, որ նամավլթ-գաղատ ելլէ ու կորսուի. ու մէկը այսպէս ու միւսը այնպէս ըստւ: Ու ոգի մը ելաւ և Տէրոջը առջեւ կայնցաւ, ու ըստւ, զանիկո ես կը խաբեմ: Ու Տէրը անոր ըստւ, ի՞նչ միջոցով: Եւ անիկա ըստւ, ելլեմ ու անոր բոլոր մարդարէներու բերանը սուտ ոգի ըլլամ: Ու Տէրը անոր ըստւ, դուն պիտի խաբես ու պիտի յոջողիս, եւ իր ու այնպէս ըրէ: Եւ հիմտ ահա Տէրը այս քու բոլոր մարդարէներուդ բերանը սուտ ոգի դրեր է, բայց Տէրը քեզի համար չարիք խօսեցաւ:

Այս համարը մէջ բերելու ատեն երկմտութիւն մը ունեցայ, քանզի Ա. Գրոց առարկութիւն ընողներուն համար այսպիսի բաներ անմտութիւն են, հեզնանքի տռարկայ կ'ըլլան, այս կարգի բաներու հաւատալը միամտութիւն սեպեն, բայց Տէրոջը խօսքին ամէն ըստծը ճըշմարտութիւն է հոգ չէ թէ մենք չհասկնանք զայն: «Քու խօսքդ ճշմարտութիւն է» խօսքը (Աեւտ. ըստ Յովհաննու 17:17) Աստուծոյ որդիներուն համար բացայայտ իրողութիւն մըն է: Քանի որ Աստուծոյ խօսքը գրած է, մենք զայն գոհունակութեամբ աշխարհին կը ծանուցանենք:

Սուրբ Գրոց Ճշմարտութեանց առարկելէ աւելի յարմար կ'ըլլայ զանոնք բոլորովին ուրանալ ինչպէս անկրօնները կ'ընեն: Արդէն արդիական-ներուն հասնելիք վախճանը անկրօնութիւնն է: Ինչպէս որ անցեալները «Նոր Աւետարեր»ի մէջ կարգացինք թէ անկրօնները ըստծ են թէ արդիականները մեր վախկոտ եղբայրներն են: Եւ ինչպէս կէս բժիշկը կեսոնքդ կը վտանգէ և կէս կրօնաւորը կրօնքէ կ'ընէ, այսպէս ալ Ա. Գրոց դէմ այսքան յարձակումներուն ալ պատճառը կէս կրօնասիրութիւնն է: Յայտնութիւն Յովհաննու (Յ:15—16) կ'ըսէ. «Գիտեմ քու գործերդ, որ ոչ պազ ես և ոչ տաք. երանի՛ թէ պազ ըլլայիր կոմ տաք: Աւստի դուն որ գաղջես, ու ոչ տաք՝ ոչ ալ պազ, քեզ բերնէս դուրս փախելու վրայ եմ»: Եթէ մարդիկ սխալը փօխանակ Ա. Գրոց մէջ փնտռելու իրենց գողջութեան մէջ փնտռէին, այն ատեն բոլոր առարկութիւններն ալ կը լուծուէին:

Մեր Տէրը, գառը որ աշխարհի մեզքը կը վերցնէ (Յովհ. 1:29), ամբողջ աշխարհի և մարդկային ցեղին մեղքերուն համար զոհուելով, մեր մեղքերուն համար վիրաւորուեցաւ և Աստուծոյ բարկութեան ենթարկուեցաւ:

Մեր Տէրոջը համար եղած առ մարդարէութիւնն ալ յիշելով այս հարցումին տրուտծ պատասխանը բաւարար պիտի սեպենք: Մարդարէութիւն Եսայեայ 54րդ գլուխ 16րդ համարին

մէջ գրուած է. «Ահա կրակի մէջ ածուխները փչող և իր գործին համար գործիք շինող դարս բինը ևս ստեղծեցի, ու աւրելու համար՝ կործանողը ևս ստեղծեցի»։ Մարգարէն ըսել կ'ուզէ մեր Տէրոջը խաչի վրայ ձեռքերուն և ոտքերուն գամուող բեւեռները շինելու համար դարսին մը պէտք էր, այդ դարրինը ևս ստեղծեցի, և երկաթը կրակին մէջ տաքցնելու համար կրակը փշող աշկերա մը պէտք էր, այդ աշկերան ալ ես ստեղծեցի որ մէկը կրակը փչէ, միւսն ալ սալի վրայ գամեր շինէ որ Տէրոջը ձեռքերուն և ոտքերուն գամեն։ Եթէ իր Միածին Որդւոյն չխնայելով, մահուան պատիժը արդարութեան տնյեղլի պահանջը ըլլալուն՝ զայն իր Որդւոյն վրայ գործադրեց . . . հապա մեղաւոր մարդոց որդին ո՞ւր կը մնայ» (Եղեկիէլ 9:6, Ա. Պետ. 4:17, Ղուկ. 23:31, Առակ. 11:31, Երէմիա 25:29). «Քանզի մեղքին վարձքը մահ է. բայց Աստուծոյ ձրի պարզեւը յաւիտենական կեանք՝ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսի ձեռքով» Հոռմ. 6:23։

Յստակօրէն ցուցուցինք և փոստեցինք թէ Ա. Գրոց գրածին համեմատ, աղէտները Աստուծ կը զրկէ։ Եւ տեսանք որ Աստուծ աղէտը զանազան միջոցներով կը զրկէ։ Եթէ հարցուի թէ Աստուծած ինչպէս իր անիծեալ սեպան Սատանին միջոցաւ կը զրկէ, ասոր մեր պատասխանը այս է։ Ինչպէս կապուած արիւնարբու գաղան մը

զինք կապող միայն շղթային ներած չափովը տարածութեան մը վրայ կրնայ աւեր գործել, Սատանան եւս միայն իրեն արտօնուած սահմանին մէջ կրնայ չարիք ընել։

Այս բանը շատ յստակօրէն կը տեսնենք Յորի գէպքին մէջ։ Առաջին անգամուն «Տէրը ըստ Սատանայի, ահա անոր ամէն ունեցածը քու ձեռքդ կուտամ, միայն թէ իրեն վրայ ձեռք չերկնցնես» Գիրք Յորայ 1:12։ Երկրորդ անգամուն «Տէրը ըստ Սատանային, ահա զանիկա քու ձեռքդ կուտամ, միայն թէ անոր կեանքը պահէ» Գիրք Յորայ 2:6։ Յորին պարագան մեզի կը ցուցնէ թէ ան իր սահմանը չի կրնար անցնիլ։ Ուրեմն Բ. Թագաւորաց 24:1ին «Տէրը գրգանց» նախադասութեամբը, հեղինակը ներշնչուած է ցուցնել թէ ով է չարիքին պատճառը կամ զայն զրկողը։ Իսկ Ա. Մնացորդաց 21:1ին կը յիշէ միջոցը, այնպէս որ յիշեալ երակու յայտնութիւնները իրարու հակառակ չեն, այլ զիրար կը լրացնեն։ Մէկ խօսքով, մէկուն մէջ պատճառը կամ հեղինակը, իսկ միւսին մէջ միջոցը յիշուած են։

Հոս դանկի մը ձեւով նշանակենք թէ Աստուծուծ ուրիշ ինչպիսի միջոցներով չարիք կամ աղէտ կը զրկէ, և անցնինք երկրորդ հարցում մին։

1) Աստուծ չարիքը Սատանային արտօնելով կը զրկէ։ Մնացորդաց 21:1։

2) Զար հրեշտակներու միջոցով կը զրկէ.
Սաղմոս 78:49:

3) Ագիի մը միջոցով կը զրկէ. Գ. Թագաւորաց 22:21:

4) Զար ոգիի միջոցով կը զրկէ. Դատաւորաց 9:23:

5) Ասորեստանի թագաւորին միջոցով կը զրկէ. Եսայի 10:5:

6) Հացի կարօտութիւնով կը զրկէ. Ամովս 4:6:

7) Ժանտախտի միջոցով կը զրկէ. Գ. Թագաւորաց 24:12, Գիրք Թուոց 25:1—9:

8) Վայրի կենդանիներու միջոցով կը զրկէ. Գիրք Բ. Օրինաց 28:25, Գ. Թագաւորաց 2:24:

9) Գերութիւնով կը զրկէ. Գիրք Բ. Օրինաց 28:25, Մնացորդաց 5:25—26:

10) Առանց միջոցի կը զրկէ. Ա. Թագաւորաց 25:38:

11) Ջրհեղեղով կը զրկէ. Ծննդոց 6:5—72 և 17:

12) Կրակի և ծծումբի միջոցով կը զրկէ. Ծննդոց 18:21—24, 19:24—25:

13) Հիւանդութեան միջոցով կը զրկէ. Գիրք Բ. Օրինաց 28:22, Գ. Թագաւորաց 15:5, Բ. Մնացորդաց 21:18—19:

14) Խորչակահարութիւնով և դալուկով կը զրկէ. Ամովս 4:9:

15) Կիզող օձերու միջոցով կը զրկէ. Թուոց 21:5—6:

16) Տէրոջը հրեշտակին միջոցով կը զրկէ. Գործք Առաքելոց 12:23:

17) Ծովու միջոցով կը զրկէ. Յովեան 1:4—5:

18) Ձուկի միջոցով կը զրկէ. Յովեան 1:17:

19) Հպարտութեան ոզիին միջոցով կը զրկէ. Առաքը 16:18, Դանիէլ 5:23:

20) Երկրաշարժի միջոցով կը զրկէ. Զաքարիա 14:5, Յայանութիւն 16:18, Մամի. 24:7:

* *

Հաստ օրինաց «խոզի միս, և պիղծ բաներ և մուկ ուտողները» պիղծ կը նկատուէին. Դեւանցոց 11րդ գլուխը և Բ. Օրինաց 14րդ գլուխը այս մասին մանրամասն հրահանգներ ուտնին:

Զէ թէ միայն անմաքուր կենդանիներուն միսը ուտողները, այլ անոնց դիակներուն դպաղներն իսկ պիղծ կը համարուէին: Զորոճացող, և ձեղքուած կծղակ չունեցող ուեւէ կենդանիին միսը ուտեւլ իսրայէլացւոց, այսինքն օրէնքի տակ եղողներուն արգիլուած էր: Բայց ըստ նոր կտակարանի հրահանգներուն «Ոչ թէ ինչ որ բերանը կը մտնէ՝ կը պղծէ մարդը, հապալնէ որ բերնէն կ'ելլէ՝ անիկա կը պղծէ մարդը»

(Մատթ. 15:11): Աւրեմն Նոր կատկարանը Հին պատուիրանները խնդրոյ առարկայ կ'ընէ, այնպէս չէ՝ կը հարցուի: Մարդիկ խնդիրը առանկ մակերեսային առնելնուն համար է որ Ս. Գրոց բուն նպատակը չհասկնալով գժուարութեան մէջ կ'իյնան: Եւ որպէս արդիւնք ահա ձամբայ կ'ելլեն անսխալական Աստուծոյ խօսքը քննադատելու:

Յիշեալ երկու գաղափարները միացնելու հոմար հարկ է հասկնալ թէ Հին կատկարանը ի՞նչ ճամբով փրկութեան կ'առաջնորդէ, և Նոր կատկարանը ի՞նչ կերպով կը փրկէ զմորդ: Զայթիւն հասկնալէ յետոյ խնդիրը ինքնին լուծուած կ'ըլլայ:

Բայ Հին կատկարանի վարդապետութեան, մարդ չի կրնար յուլիսենական կենաց արժանաւալ, եթէ չէ կրցած օրինաց ամբողջութիւնը անթերի պահել և գործադրել: Այսպէս մարդիկ օրէնքի տեսակէտէն դատապարտուած՝ յուլիսենական տանջանաց միայն կ'արժանանային: Ինչպէս կը տեսնենք Ղեւացւոց 18րդ գլուխ նրդ համարին մէջ.— «Ուստի իմ կանոններս ու իմ դատապատճեններս պիտի ապրի. ես եմ Տէրը»: Իսկ Բ. Օրինաց 27:26ին՝ «Անիծեալ ըլլայ ան՝ որ այս օրէնքին ամէն խօսքերուն մէջ չկենար որ զանոնք կատարէ»:

Աստուած Մովսէսի միջոցով շատ մը կառնոներ և օրէնքներ դրաւ: Խւրաքանչիւր մեղք

իր սեփական զոհն ունէր: Մեղաւոր մը իր մեղքերէն լուացուելու համար նախ կը դիմէր կը բօնաւորին որ խնդրոյ առարկայ մեղքին տեսակին համապատասխան զոհ մը կը մատուցանէր: Խորայելացիք այսպէս շարունակեցին 1500 տարիներ: Եւ ամբողջ այս չրջանին, ըստ Ս. Գրոց հաւասարման: Կանոններու և օրինաց միջոցաւ ոչ մէկը կրցաւ փրկուիլ (*), հապա ամէնն ալ օրէնքին պարտական մնացին, քանզի մարդ անկարող է օրէնքներն ու կանոնները ամբողջութեամբ կատարել: «Քանզի ով որ բուլոր օրէնքը պահէ, ու մէկ բանի մէջ յանցաւոր ըլլայ, անիկա ամէնուն պարտական կ'ըլլայ» (Յակ. 2:10, Բ. Օրինաց 27:26): Այսպէս օրինաց ամէնն փոքր մէկ մասը չը յարգողը այնքան յանցաւոր կ'ըլլար որքան մեծ մեղք մը գործողը: Այսպէս օրէնքի տակ գործողները միշտ ալ օրինաց պարտական կը մնային: Առէք Մովսէսի պարտգան, հակառակ այն իրողութեան որ Մովսէս ինքն ուղղակի Աստուծմէ օրէնքները ստանալու պատիւն էր ունեցեր, չկարողանալով իրեն արուած օրէնքը լրիւ գործադրել անէծքի տակ ինկաւ, Բ. Օրինաց 1:37, Թուոց 20:12:

Այս պատճածով էր որ Պօղոս առաքեալ չոռվայեցւոց, Գաղափարացւոց և առ Եփրայեցիս

(*) Հետագային պիտի տեսնենք թէ Հին Աւլսէի հաւատաւորմերը ի՞նչպէս փրկուեցան:

կը գրէր այս կէտը մտանաւորապէս չնշտեց ըսեռ
լով թէ օրէնքի կանոնով կարելի չէ սեւէ մէս
կուն փրկել։ Գաղատացւոց գրելու ատեն ա-
ռաքեալը կ'ըսէ. — (2:21) Վասնզի եթէ արդա-
րութիւնը օրէնքէն էր, ուրեմն Քրիստոս պա-
րապ աեղ մեռաւ»։ Իսկ 3:21ին՝ «Բանզի եթէ
արուած ըլլար այնպիսի օրէնք մը, որ կարող
ըլլար կենդանի ընել, այն ատեն իրաւցնէ ար-
դարութիւնը օրէնքէն կ'ըլլար»։

Առոր անոնք որ կ'ուզեն մանրամասնօրէն
գիտնալ թէ օրէնքը իրապէս անկարող է կեանք
առաւ, թող ուսումնասիրեն Գաղատացից, Եփրա-
յեցից և Հռովմայեցից թուզթիւրը։ Այս պատ-
ճառով էր որ Հռովմ. 8:3 և 4 համարները օրէնք
քին առջեւ դրուեցաւ. Վասնզի այն որ անկա-
րելի էր օրէնքին, որովհետեւ ակար էր մարմ-
նով, Ասաւած իր Արքին զրկեց մեղանչական
մարմինի նմանութեամբ և գտառպարտեց մեղ-
քը այն մարմինին մէջ, որպէսզի օրէնքին ար-
դարութիւնը կատարուի մեր մէջ, որ մարմնա-
ւորապէս չենք քալեր, հապա հոգեւորապէս Այս
համարը ամբողջ դժուարութիւնը կը լուծէ։
Քանի մարդկայնօրէն անկարելի էր օրինաց ամ-
բողջական գործադրութիւնը ի գլուխ հանել,
մարդկայնօրէն գանոնք իրենց լրութեան մէջ
գործադրող ու անոր վրայ յաղթանակ տանող,
յաղթող Յիսուս Քրիստոս Աստուծոյ Որդոյն,
ու անոր թափած արիւնին հաւատացող ամէն

հողի, Աստուծոյ առջեւ օրինաց ամբողջութիւնը
կատարելուպէս յարգող մը նկատուեցաւ. «Վա-
սնզի Աստուծոծ զանիկա որ մեղք չէր գիտեր,
մեզի համար մեղք ըրաւ, որպէսզի մենք
անոր միջոցով Աստուծոյ արդարներն ըլլանք»
(Բ. Կորն. 5:21)։ Արդ ուրախացէք, ո'վ Քրիստո-
սի արիւնով փրկուած հաւատացեալներ, քանզի
Տէր Յիսուս Քրիստոսի չնորդիւ Աստուծոյ ար-
դարներն ենք։ «Ահա անիկա իր ծառաներուն չի
հաւատար, ու իր հրեշտակներուն վրայ ալ պա-
կասութիւն կը գտնէ։ Ալ ուր կը միան անոնք՝
որ կաւեղէն տուներու մէջ կը բնակին, որոնց
հիմը փոշիի մէջ է, և որոնք ցեցէն առաջ կը
ճզմուին» Գիրք Յորայ 4:18—19։ «Ահա Աստ-
ուծոծ իր սուրբերուն չի հաւատար, ու երկինք ո-
նոր տչքերուն առջեւ մաքուր չէ։ Ուր կը
միայ գարշելի ու պիզծ մարդը, որ անօրէնու-
թիւնը ջուրի պիչս կը խմէ» Յոր 15:15։ «Բայց
ամէնս պիզծ բանի պիչս եղանք, ու մեր բոլոր
արդարութիւնները դաշտանի լաթի պիչս եղան»
Մարդարէկութիւն Եսայեայ 64:6։ «Վասնզի շը-
նորհքով փրկուած էք գուք հաւատքի միջոցով.
և այս ոչ թէ ձեզմէ է, հապա Աստուծոյ պար-
գևն է. ոչ թէ գործերէն որ մէկը չպարծի»
(Եփս. 2:8—9)։ Վայ անոնց որոնք գործերուն
վատահելով բարոյականութիւն կը քարոզեն։ Ա-
ռանց արեան փրկուիլ կ'աշխատին ի՞նչ ցաւալ
է լսել։ «Առանց արեան չըլլա՞ր», «Փրկուելու
կ

համար արեան ի՞նչ պէտք կայն եւն: Բարեկամ՝ եթէ քու նպատակդ փրկուիլ է, այս առարկութիւններն ի՞նչ իմաստ ունին: Արեամբ փրկուիլը պատուո՞յդ կը դպի: Քրիստոսի անդին արեան համար կ'ամշնա՞ս: Դուն աւելի մեծ ես քան առաքեալ Պօղոսը որ արեան նկատմամբ ազագու կեց: «Անոր Որդւոյն Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ ամէն մեղքերէ կը մաքրէս: Ա. Թուղթ Յովհաննու Ա. գլուխ Ղրդ համարին հաւտաւութի՞նչ դժուարութիւն ունիս: Այս ըսել չէ միթէ որ քու նպատակդ փրկուիլ չէ: Ունեցած կարգ մը հակումներէդ, այսինքն սեռային բնագդիդ, ագահութեանդ, փառասիրութեանդ, հաճոյասիրութեանդ, հստակութեանդ, հպարտութեանդ գերութենէն, պարտուած ես: Սատանան քեզ ոչ չնչացնելու համար, սիրադ այն աստիճան կարծրացուցած է որ Աստուծոյ յաւիտենական տնօք բէնութիւններն իսկ ոտքի տակ առնես: Քեզ այնքան մոլորեցուցած է որ չհաւատաս Աստուծոյ խօսքին երբ ան կ'ըսէ: — «Այսինքն իր արդարութիւնը այս ժամանակին մէջ ցուցնելու համար, որպէսզի ի՞նք արդար ըլլայ, և արդարացնէ Յիսուսի հաւատքէն եղողը» (Հառմ. 3:26): Եւ Սատանան քու աչքերդ այնքան կուրցուցեր է որ չհաւատաս նաեւ Տէրոջը յաւիտենական խոստման որ արձանագրուած է Ծննդոց Յրդ գլուխ 15րդ համարին մէջ. «Ես քուկին ու կնոջ մէջտեղ, և քու սերունդիդ ու անոր սերունդին

մէջտեղ թշնամութիւն ոլլատի դնեմ. ան քու գըլուսդ պիտի ջատաջախէ, և գուն տնոր գարշապարը պիտի խալթեայ: Առաջուընէ պատրաստուած գտողը, (Ա. Պետ. 1:19—20) աշխարհի ըստեղծագործութենէն առաջ քեդի և ինծի համար պատրաստուած և մեր փրկութեան համար տնօրինուած չէր: Խօրայելացւոց մեղքերուն որպէս քաւութիւն, զոհուող գառներուն եւն. արիւնը Յիսուս Քրիստոսի թափուելիք արեան նշանակը չէին: «Եւ գրեթէ ամէն քան արիւնով կը մաքրուի օրէնքին նայելով. ու արիւն չթափուած թողութիւն ըլլար» (Եբր. 9:22): Նորէն կ'ըսեմ, եթէ քու նպատակդ փրկուիլ է այս առակութիւնդ անտրամաբանական է, և Ա. Գրոց էութեան և ուսուցմանց հակառակ է: Մեր Տէրն Յիսուս այսպէս առարկութիւն ընողներու մասին ըստաւ. — «Եւ դուք չէք ուզեր ինծի գալ, որ կեանք ունենաք: Բայց զիտեմ ձեզ որ Աստուծոյ սէրը ձեր մէջ չունիք» Յովհ. 5:40—41: Արեան չնաւատացող բարեկամս, կ'աղաջեմ, եթէ իրապէս կը փափաքիս փրկուիլ, այս պատճառարանութենէդ հրաժարելով Աստուծոյ խօսքը աղօթքով և հաւատաքով ուսումնափրէ: Այն առեն պիտի տեսնես որ այս զաղափարդ սիսալ է և քեզ կորսաեան պիտի առաջնորդէ:

Սիւրիս, պաշտօնական մէկ առթիւ, պաշտամունքի պահուն մարդուն մէկը կը հարցնէ «Պատուելի, եթէ Քրիստոս փոխանակ իսաչուե-

լու, կախաղան հանուեր, (ինչպէս յայտնի է. այդ պարագային արիւն չ'ելլեր) պիտի փրկուէի՞նք»։ Պատուելին կը պատասխանէ. — «Փառք Տէրոջ ո՛ր Քրիստոս կախաղան չհանուեցաւ»։ Տրուած պատասխանը առաձգական ըլլալով, պատուելին թերեւս գաղտնի արգիսկան մըն էր, և կամ երեկուքին ալ չհաւատացող մէկը, բայց ի բացակայութեան չդատենք, որովհետեւ զինքը ո՞նչ ձամք չեմ ճանչնար, թերեւս ալ պատրաստարան չըլլալով ի վերջոյ տուած պատասխանին սխալ ըլլալը տեսաւ. որեւէ պարագային, այդ հարցում մին պատասխանը հետեւեալն է. — «Աշխարհի մեղքերը վերցնող Աստուծոյ գառին» նմանութիւնը եղող Խրայելացւոց ամէն օր մատուցած զոհերը, փոխանակ չուանով խեղդուելու պղինձի սեղանին վրայ կը մորթուէին, ինչպէս «առաջ արեան քաւութիւն չըլլար» կարգացինք։ Յիսուս Քրիստոսի քաւութիւնը ո՛չ թէ խեղդուելով, այլ իր արեան կաթիլ առ կաթիլ թափուելովը պէտք էր ըլլար։ Քանզի Աստուծ արիւն կ'ուզէ։ «Վասնզի մարմինին կենդանութիւնը արիւնին մէջ է. և ես ձեզի տուի զայն, որպէսզի սեղանին վրայ ձեր հոգիներուն համար քաւութիւն ընէք. քանզի հոգիին համար քաւութիւն ընողը արիւնն է» Դեւացւոց 17:14։ Այսպէս Քրիստոսի կեանքին, այսինքն արեան հեղումը անհրաժեշտ էր։ Օրհնեալ ըլլայ Տէրոջ խոստումը որ կ'ըսէ «...ու երբ արիւնը տես-

նեմ, ձեր վրայէն պիտի անցնիմ, և հարուածը ձեր վրայ պիտի չգտայ, ձեզ կորսնցնելու...» (Ելից 12: 13): «Որով փրկութիւն ունինք մենք իր արեանը միջոցով, մեղքի թոզութիւնը՝ իր չնորհքին ճոխութեան չափովը, զոր մեր վրայ աւելցուց բոլոր խմասութեամբ և գիտութեամբ» Եփես. 1:7—8։ Հազար տարի առաջ, Դաւիթի միջացաւ գրուած է «Ճեռքերս ու ստքերս ծակեցին» (Սաղմոս 22:16), Եթէ մարգարէն Անոր Ճեռքերուն և ստքերուն ծակուելուն մտան մարգարէացած էր, ինչպէս պիտի իրականանար այս մարգարէութիւնը Եթէ Յիսուս փոխանակ խաչուելու կախաղանով մեռնէր։ Երանի թէ այսպէս խորհողները, հասկնային թէ ինչ անոելի ոճիր մը կը գործեն։ Գիտնային թէ Աստուծոյ առջեւ մարգարապաններէն աւելի վատթար սպաննիշներ են։ «Ամէն մարգարապան իր մէջ բնակոն յաւիսենական կեանք չունի» Ա. Յովհ. 3:15։ Դասիէլ մարգարէին միջոցաւ «Օծեալը պիտի կըտրուի» (Դանիէլ 9:26) համարը ինչպէս կ'ուրաննան, Եսայի հզրդ գլուխին մէջ «Մեր մեղքերուն համար զոհուող գառին» մասին գրուած, սա պարզ ու մեկին խօսքերը, քու խելքիդ վըստանելով խեղաթիւրելոց, և կամ անոր կարեւութիւն չտալոց, զիտե՞ս որ քու վրադ յաւիսենական կորուսագ կը հրաւիրէ։ Տես ի՞նչ կ'ըսէ մարգարէն. — «Բայց անիկա մեր մեղքերուն

համար վիրաւորուեցաւ, և մեր անօրէնութիւնս ներուն համար ծեծուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը անոր վրայ եղաւ, և անոր վէրքերովը մենք բժշկուեցանք»։ Հաւատքի տեղ խելքդ գործածելուդ համար չէ՞ր որ այսպէս մոլորեցար, «Ինչո՞ւ անօրէնութիւնով կը պարծիս, ո՞վ բռնաւոր» Սաղմոս 52:1։

Ահա այս էր պատճառը, այսինքն, մարդուն բացարձակ անկարողութիւնը օրէնքն ու կանոնները լրիւ կատարելու, թէ ինչու Ան որ Որդւոյն կը հաւատայ յաւիտենական կեանք ունի» (Յովհ. 3:36) փրկող պատգամը յայտարարուեցաւ Մեղաւորը, առանց ոեւէ հատուցման, երկվայրա կեանի մը մէջ, Որդւոյն հաւատալով յաւիտենական կենաց կ'արժանանայ։ Ավանդի չնորհք քով փրկուած էք դուք հաւատքի միջոցով, և այս ոչ թէ ձեզմէ է, հապա Աստուծոյ պարգեւն է։ Ոչ թէ գործերէ, որ մէ՛կը չը պարծի» (Եփ. 2:8-9)։ «Եւ ամէն բաներէն՝ որոնցմէ Մովսէսի օրէնքովը չկրցաք արդարանալ, տոով ամէն ով որ հաւատայ, կ'արդարանայ» (Գործ Առաքելոյ 13:39)։ «Եւ ըստ Յիսուսի, Տէր, յիշէ զիս, երբ քու թագաւորութիւնովդ գաստ Յիսուս ալ ըստ անոր, ճշմարիտ կ'ըսեմ քեզի, զուն այսօր ինծի հետ դրախտին մէջ պիտի ըլլաս» Ղուկ.23:42-3։

Ցարդ մեր ուսումնասիրութեան մէջ տես սանք որ Հին Կտակարանին փրկութեան ճամբուն եւ նոր Կտակարանի փրկութեան կանո-

նին մէջ որոշ ասարբերութիւն մը կայ։ Մէկը ծիշդ միւսին հակառակը։ Բատ Հին Ուխտին, փրկութեան համար կշիռքին մէկ կողմը դրուած է յաւիտենական կեանք, իսկ միւսին մէջ մարդուն գործքերը։ Եթէ երկուքը իրարու հաւատարին, այսինքն մարդկային ոեւէ փոքր թերութիւն, քիչ մը անարդարութիւն, կամ բարկութիւն, կամ օրինաց ամէնէն փոքր մէկ կետին հանդէպ անփութութիւն, ու ահա մարդը կը գրկուի փրկութեան չնորհէն։ Եւ սակայն, ըստ Նոր Ուխտի փրկութեան կանոնն է, կշիռքին մէկ նմարին մէջ յաւիտենական կեանք, իսկ միւսին մէջ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսի քաւութիւնը դրուած է, ու այս բանը յարգող եւրաքանչիւր անհատ, Քրիստոսի փրկարար քաւութեամբը, յաւիտենական կենաց ծանրութեան հաւատարելով, ինքնիրեն համար կ'ապահովէ իր կեանքը յաւիտենական։ «Ան որ կը հաւատայ Անոր, չդատապարտուիր, և ան որ չհաւատար, անիկա արդէն դատապարտուած է, վասնպի Աստուծոյ Միածին Որդւոյն անուանը չհաւատաց» Յովհ. 3:18։ «Ճշմարիտ ճշմարիտ կ'ըսեմ ձեզի թէ ան որ իմ խօսքս մտիկ կ'ընէ, և կը հաւատայ անոր որ զիս զրկեց, յաւիտենական կեանք ունի, ու դատապարտութեան տակ չիյնար, հապա մահուընէ դէպի կեանք անցած է» Յովհ. 5:24։ «Իմ ոչխարներս իմ ձայնս կը լսեն, եւ ալ զանոնք կը ճանչնամ, ու իմ ետեւէս կու-

գան: Եւ ես անոնց յաւիտենական կեանք կուտամ, ու յաւիտեան պիտի չկորսուին, և մէկը իմ ձեռքէս պիտի չյափշտակէ զանոնք» Յովհ. 10:27—28:

Ուստի արուած ըլլալով որ, ըստ Հին Ռւխտի փրկութիւնը բարի գործքերէ կախեալ էր, և օրէնք և կանոններուն մէ՛կուն հանդէպ անհընազանդութիւնը, կամ թերացումը, բոլորին համար մարդս պարտական կը գարձնէր, «խոզի միս և պիզծ բաներ և մուկ ուտողները» կորսեան կը գատապարտուէին: Բայց ըստ Նոր Ռւխտի՝ փրկութիւնը գործքերէն չըլլալուն, խոզի միսը հոգին եղծանող բան մը չըլլալուն, և միայն արաւաքին պատուիրաններէն մէկուն պատկանելուն ալ կապ մը չունենար փրկութեան հետ: Կը հասկցուի ուրեմն թէ, մարդս կործանող բանը, ըստ ինքեան խոզի միսը չէ, այլ այն պարագան, որ անոր գործածութեան մասին դրուած օրէնք և կանոններուն դէմ մեզանչում մը լլալն է:

Սա պարագան ալ թող գիտցուի թէ, դրուած օրէնքն ու կանոնները երկուքի բաժնուած են, որոնք են ներքին կանոն և օրէնքներ, և արտաքին օրէնք և կանոններ: Ըլլայ Հին Կտակարանին ըլլայ Նոր Կտակարանին մէջ շատ աւելի կարեւորութիւն արուած է ներքին կանոն և օրէնքներուն: Երեմ. 24:7, 31:31—33, 32:38—40, Եղեկիէլ 11:19—20: «Եթ կարծէք թէ ես եկայ

օրէնքը կոմ մարգարէները տւրելու, չեկայ աւրելու, հապս կտակարելու, քանզի ճշմարտապէս կ'ըսեմ ձեզի մինչեւ որ երկինք ու երկիր անցնին օրէնքէն յովտ մը կոմ նշանագիր մը պիտի չանցնի, մինչեւ բոլորն ալ կտակարուին» Մատթ. 9:17—18: Իսկ կանոններէն անցնող և չնկատուող մասերը արտաքին օրէնքներն են, որոնք պաշտամանց ձեւին, իրաւական հարցերու, բարեկըրթութեան, և կարգ մը սովորութեանց վերաբերեալ բաներ են:

ՀԻՆ ՈՒԽՏԻ ՀԱԽՍՏԱՑԵԱԼՆԵՐՈՒՆ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ

Հին Ուխտի հաւատացեալներուն փրկութեան նկատմամբ Ա. Գրոց մէջ բաւարար լոյս սեր կան։ Մեր նախորդ հրատարակութեան մէջ յիշեցինք թէ Ա. Գրոց գրուելուն կերպը վիպական գրութեանց շարադրութեան չի նմանիր։ Ա. Գրոց ճշմարտութեանց և խոր գաղտնիքներուն Առւրբ Հոգեւոյն շնորհիւ գիտակցողներն են որ Աստուծոյ խօսքին ուղղափառ վարդապետութեան կը տիրանան և միշտ մոլորութենէ զերծ կը մնոն։ Իսկ անոնք որ ձեռնարկած են իրենց խելքովը մեկնաբանել Աստուծոյ խօսքը, մոլորութեանց խոր և մութ անդունդին մէջ կ'ընկղմին։ Աստուծածաշունչը զարմանալի կերպով մը գրուած է, քանզի տնոր Տէրը ինքն «զարմանալի» է (Գիրք Դատաւորաց 13:18)։ Ա. Գրոց մէջ այդպիսի համարներ կան որ, մէկ համարին և միւսին միջեւ, և կամ մէկ համարին մէկ մասին և միւս մասին միջեւ տարիներ անցած են և զեռ մնացած մասն ալ իրագործուած չէ։ Օրինակ Գործք Առաքելոց գիրքին 9րդ գլուխ 25րդ և 26րդ համարներուն մէջ Յ տարի միջոց

ձգուած է։ Բաղդատէ Առ Գաղատացիս 1:18 համարին հետ Մարգարէութիւն Եսայեայ 61րդ գլուխ 2րդ համարին մէկ մասը, գրութեան թուականէն մօտաւորապէս 700 տարի ետքը իրագործուեցաւ, իսկ միւս մասը այսօր 2700 տարիներ անցած են բայց զեռ չեն իրագործուած։ Միայն մեր Տէրոջը երկրորդ գալուստին պիտի իրականանայ։ Երբ վերոյիշեալ մարգարէութիւնը Աւետ. ըստ Ղուկասու 4րդ գլուխ 18 և 19 համարներուն հետ բաղդատես պիտի համոզուիս ասոր։ Մեր Տէրը համարը իր ամբողջութեամբ, այսինքն «մեր Աստուծոյ վրէժի օրը» մասը չկարդաց, քանզի զեռ վրէժի օրը չէր եկած։ Մեր Տէրոջը առաջին գալուստը վրէժ առնելու համար չէր, ոյլ ինկած մարդկութիւնը փրկելու համար էր։ 21րդ համարին մէջ «Եւսկսաւ անոնց ըսել, այսօր այս գրուածը կատարուեցաւ, ու ձեր ականջները լսեցին»։ Եթէ մեր Տէրը «մեր Աստուծոյն վրէժի օրը» պարբերութիւնը կարդացած ըլլար «կատարուեցաւ» պիտի չըսէր։

Դասիէլ 9րդ գլուխ 26րդ համարն ալ զարմանալի մարգարէութիւն մըն է։ «Ու գալուիխանին մողովուրդը քաղաքը ու սրբարանը պիտի աւրէ»։ Այս համարին առաջին մասը զեռ չիրագործուեցաւ, իսկ երկրորդ մասը գրութեան թուականէն 520 տարի ետքը կատարուեցաւ, զեռ գալու իշխանը չեկաւ։ Այսինքն Գա-

զանը ըստ Յայտնութիւն Յովհաննու 13:1ին։ Այս համարը չմոռնանք, Գաղանը Հոռվմէն պիտի գայ։ Հոռվմայեցի ըլլալու է, քանզի քաղաքն ու սրբարանը Հոռվմայեցիք աւրեցին։ Երբ մարդարէութիւնները այսպէս ուշադրութեամբ կարգանք այս կարգէ շատ մը համարներու պիտի հանդիպինք։

Այս բաները յիշելուս նպատակը Աստուածաշունչին գրուելուն կերպը ցուցնելն է։ Այսքան զարմանալի կերպով գրուած գիրք մը համեստու համար մարդկային միտքը, և կամ «պիտծ ունայնաբաննութիւնները և սուտանուն գիտութեան հակառակութիւնները» (Ա. Տիմ. 6:20) չեն բաւեր, քանզի, ինչպէս կը տեսնուի նոյն կտորին 21րդ հումարէն, այս գիտութիւնները «մէկ քանիները դաւանելով՝ հաւատքէն մոլորեցան»։ Բլայ Ա. Գրոց մէջ, ըլլայ երկրային փորձառութեամբ շատ յատակօրէն ապացուցուած է որ, հաւատքը ուրացողները, մոլոր ուսուցմանց հետեւողները, ընդհանրապէս գիտութեան մէջ զարգացած մարդկէ կ'ըլլան։ Այսու հանգերձ փառք կուտանք Տէրոջը, անցեալին և ներկայիս հաւատքի ախոյեան գիտնականներու վկայականներու տէրերուն համար։ «Որպէսզի քու խօսքերուդ մէջ արդար ըլլաս» Հոռվ. 3:4 և 19։

Հին Աւխտի հաւատացեալները արժանացան Նոր Աւխտին Հաւատացեալներու բախտին, քան-

զի անոնք «կը խմէին այն հոգեւոր վէմէն որ անոնց հետ կ'երթար, ու այն վէմը Քրիստոս էր» Ա. Կորն. 10:4։ Նախկին մարդարէներուն յայտնուած էր թէ Քրիստոս մեղքի համար սիամի զոհուէր։ Ա. Պետ. 1:10—11 համարներուն մէջ այսպէս զրուած է։ «Որ այն փրկութեանը համար փնտուեցին ու քննեցին մարդարէները, որոնք մարդարէացան ձեզի ըլլալու չնորհքին համար։ Ու կը քննեն թէ երբ կամ ինչպիսի տաեն կ'իմացնէր իրենց մէջ եղած Քրիստոսի Հոգին, որ առաջ կը վկայէր Քրիստոսի չարչարուիլը, ու անկէ համեւ փառաւորուիլը։ Այս համարները կը ցուցնեն թէ Խորայէլացիք յառաջկային իրենց շնորհուելիք փրկութիւնը, և Պայլու Օնեալ Փրկիչը որոշապէս կը սպասէին։ Քանզի փրկութեան անկարելի ըլլալը տեսան։ Ամէն օր մատուցուող զոհուերուն արիւնը իրենց նիփճները չկրցաւ գոհացնել։ Ամբակում մարդկարէին խօսքը «Բայց արգուրը իր հաւատքովը պիտի ապրի» (Ամբակում 2:4) իրենց անծանօթ չէր։ Այս պատճառով Դաւիթին ներշնչուեցաւ զրել 32րդ Սաղմոսին առաջին երկու համարները։ — «Երանի՛ անոր որուն յանցանքներուն թողութիւն եղաւ, ու անոր մեղքերը ծածկուեցան Երանի՛ այն մարդուն՝ որ Տէրը անօրէնութիւն չի սեպեր անոր, ու անոր եոգին մէջ նենցութիւն չկայ»։ Չէ թէ անօրէնութիւն չ'ունենար, ոչ Տէրը անօրէնութիւն չի սեպեր անոր։ Բ.

Կորն. 5:21րդ համարը անոր լրացնցիշն է:
«Վասնզի Աստուած զանիկա որ մեղք չէր գիտեր,
մեզի համար մեղք ըրաւ, որպէսզի մենք
անոր միջոցով Ասուածոյ արդարներն ըլլանք»:
Նոր Ռւխտի հաւատացեաւները ի՞նչ անցքէ որ
անցան, նոյն անցքէն անցան նաեւ Հին Ռւխտի
հաւատացեալները: Քանզի «անով ամէնը հաշ-
անցնէ իրեն հետ, խաղաղութիւն ընելով անոր
խաչին վրայ թափած արիւնովը, թէ՛ երկրի վը-
րայ և թէ՛ երկինքի մէջ եղողները» Թուղթ առ
Կողոսացիս 1:20: Թէ՛ «երկինքի մէջ եղողները»
արտայայտութեան, կամ այս յայտնութեան Հին
Ռւխտի հաւատացեալներուն վերաբերելուն մա-
սին ուեէ կոսկած չկայ: «Ու Հոգին Աստուծոյ
պիտի դուռնայ որ զանիկա տուաւ» Գիրք Ժողո-
վողի 12:7րդ համարը յատակօրէն կը ցուցնէ թէ՛
Հին Ռւխտի հաւատացեալներուն հոդիները վար
դրուած հն որպէս թեկնածուներ փրկագործու-
թեան, մինչեւ որ թողութեան գործը ի կատար
հանուի Քրիստոնի քաւութեամբը, Երբ որ մեր
քաւիչն Յիսուս փրկութեան գործը իրագործեց,
անոնք ալ մեզի հետ այդ շնորհքի առանձնա-
շնորհին արժանացան: Պօղոս առաքեալ, առ Եր-
րացեցիս թուղթին 11րդ գլուխին մէջ, ամէնուն
հասկնալի լեզուով հաւատքի հայրերուն գովառ
սանքը լրացնելէ ետքը, կը յիշէ թէ անոնք
խոսամտն արժանացած չէին, բայց հաւատքի
միջոցաւ վկայուածներ էին: 39րդ համարին մէջ

կրուած է: ԱԵւ տառնք ամէնը հաւատքով վկայ-
ուած՝ խոսամունքը չափին: Քանզի Աստուած
մեզի համար աւելի աղէկ բան մը նոխապատ-
րաստեց, որպէսզի անոնք աւանց մեզի չկատար-
ուին: «Առանց մեզի» ըսելուն նպատակը սա է
որ Տէր Յիսուս Քրիստոս իր արիւնը թափեց թէ
անցեալին և թէ յառաջիկային համար, որպէսզի
Տէրոջը յաւիտենական կարգագրութիւնը կա-
տարուի: Այսինքն Ադամի մեզանչած օրէն սկսեալ
պատրաստած Փրկչին միջոցով, առաջին մարդէն
սկսեալ, ամբողջ մարդկութիւնը, այսինքն ամէն
հաւատացողը յաւիտենական կենաց բաժնեկից
ընէ:

«Զեր հայրը Աբրահամ ցանկոցաւ իմ օրս
տեսնել, ու տեսու և ուրախացաւ» Յովհ. 8:56:
«Ու երկրի բոլոր ազգերը քեզմով պիտի օրէն-
նուին», Ծննդոց 12:2—3, 18:18, 26:4, խոսամոն
մէջ խոսացուած անձը Աբրահամ անձամբ տես-
նելով, այդ առթիւ ստացուած և ապագային կու-
տարուելիք փրկագործութեան վերաբերեալ տե-
ղեկութիւնն էր որ զայն ուրախացուց: Այսպէս
Աբրահամ իսահակին, և իսահակ Յակոբին, և
Յակոբ 12 նահապեաներուն այս օրէնեալ փրկչին
մասին տեղեկութիւն տուին: «Եւ Տէրը ըսաւ,
միթէ Աբրահամէ պահեմ ինչ որ ընելու եմ. ո-
րովնետեւ Աբրահամ անշուշտ մեծ և զօրաւոր
ազգ մը պիտի ըլլայ, ու երկրի բոլոր ազգերը
անով պիտի օրէնուին, քանզի գիտեմ զանիկա,

որ իր որդէներուն ու իրմէ ետքը իր տանը պիտի պատռւիրէ և անոնք արդարութիւն և իրաւունք ընելու համար՝ Տէրոջը ձամբան պիտի պահեն, որպէսզի Տէրը Արքահամի վրայ բերէ ինչ որ խօսեցաւ» Ծննդոց 18:17—19: Այսպէս Ըղամէն սկսեալ որդւոց որդի կը պատմէին մարդկութիւնը փրկելու կոչուած «կնոջ սերունդէն» անձին, այսինքն Յիսուս Քրիստոսի մասին, (տես Սաղմոս 78:3—4) այնպէս որ իսրայելացիք Գալու Մեսիան, այսինքն Փրկիչը կարուտով կը սպասէին: «Ասոնք ամէնն ալ հաւատքով մեռան՝ խօստմունքները չառած, հապահուեն տեսան զանոնք ու ողջունեցին, և խոստովանեցան թէ իրենք օտարներ և պանդուխտներ են երկրի վրայ»: Թուղթ առ Երրայիցիս 11:13:

Եւ Իսրայելացւոց նմարիս հաւատացեալները (ինչպէս որ քրիստոնեաներուն ամէնը ձմարիս քրիստոնեաներ չեն) չէ թէ միայն տեղեկութիւն ունէին այս օրհնեալ անձի մասին, այլ կը հաւատային եւս թէ ան զիրենք իրենց մեղքերէն պիտի ազատէր: Անգամ մըն ալ լոէ Տէրոջը հրեշտակին աւետիսը Յովսէփին: «Եւ որդի մը պիտի ծնանի, ու անոր անունը Յիսուս (փրկիչ) զնես, քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերէն պիտի փրկէ» Մատթ. 1:21: Երբ Եսայի մարդարէն «մեր մեղքերուն համար պատճուեցաւ» կ'ըսէ «մեր մեղքերուն» ըսելով ինքը

կ'ինքն ալ հոշուոյն մէջ կ'առնէ: Փառք կռապանք Տէրոջը որ Յիսուս Քրիստոս Ագամի ամբողջ սերունդին համար մեռոււ: Ի՞նչ անարդարութիւն պիտի ըլլար եթէ Յիսուս միայն Նոր Ուխտի մարդոց համար մեռած ըլլար: Քանզի Հին Ուխտի հաւատացեալները Նոր Ուխտի հաւատացեալներուն չափ սուրբ կեանք մը ապրեցան: Անոնք Աստուծոյ հաձելի էին և գոհ ձգեցին զնա: Աստուծած անոնց մասին վկայելով կ'ըսէ: — Ես եմ Արքահամի Աստուծածը և Խսահակի Աստուծածը, ու Յակոբի Աստուծածը. Աստուծած մեռելներու Աստուծածը չէ, հապահ կենդանիներուն. Մատթ. 22:23:

Պատճառը թէ ինչու Հին Ուխտի հաւատացեալները տեսն մը «Եկյյուլ» (*), կոչուող տեղը սպասեցին, մինչեւ որ Յիսուս Քրիստոսի թողու-

(*) «Եկյյուլ», Ասորեւարամերէն բառ մըն և որ կը գործածուի այն տեղւոյն համար ուր կը ծողվուեին Հին Ուխտի բոլոր մարդիկը, ըլլան անոնք հաւատացեալներ կամ մեղաւորներ: (Յունարէնը «Ասես», կը կոչուի): Յակոբ կ'ըսէ «Ես սուզով պիտի իջնեմ գերեզման՝ իմ որդւոյս քով», (Ծննդոց 37:35): Բառը բեպէս հոս գերեզման քարզմանուած է, անոնք որոնք Ասորի, Յոյն եւ Երբայեցւոց լեզուները զիտեն, կ'ընդունին թէ այս քարզմանուրիւնը նիւզ չէ: Այս պարագան յսակօրէն կը տեսնուի Պազարոսի եւ Մեծատունի խօսակցուն:

թիւնը իրագործուի, անոնց ըստ օրինի դատաստարակուած ըլլալնին էր:

Եւ որպէսզի Հին Ուխտի հաւատացեալները յուստդրուին, Տէրը Դաւիթի միջոցաւ գրել տուաւ թէ օրէնքով դատապարտուած և Սատանային կողմէ գերուածները ազատ են. Սազմոս 68:18: Իսկ Պօղոս առաքեալ, անկէ մէջբերում մը ընելով այս աւետիսը, առ Եփեսացիս թուղթին Գրդ գլուխ 8րդ համարին մէջ աշխարհի ծանուցանեց, «Անոր համար կ'ըսէ թէ բարձրը ելաւ, գերութիւնը գերի բռնեց ու մարդոց պարգեւներ տուաւ»: Պօղոս բացատրելով կ'ըսէ թէ «վերը ելաւ» ինչ ըսել է: «Այն ելաւ ըսելը ինչ է, միայն թէ՝ որ ինք առաջ երկրի վարի կողմերը իջու»:

Ահա Աստուածաշունչի մէջ Աստուծոյ յաւիտենական կարգութրութիւնը այս է: Այսինքն Յիսուս անձամբ Շէյյուլ (Ատէս) իջաւ որպէսզի Փրկէ բոլոր անոնք որոնք հաւատացեալներ էին, բայց օրէնքները ամբողջութեամբ կատարելու անկարող ըլլալով «Սատանային որոգայթէն... բռնուած էին իր կամքին ծառայելու»

Քեան մէջ: Կոյն տեղւոյն մէջ անոնք իրարու հետ կը խօսակցին զիրար կը տեսնեն, բայց իրենց միջեւ մեծ անդունդ մը ըլլալուն իրարու չեն կրնար մօտենալ. Եւ մեղաւորները կը տանջուին, իսկ արդարները խաղաղութեան մէջ են:

(Բ. Տիմ. 2:26) քանզի Յիսուս առոնց ալ փրկիչն էր, գերութիւնը գերելու կարող իր զօրութեամբ «ինչ որ երկինքի մէջ և երկրի վրայ ամէն իշխանութիւն իրեն արուած էր.» Մատթ. 28:18: Ու այսպէս փրկուեցան Հին Ուխտի բուժոր օրէնհաւ և սուրբ գերիները, այսինքն Առաքմ, Նոյ, Աբրահամ, մարգարէները, և բոլոր սուրբերը. (տես Ա. Պետ. 3:9) (*):

Յիսուս Փրիստոս Յ օր գերեզմանի ատենն իսկ հաւատացեալներուն փրկութեամբը պարապեցաւ, Ան փրկութեաւ գործը լրացուց. «Ամէն բան կատարուեցաւ» ըսելով հոգին աւանդեց, (Յովհ. 19:30), յաղթանակով «յարութիւն առաւ» (Հոռվմ :4:25), որպէսզի ամբողջ մարդկութիւնը «անոր չորհքովը ձրի արդարանան, Յիսուս Փրիստոսով եղած փրկութիւնովը» Հոռվմ. 3:25: «Ու անոր համար Աստուած զանիկա խիստ բարձրացուց». ու անոր անուն մը տուաւ որ ամէն անունէն վեր է: Որպէսզի Յիսուսի անունին ամէն ծունկ ծոփ, երկնաւորներուն ու երկրաւորներուն և սանդարձեատականներուն, և ա-

(*) Այս համարն ալ թէպէս «բարողեց», կ'ըսէ, բնագիրներու մէջ կը կարգանք «ծանոյց», «յայտարեց», իմաստով բաւեր: Այսինքն Յիսուս Հիւ Ուխտի հաւատացեալներուն իմաց տուաւ իր աւետիսը, չե թէ անոնց փրկութեան համար բարողեց իրենց: Փրկուածներու ազատութիւնը յայտարեց:

մէն լեզու դաւանի թէ Յիսուս Քրիստոս Տէր է
Հօր Աստուծոյ փառքին համար»։ Թուղթ ոռ Փի-
լիպպեցիս 2:9—11։

Փառք կուտանք քեզ ով Աստուած որ մեզ
խեղճ, անկար, անարժան, և երկրին սողուննե-
րուն կարգէն մարդիկը, փրկելու համեցար։ Ա-
մենառորմած և ամենագթած սրտէդ Միածին
Որդիդ զրկեցիր որ մեզ խեղճերս փրկէ, իր ան-
ուան հաւատալու պայմանով։

«Ո՞վ Աստուծոյ մեծութեան ու խմասու-
թեան և գիտութեան խորունկութիւնը. ի՞նչ
պէս անքննելի են իր դատաստանները, ու ան-
գննելի են իր ճամբանները։ Վասնզի ո՞վ գիտ-
ցաւ Տէրոջը միտքը, կամ ո՞վ անոր խորհրդա-
կից եղաւ, կամ ո՞վ առաջուընէ անոր բան մէ-
րրաւ, որ փոխարէնը իրեն արուի։ Վասնզի ա-
մէն բանները անկէ ու անով և անոր համար են
իրեն փառք յաւիտեանս։ Ամէն»։ Հռով. 11:33
—36։

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՄԷՋ

Գիրքիս նախարանին մէջ յիշեցինք թէ
աստուածաբանական ճեմարաններուն մէջ 40—50
տարիներէ ի վեր արդիականութեան ուսուցման
մասին պիտի գրէինք։

Հասորիս այս մասին մէջ պիտի ցուցնենք
թէ.

1) Արդիականութիւնը ի՞նչպէս աստուածա-
բանական ճեմարանները մացուեցաւ։

2) Այս կործանող վարդապետութեան մեր
մէջ որոնց կողմէ ոյժ արուեցաւ։

3) Թէ ինչո՞ւ մինչեւ այսօր այս վեասակար
գողափարները կերպով մը չյայտնուեցան ամէ-
նուն։

4) Թէ ի՞նչպէս մինչեւ այսօր բողոքական
բեմերէն, այս վեասակար և սխալ ուսուցումնե-
րը մանուկներուն արուող շաքարով պատած լե-
զի զեղահատներու պէս ամէն օր միամիտ և
խեղճ ժողովուրդին արուեցան։

5) Եւ թէ այս սագայելական գաղափարները
ի՞նչ վեասներ բերին, շատերուն կորստեան պատ-
ճառ եղան, և ներկայ եկեղեցիներուն հիմերը
սարսեցին։

ինդրոյն սկզբնաւորութենէն եթէ սկսինք
տեւի յարմար կ'ըլլայ:

Մօտաւորապէս դար մը առաջ, երբ թուր-
քիս բողոքականութիւնը սկսու քարոզուիլ
գործը յաջող սկիզբ մը ունեցու սա երկու
պատճառներով որ նախ ան շատ անկեղծ և Սուրբ
Գրոց համաձայն էր և երկրորդ այդ ատենուան
մարդիկն ալ անկեղծ և կրօնասէր անձեր էին:
Անոնք հակառակ այն իրողութեան թէ ըլլոյ
օրթոսոքս ըլլայ քաթոլիկ եկեղեցիներուն կող-
մէ անտանելի հալածանքներու և անտրդանքնե-
րու կ'ենթարկուէին, շատ քիչ ժամանակի մը
ընթացքին, իրենց մայրենի եկեղեցիէն զատուե-
նին եկեղեցիներու հալածանքներ կազմեցին: Քանի
նային անոնք ալ աւելի կ'ուրախանային և օր
քոկան եկեղեցին կազմուեցաւ անոնց կրոծ հա-
կը նմանէր: Յիշեալ եկեղեցին առաջին առ-
դանքն առաքելուկան օրերու հալածանքներուն
դամներէն առարեց եղբայր մը (որ հիմա ի Տէր
մին նուասախ այսպէս կը պատմէր: Օրթոսոքս-
ները կը լսեն թէ Տարածք (*) այսինչ տան մէջ

(*) Տարածք փողոցը Ուրֆայի մերէն շատե-
րուն ծանօթ փողոց մըն է, որուն լայնիք հազիւ
թէ 1—2 մերը է:

ժողվուած ենք: Անմիջապէս ձեռքերնին հսկայ
գուշազաններ բռնած տան չորս դին կը պաշա-
րեն: Մենք ամէնքս չուարած իրարու երես նա-
յցանք մնացինք: Մեզմէ ո՞ր մէկը ամէնէն ա-
ռաջ դուրս ելլելու պիտի համարձակէր կը խոր-
էինք: Քիչ մը սպասելէ ետքը դուռը բանալով
դուրս խոյացանք: Ամէնքս գուշազանի հարուած
մը կամ աւելի ուտելով հազիւ թէ այդ նեղ փո-
ղցին մէջ մէր օձիքը ազատեցինք»:

Բողոքականութեան սկիզբը, այս և ասոր
նման բաներուն պատահիլը ամէնուն յայտնի է:
Զիրենք այսքան մեծ, և մարմնօրէն անտանելի
հալածանքներու և տառապանքներու յօժարիլ
և ուրախութեամբ այսքան վտյրենութեանց
հանդուրժել տուող բանը ի՞նչ էր: Ուր էր
գողտնիքը որ անոնք օրէ օր կը բազմանային:
Զէ թէ անոնց հաւատքէն էր, որ անոնք ամբող-
ջովին, առանց այլ և այլի և առարկութեան Ա.
Գրոց բոլոր ըստածները տառացիօրէն աստուածա-
յին պատգամ կ'ընդունէին: Անոնց միակ ապա-
ւէնն ու յենարանը Փրկիչ Տէր Յիսուս Քրիս-
տոսն էր: Անոնք քրիստոնէական ծշմարիտ
կեանքը ապրող մարդիկ էին: Անոնք ոչ թէ
տեսանելի բաներուն այլ անտեսանելիին, այ-
սինքն յաւիտենականութեան մասին կը խոր-
էին:

Երբոր բողոքականները Աստուծոյ խօսքին
կատարեալ վտահութիւն և հաւատքի տեղ տա-

բակոյսը դրին, ըլլայ բեմը ըլլայ ժողովուրդը
սկսաւ տկարանաւր Երբ Աստուծոյ հաւատալու տեղ
մարդկային խելքին սկսան երկիրագանել, այն
տաեն Սատանան իր նպաստակին հասաւ։ Աստու-
ծոյ խօսքին մասին գրուած սա ճշմարտութիւնը
Երենց վրայ իրականացաւ. — Բ. Պետ. 3:16 —
«Խնչպէս ամէն թուղթերուն մէջ ալ այս բանե-
րուն վրայով կը խօսի, որոնց մէջ քանի մը
դժուարիմաց խօսքեր կը գտնուին, զորոնք ալ-
գէաները (*) ու անհաւատները ծուռ կողմը կը
դարձնեն, ինչպէս ուրիշ գիրքերն ալ՝ իրենց ան-
ձին համար»։ Շատ բնական կերպով քիչ մը
բարքը Քրիստոսի հրաշալի ծննդեան վրայ տարա-
կոյս ունեցան, քիչ մըն ալ ժամանակ անցնելով
Սատանային գոյութիւնն ալ տարակոյսի նիւթ
ընելով մելքը տղիտութիւն նկատեցին և յուի-
դափարներ ունեցան։ Ա. Գրոց վարդապետու-
դաւանանքի տեղ անցած են, ու այսօր բեմերէն,
կարգ մը վախկոտ մարդոց կողմէ վարագոյրի
տակէն և ուրիշ շատերու կողմէ բացէն կը քա-
րոզուին։ Աստուծոյ խօսքին տարակուառները

(*) Զիրկուած, Ա. Հոգուոյն տեսրին շարժա-
նացած մարդիկ որքան ալ զիտուն ըլլան, Աստու-
ծոյ տեսակետեն սգեսենք են. (Հովմ. 1:22, Եր.
10:14, Ա. Կորն. 1:19—21):

պէտք է գիտնան թէ ասոր արդիւնքը սարսա-
փելի կործանում է, ինչպէս ներկայ փորձառու-
թիւնը կը հաստատէ այսօր։

1. Արդիականութիւնը ինչպէս մուտքաւ
մեր աստուածաբանական նեմարան-
ներէն ներս։ —

Երբ Մարտաշու Աստուածաբանական Ճեմա-
րանը տարիներէ ի վեր վերեւ բացատրուած տա-
րակոյաներու մէջ կը տարութերէր, Մըսաըր Կուտ-
սէլ անուն, չատերուն ծանօթ միսիօնէր մը յիշ-
եալ դպրոցին տնօրէն անուռանուեցաւ (*). Յիշեալ
մորդուն ծայրայեղ տրդիական մը ըլլալը միայն
ժամանակի անցքով երեւան եկաւ։ Մր. Կուտսէլ
իր աշակերտները այսպէս խարսծ էր. — «Մարդ
պէտք է կրօնի ամէն կանոն և հուատալիքնե-
րուն ինչպէս նուեւ մարդոց կրօնքի դէմ բերած

(*) Տրուած րլլալով որ Աքենքի կրօնից նա-
ին կոչուելու արժանի «կրօնից Դպրոցն», ալ (ո-
րուն ուսուցչապետը Բրոֆ. Լեւոնեանն է եւ նիմա
Պէյրուք կը զսնուի) Մր. Կուտսէլի յատուկ ձեռ-
նարկի եւ ջանիքի առարկան եղած է, այս պա-
րագան ինենին բաւ է ցուցնելու անոր եռթիւնը
իր ամբողջ մերկութեամբն ու ամօրովը։

առարկութիւններու մասին մանրամասն տեղեւ կութիւն ունենայ, Մենք այս բաները սոսկ առ ի տեղեկութիւն կ'ուսուցանենք»։ Ահա այսպէս փայլուն և կեզծ ճամբաններով «ոչխարի հանդերձներով, բայց ներսէն յափշտակող գոյրեր»ու պէս (Մատթ. 7:15), առաջին մի քանի պարզամիտները մոլորեցնել յաջողեցաւ։ Այսպէս ձեւաւոր կերպով, բայց միշտ իր նպատակը յառաջ քշելով, բողոքական եկեղեցիներուն կործանման պատճառ եղաւ, ինչպէս այսօր կ'հրեւի ամէն կողմ։

Մր. Կուտասէլին մի քանի խօսքերը կրկնենք որպէսզի անոր ի՞նչպիսի արդիապատշատ մը ըլլաւ, և իր ձեռքերէն ելած քարոզիչներուն մեծաւ մասամբ իր անուղիղ վարդապետութենէն թունաւորուած ըլլալնին իմացուի բոլոր անոնց կողմէ որոնք այս մասին չեն լսած տակաւին։ Մատաւորապէս 25 տարիներ առաջ, իմ մօտէն յարաբերածս և շատերուն ծանօթ եղբայր մը, օր թեան մը առթիւ, իրմէ այսպէս լսած է—մէ ներչնչեալ նկատենք։ Յովանի կէտ ձուկին փորը մնալն ալ որպէս պատմական իրողութիւն ընդունինք։ Յորայ գիրքը սատուածային ներչնչում կրնայ համարուիլ» եւայլն Բաւական վիճաբանութիւնէ ետք յիշեալ եղբայրը կը հարցընէ։ «Մր. Կուտասէլ, ուրեմն գուն Յիսուսի Ս.

Կոյսէն ծննդեան չե՞ս հուտտար», Մր. Կուտասէլ—«Անշուշտ թէ ոչ, գիտութիւնը այսպիսի բաները չի հաստատեր»։ Իս եղբայրը—«Ուրեմն Յիսուս Յովանի էր», Կուտասէլ—«Ոյտ» պատասխանած է (*):

(*) Մինչդեռ, անգում մը, Բրոֆ. Լուքի Լեւոնիսանի Աղեքանդրիա գտնուած մեկ ատենիր, ժամ մօտէն յարաբերածս եղբայրներէն մին խօսակցութեան ընթացին Բրոֆեասորին կը հարցնէ։ «Բրոֆեաօր, Մր. Կուտասէլ Յիսուսի Ս. Կոյսէն ծննդեան կը հաւասար»։

— Լեւոնիսան կը պատասխանէ։ «Բայց սիրելիս, բայ և որ Քրիստոսի կեանքին եւ գործերուն կը հաւատայ»։

— Եղբայրը. «Քրիստոսի կեանքը մեզի օգուտ մը չունենար երէ ան Յովանիփի սերունդին է, այդ ատեն ես ոչ անոր յարութեան, ոչ համբարձման, եւ ոչ ալ փրկիչ մը ըլլալուն կը հաւատամ. Էանզի մարմնին ծնողը մարմին է, իր թշնամիներուն առջեւ ՚իմ վրաս ովլ կրնայ մեղք գտնել՝ խօսքը մի միայն իր Ս. Հոգին ծնած ըլլալին կարելի կը դառնայ»։

Ասոր վրայ տանուտերը Բրոֆ. Լեւոնիսանին կը հարցնէ։ «Խակ դուք կը հաւատաք Անոր կուսական ծննդեան»։

— Լեւոնիսան կը պատասխանէ։ «Թէ ես եւ քէ Մր. Կուտասէլ կը հաւատանք»։

Այս խօսակցութենէն ետքը յիշեալ եղբայրը՝
իր եկեղեցին կողմէ, որպէս պատուիրակ, Մի-
ութեան տարեկան ժողովին կը զրկուի, և հոն, Մի-
արաշու Աստուածաբանական ձեմարանին մէջ
Ս. Գրոց հակառակ վեասակար ուսուցումներ տե-
ղի կ'ունենան կ'ըսէ յատենի Միութեան ժողովին։
Միութեան «գործունեայ» անդամները այս եղբօր
ըսածներուն դէմ կը բողոքեն։ Եւ ահա եղբայրը՝
հանրութեան առջեւ ոտքի ելլելով իր խօսքը
կ'ուղղէ Մր. Կուտսէլի և կը հարցնէ. «Դուն,
այսինչ ժամանակ ձեր հետ խօսած ատենս չհար-
ցուցիր ինձի թէ Եսթերայ, Յովաննու և Յորայ
գիրքերն ալ որպէս ներշնչեալ մատեան ընդու-
նիք, մասնաւորապէս, քու տանդ մէջ, Յիսուսի
Ս. Կոյսէն ծննդեան մասին խօսած ատենս, ըսբի՛
թէ Քրիստոսի կուտսական ծնունդը գիտութեան
կողմէ չի հաստատուիր, և թէ մենք զայն գրուա-
ծին պէս չենք կրնար Ընդունիլ»։ Միութեան
ժողովին մէջ բաւական քաշքշուք ըլլալէ ետքը,
Մր. Կուտսէլ «Եղբայր, անձնական գաղափարնե-

Տրուած ըլլալով որ Մր. Կուտսէլ վերոյիշեալ
եղբօր յայտնապէս եւ պատօնապէս ըսած իր քէ
ինք Յիսուսի Ս. Կոյսէն ծննդեան չի հաւատար,
իիմա իրողութեան եւ նշմարտութեան հակառակե-
լով Մր. Կուտսէլ հանրութեան տարբեր ցուցնելու
համար, Բրոֆ. Լեւոնեանին այս սույը խօսելու
գիշանիլն ի՞նչպէս բացարեն։

րու մասին հանրութեան առջեւ վիճաբանիլ ու-
ղիղ չէ» ըսելով, իրեն պէս հաւատացող մի քանի
հոգիներուն հետ խնդիրը մէջտեղէն վերցնե-
լու ձիգ մը ընելով ապուրը «Փիլաֆի» կը դուր-
ձնեն։

Յիշեալ ճեմարանէն շրջանտւարտ և տակա-
ւին ողջ քարոզիչներէն մի քանիներուն վկա-
յութիւնները յիշատակելով բաւականանանք։

Մր. Կուտսէլի հետ վիճաբանութեան բռնուող
յիշուած եղբայրը, անձամբ մեղի ծանօթ քարո-
զչի մը, բերանացի և թէ գրաւոր. «Այս եղ-
բայր, չըլլայ որ խարուխ» եւայլն խրատական-
ներ ըրած է։ Քարոզիչ եղբայրը «Ակռաներս
սեղմելով դժուարաւ զպրոցին շրջանը աւարտե-
ցի» ըսած է։

Նորէն, տարիներէ ի վեր յարաբերած պատ-
ուելի մը, շատ անգամներ, «Արգիսկանութիւնը
Մարաշու Աստուածաբանական ձեմարանը մտցնո-
ւը Մր. Կուտսէլ եղաւ» ըսած է։

Նորէն ամէնուն ծանօթ պատուելի մը որ
այժմ Գալիֆորնիա կը գտնուի, 1922ին, Ամերի-
կա չգացած, Հալէպ գտնուած մէկ ատենս, բեմէն
կարոզի ընթացքին, մէկ առթիւ այսպէս խօսե-
ած. «Աստուածաբանական ձեմարաններուն մէջ
անկրօնութիւն կ'ուսուցուի։ Հոն հաւատաւոր
մտնողը անկրօն դուրս կ'ելլէ»։

Նոյնն է եղած պարտգան Մէրզիֆունի Աստուածաբանական ձեմարանին հկառամամբ. Եղ. 23:4 և 36: Անոր մասին ալ սա մի քանի վկայութիւնները յիշենք: Ամէնուն ծանօթ, բաւական ուղղագուան ամերիկացի աւետարանիչ մը, երբ կը գանգատուի (1924ին) թէ Գահիրէի պատուելին (նախկին) արդիական մըն է, կը հարցնէ թէ «յդ պատուելին ո՞ր ճեմարանէն շրջանաւարտ է:» Երբ կը պատասխանին թէ «Մէրզիֆունէն շրջանաւարտ է», կը պատասխանէ. «Այդ ձեմարանը արդիական է:» Այսօր Գահիրէի ալ հանրածանօթ երկրորդ արդիականին, Պատ. Համբարձումեանին ձեռք տուող, կանակ կեցող, և եկեղեցին կործանել աշխատող Բրոֆ. Գայտեանն ալ Մէրզիֆունի Աստուածաբանական ձեմարանի շրջանաւարտաներէն էր:

Կարճ ըլլալու համար ուրիշ պարագայ մըն ալ յիշենք: Ասեն մը մէկը իւրկիւպէն, միւսը Սամսոն քաղաքէն, հանրածանօթ երկու բարի և պարզամիտ երիտասարդներ Մէրզիֆունի Աստուածաբանական ձեմարանը կը յաճախեն, վերլեն, և կը նախընտրեն դարձած դուրս կ'ել կ'ըլլան երկու անկրօն բժիշկներ: Այսօր անոնց մէ մէկը, տակաւին անկրօն, կ'աշխատի Ամերիկացի մէջ, իսկ միւսը անկրօնութեան մէջ

* *

Մօտաւորապէս 32 տարիներ տռաջ, Հալէպէն Ուրֆա ճամբորդած տաենս, գիշերուան խոր մութին, ձի հեծած մի քանի գողեր, ձեռքերնին լապտերներ, «Աէլամըն Ալէյքում» ըսելով կարուանէն ներս մտան: Մեր ջորեպանները առանց կասկածի «Ալէյքում էս սէլամ» պատասխանեցին և զիրենք ներս առին: Մէկ երկու վայրկեան մեր ջորիները ոչքէ անցնելով, ցերեկուընէ, հանգիստի պահուն նշան դրած կենդանիներուն մօտենալով, լապտերները մարեցին և սկսան զէնք պարպել: Երկու բառէն բազկացած այս «Աէլամըն Ալէյքում» մեզի քանի՞ արժեց կը խորհիք. — Յ ջորի և 6 հակ ապրանքի:

Ճիշտ այսպէս ալ, Մը. Կուտոէլ և իր նմանները, «ներս սպրդելով, և ստութեամբ» (Գալ. 2:4), «եղբայր...», «մեր Տէրը Յիսուս Քրիստոս...», «աղօթքի կարեւորութիւն տանք...», «պէտք է փրկութիք...», «մեր Տէրոջ Յիսուս Քրիստոսի արիւնը» եւն խօսքերովը, այսօր երանի՝ թէ բողոքականներուն Յ ջորի և 6 հակ ապրանք արժէին: Աս միլիոններ և միլիառներ արժեց: Այսօր եկեղեցիներու կործանումը անոնց բարեկամներու պէս «Աէլամըն ալէյքում» ըսելով ներս մտնելուն որդիւնքը չէ՞ր:

Եթէ վերեւ մեր կողմէ գրուած անձերու կամ իրողութեանց մասին, ոեւէ անձգութեան կամ սուտին գոյութիւնը ապացուցանող կամ

ցուցնող մէկը կայ, թող հրամմէ: իսկ եթէ լուռ մնան, անշուշտ թէ պիտի կիրարկենք լուռ խոստովանութեան ընդհանրական կանոնը: իսկ եթէ պատահի որ պնդեն թէ ուեէ սխալ մը ըրուծ ենք, այն ատեն ... եան եղբայր, պատուեւ մի մը, քարոզիչ մը եւայլն ըսելով յիշած անձերուն ներողամտութեամբ, իրենց անունները պիտի ստիպուինք հրապարակել:

2. Այս կործանարար վարդապետութիւնը, իր սկիզբի օրերուն որո՞նց կողմէ ոյժ եւ բաջալերութիւն գտաւ:

Սա յայտնի պարագայ մըն է որ այսօր որ պէս արդիական հրապարակ ելլող կարդ մը անձեր այն օրերուն, Մր. Կուտասէլին ձեռնուու եղող և օգնող մարդիկ եղած են: Թէ որո՞նք էին զայն քաջալերողներն, յայտնի են մեր ի ձեռին ունեցած գրութիւններէն: Ասոնք մասնաւոր ձեռնարկներ ունեցած են և աշխատած են այս անուղիղ վարդապետութիւնը յառաջ քշելու:

Ա. Այս մարդոց գլխաւորներէն է Բրոֆ. Յ. Գրիգորեան, որ ըլլայ գիտական, ըլլայ գրական ասպարէզներու մէջ բողոքականաց առաջնորդի գերն է ստանձնած երկար տարիներէ ի վեր: Թիշեալ պարոնին 24 տարի առաջ գրի ա-

աած «Ի՞նչ բաներու հաւատանք» անուն գիրքէն, թէպէտեւ մինչեւ հիմա մարդու մը կողմէ հասկուելով երեւան հանոււծ չէ, կը հաստատուի թէ, ըլլայ արդիականութեան, ըլլայ եկեղեցւոյ հովիւներուն դաւանական ինկածութեան հիմերը, մեր մէջ, այդ օրերուն գրուած են: Երբ կ'ըսենք թէ Բրոֆ. Գրիգորեան արդիական մընէ, զինք ճանչցողներ կը պատասխանեն թէ Պր. Գրիգորեան Ամերիկա երթալէն ետքը արդիական մը եղաւ: Բայց այս գիրքը Ամերիկա չգացած գրած էր: Արդէն, անցեալները իր հրատարակած «Ռէհպէր» անուն գիրքովը, երեսին քօղլ վերցնելով, Ա. Գրոց աստուածային ներշնչան շէմ բացայացարէն գրած ըլլալուն համար, զինքը ճանչցող, իրեն հանգէպ յարգանք ունեցող անձերու մօտ իսկ, ճանչցուեցաւ իրեւ արդիակացած մը, այսինքն մէկը որ Ա. Գրոց ճշմարտութեանը չի հաւատար: Իրողութիւնը թէ տարիքը 80ը անցած մէկը, որ յաւիտենականութեան անցքին սահմաններուն մօտեցած է, դեռ չէ միայն մոլորած է հոււատքով, այլ կ'աշխատի ուրիշներն ալ համոզել իր սխալին ճշշութեանը, կը ցուցնէ ինքնութիւնն ու ոյժը Սատանին, որ յայս վերջին օրերս սկսած է զործել «ապստամբութեան որդիներուն» մէջ (Թուղթառ Եփեացիս 2:2): Բայց Աւեաւարտնին լոյսը կորսուողներու համար սքօղուած է: Առ Կոռլութացիս Բ. թուղթին 4րդ գլուխ 4րդ համարը

«որոնց մէջ այս աշխարհի աստուածը անհաւատաժաներուն միտքերը կուրցուց, որպէսզի Քրիստոսի փառաց աւետարանին լոյսը անոնց վրայ չծագէ, որ է Աստուծոյ պատկերը» գրուած է որպէսզի մարդիկ չզարմանան երբ տեսնեն որ այսքան խելացի և շատերէն սիրուած մարդիկ կը մոլորին Աստուծմէ:

Բրոֆ. Յ. Գ. Քրիգորեան իր «Ի՞նչ բաներու հաւատունք» գիրքին նախաբանին 14րդ էջին մէջ կը յիշէ պարագան իր ամէնէն յառաջադէյ գոսունկերներէն մէկուն, որ իբր թէ ըստ ըլլայ «Մեղաւորներու համար, անմեղ մը բռնելով զայն պատճելու սկզբունքին վրայ հիմոււած կրօնք մը երբեք չի կրնար ընդունուիլ»։ Հեղինակը այս խօսքը ձեռք առնելով, անուղղակի կ'ըսէ թէ թողութեան դաւանանքը ինքնին մուրութիւն մըն է, և գիւղական եկեղեցիներու քարոզիչներու յատուկ բան մըն է, գիտութեան հակառակ է, եւայլն, ու զայն յայտնապէս կ'ուրանաց Այս 24 տարիներ առաջ՝ իսկ հիմա նոյն գողափարը, որ ժամանակին իր Ընկերոջ բերնէն կը խօսէր, «Բանիւմայ»ի 1932 տարւոյ 3րդ հաստորին մէջ իւրացնելով կ'ըսէ. «Անմեղ մարդու մը մեղաւորներու փոխարէն պատճուիր Աստուծոյ արդարութեան չի վայելեր»։ և կը յիշէ կառավարութեանց կանոն և սովորութիւնները, արդարացնելու իր եղրակացութիւնը Յայտնիէ թէ այն ատեն Պրն. Քրիգորեան ըսել ուղածը

վախէն ըսել չկարենալուն կանոնք ուրիշին բերնով ըստ ըլլալով, հիմա աւելի համարձակ- որէն մէկիկ մէկիկ գուրս կը հանէ:

Դառնանք բուն գիրքին. ու ահա կը տես- նենք որ 81—83 էջերուն մէջ երբ կը խօսի հը- րաշքներու մասին, կ'ըսէ թէ Յոբայ գիրքը առ- ուսապել է, Յովեանի կէտ ձուկի փորին մէջ մնալը սխալ է, և Դանիէլի գիրքը երեւակայա- կան է: Եկուր ահս որ մեր նախորդ գիրքին մէջ Պրն. Քրիգորեանին հարցուցած էինք թէ իրողութիւն մը չէ՞ որ աշխարհի ստեղծագոր- ծութենէն 2500 տարիներ ետքը գրուած Ծննդոց Գիրքին ստեղծագործութեան մասին առւած նը- կարագրութիւնը, ստեղծուող բաներուն գոյաց- ման շարքը, այսօրուան, և գրեթէ գեռ մօտերս կանուած երկրաբանական գիտութեան՝ ստեղծա- գործութեան նկատմամբ ըրած յայտնութիւննե- րուն ճշգորէն համապատասխանելը, յայտնի նշա- նաւոր երկրաբաններուն կողմէ հաստատուած է: Եթէ Մովսէս այս գիրքը գրած ըլլար Եգիպտոս ստացած իր եգիպտական հմտութեան հետեւե- լով և կամ համաձայնելով հնդկաստանցինե- րուն ըստներուն, պիտի ըսէր թէ աշխարհը ե- ղան մը եղջեւըներուն և կամ ձկան մը փորին Վրայ կը կենայ եւ սակայն գիտութեան այսօր կեռ նոր գտածը, և ասկէ տառջ բազմաթիւ կիտնականներուն չգտածը, Մովսէսին ներշնչու- թով, և միայն ներօնչումով իրմէ 2500 տարիներ ա-

ուսջ կատարուած ստեղծագործութեան մասին
այսքան փայլուն կերպով, բարձրօրէն, անսխա-
լականօրէն, մանրամանօրէն, ու իր ամէն վահ-
կովը կատարեալ, և գիտութեան համապատաս-
խանող գրութիւնը, յայտնապէս միայն Ստեղծո-
ղին ներշնչումով գրուած կրնայ ըլլալ-
այս ուրիշ ուեւէ կերպով չի կրնար մեկնաբան-
ուիլ, Գիրք Յոբայ 26րդ գլուխ 7րդ համարին
մէջ գրուած է.— «Ու երկիրը ոչինչի վրայ կը
կախէ», իսկ 28րդ գլուխ 5րդ համարը կ'ըսէ.—
«Ու անոր առկ կրակի նման բաներ կը գըտ-
նուին» : Յորի առենը ո՞վ գիտէր թէ երկիրը
ողին մէջ կախուած է, և կամ ո՞վ գտած էր ո՞
անոր մէջը կրտկ կար : Գիտութեան դեռ նոր
գտած այս ճշմարտութիւնները Յոբ 3500 տարի՝
ներ առաջ դեռ մօտերս հնարուած հսկայ հեռու-
զիտակներո՞վ գտաւ, թէ կամ գտաւ տնո՞ր հա-
մար որ Յոր այսքան տարիներուն մէջտեղ բե-
րած համալսարաններուն մէջ ուսած էր, եթէ ո՞ւ
նոյնիսկ իր չհասկցած այս խոր, գաղանի ճշմար-
տութիւնը միմիայն Ստեղծողին, այսպէս ազէտ
և միամիտ մարդոց կողմէ աշխարհին յայտնե-
լու ունեցած փափաքէն իմացաւ : Ու այս ամէնը
գրուած են, ցուցնելու համար պարզապէս թէ
այսօրուան գիտնականներուն այսքան յստակ
բոնած դիրքը, անոնց «գիտութեան տեսակէտինը
դեռ անբանհեր» ըլլալէն է :

Այս խօսքերէն յայտնի կ'ըլլայ որ Բրոֆ-
Դրիգորեան Քրիստոսին հրաշքներուն երբեք չի
հաւատար : Ինք այս բանը ծածկելու համար շատ
նենդու կերպ մը գործածելով կ'ըսէ :— «Մենք
կը հաւատանք որ թէպէտեւ Ս. Գրոց մէջ յիշա-
տակուած արտասովոր բաներէն շտաերը կրնան
բնական միջոցներով մեկնաբանութիւն և բացատ-
րուիլ, ստեղծագործութիւնը մասնաւոր ներշնչ-
մամբ և Քրիստոսի մէջ յայտնուող մարմնա-
ցումը միայն հրաշքի միջոցաւ կարելի էր գոր-
ծադրութիւն : Իբր թէ ինք հրաշքներուն կը հա-
ւատայ եղեր... : Քրիստոսի յարութիւնը, համ-
արձումը, և հրաշքները, ասոնք բոլորն ալ ար-
ասովզոր բաներ ըլլալով բնական կերպով կը ը-
նան մեկնաբանութիւն և բացատրութիւն (այսինքն
հրաշք չեն) ըսել կ'ուզէ :

Եթէ իր ամբողջ գիրքը Ս. Գրոց տեսակէ-
տէն վերլուծենք կրնանք ըսել թէ այս գիրքը,
Ս. Գրոց հաւատացող, վերստին ծննդեան կեան-
քը չգիտցող, Քրիստոսը իր փրկիչը ընդունելու
ենքնիրեն ամօթ և անորդանք սեպող անձի մը
Կրիչէն ելած է :

Մինչ Աստուածաշունչին մէջ, գիրար հաս-
տառող, պատմական, գիտական և հոգեւոր և
բարոյական այնքան հրաշալի փաստեր կան,
այս արդիական պարոնները, այսքան յստակօրէն
կարգուած, և սակայն իրենց տեսնել չուզած
բաներուն դէմ, պատմութենէն չհաստատուած,

գիտութեամբ չապացուցուած, և մինչեւ այսօր ենթադրութիւններու սահմանէն դուրս չելած կարգ մը բաները, որոնք նոյնինքն իրենց՝ արդիականներուն մէջ վիճաբանութեան նիւթ են տակաւին, որպէս փաստ յառաջ կը քշեն: Այսօր այս արդիական պարոնները Յիսուս Քրիստոսին բարոյականը, նկարագիրը և սկզբունքները այնքան կը բարձրացնեն որ ասոնց խարուող ժարդիկ կը կարծեն թէ այս մարդիկը Յիսուս Քրիստոսին մեղի պէս կը հաւատան: Մինչեռ երբ անոնք Յիսուս Քրիստոսը արտաքնապէս կը բարձրացնեն, անոր ծննդեան անմեղութիւնը տարակոյախ տակ գնելով, և իր բերնովը հասաւած արտուածութիւնը ուրանալով զայն հարակ մահկանացուի մը մակարդակին կ'իջեցնեն:

Հակառակ այն իրողութեան թէ Քրիստոս իր յարութեան մասին շատ յստակօրէն իր աշու կերտներուն կրկնակի խօսած էր (Մատթ. 16:21, 17:21—22, 20:17—19, Մարկ. 8:32, 9:31, 10:33, Ղուկ. 9:22, 18:31), հակառակ անոր որ այս ձշարտութիւնը Աւետարաններու մէջ 8 տանգամ անհրաժեշտ է ըստած է: և յարութեան ըստ հակառակ այն իրողութեան թէ Յիսուս ինքն առ մեռելներէն յարութիւն առնել պէտք էր (Ղուկ. 24:46) ըստ էր, և հրեշտակները վկաս

յեցին անոր, այս արդիական պարոնները Յիսուսի յարութիւնը ուրանալով զայն սուտ կը հանեն:

Նորէն հակառակ իրողութեան թէ մեր Տէրը Սատանին գոյութեան նկատմամբ անոր անձնաւորութեան մասին Մատթ. 25:41ին շատ յստակօրէն խօսած է, «Խղճմտանքը խանձուած» այս «ատախօս» (Ա. Տիմ. 4:1) պարոնները Ս. Գիրքը սուտ հանելու համար, Սատանային ալ գոյութիւնը կ'ուրանան:

Ահա այս մէջքերութեան թէ Բրոֆ. Գրիգորեան Ամերիկա երթալէն շատ առաջ այս աղէտաբեր դաւանութիւնը ընդունողներէն մէկը ըլլալով, Մր. Կուտսէլին ձեռք տուող յայտնի մէկը եղած է:

Բ. Մեր անցեալ հրատարակութեան մէջ բաւարար ապացոյցներ բերինք թէ Վեր. Մանաէ Փափագեանն ալ արդիսապաշտ մըն է: Արդիապաշտներուն գլխաւոր, Տօքթ. Ֆօստիքին անուան հիւսած գովասանքները, անոր վեսանկար գիրքերուն ամէն բողոքական տւնէն մուտքը յանձնարելը, Պատ. Համբարձումեանի պէս «Աղնատարեր» անձի մը Գահիրէի Հայ Աւետարանական բեմին վրայ հաստատման մասին ցուցած նենգամիտ ձամբայ և փաստաբանական խօսքերը բաւ են ապացուցանելու թէ Վեր. Փափագեան ինքզինքը չծածկող արդիապաշտ մըն է:

Այսպէս Մր. Կուտսէլին երկրորդ ձեռք տուող անձը վեր. Փափողեան եղած է:

Գ. Բրոֆ. Լութֆի Լեւոնեան չէ թէ միտյն արդիական մըն է, այլ եւ արդիականներ հասցնող մէկն է: Եթէ նոյնիսկ իր մասին ոեւէ տեղեկութիւն չունենալինք, մեր ձեռքը եղող սա երկու փաստերը բաւ են ապացուցանելու թէ ան անկրօնութեան մօտենալու աստիճան յառաջացած է արդիակալառութեան մէջ:

Առաջին. Իր ծառայած դպրոցին արդիական հաստատութիւն մը ըլլալը անկէ շրջանաւարտ քարոզիչներուն վիճակէն և տուած արդիւնքէն յույնի է, քանզի իր դպրոցին կրած անունը կը չէ: «Կրօնից» բարը հասարակաց ըլլալով, կը կանիր: Այդ դպրոցը կ'ընդունուին ամէն կրօնք չէ թէ Քրիստոնէութիւններէ մարդիկ: Անոնց քարոզուի: Հոն ինչպէս Աւետարանը նոյնպէս յանեն: Այս պատճառով այդ դպրոցին անունը թեան թշնամի հաստատութիւն մըն է այդ: Կը մտնէ և գինեպանին կը համար գինեառուն ողի ունիս»: Այդ պահուն հոն կը գտնուի գի-

նեմոլ մը որ գետին կը տոպլակէր, գինեպանը կը ցուցնէ զայն և կ'ըսէ. «ահա գինիիս նմոյշը»: Այսպէս ալ եթէ մէկը ուզէ տեսնել և հասկնալ կրօնից Դպրոցին էութիւնը, Պատուելի համբարձումեան կրնայ որպէս լու նմոյշ ծառայել այդ դպրոցին: քանզի այդ «Պատուելին» Պահիրէի Հայ Աւետարանական հկեղեցին բաժնուելով ուրիշ տեղ մը «Հայ Աւետարանական ժողովական Եկեղեցի» անունով համայնք մը կազմելէն ետքը, երբ Հազորդութեան սեղան կը բանայ Եկեղեցւոյ անդամութեան դրութիւնը ջնջելով մինչեւ 4—5 տարեկան մանուկներն ենկ, ո՞վ որ ուզէ կրնայ հազորդութիւն ըսելով, ճշմարիտ հազորդութեան զազափարականին դէմ և իրականը կեղծելով շտեր հազորդած է: Այս ամէնը անոր համար որ իր ուսուցչապետը, Բրոֆ. Լեւոնեան, զայն Գահիրէի Հայ Աւետարանական հկեղեցին զրկած էր իբր քարոզիչ տեխն մը, երբ ինք (Համբարձումեան) Եկեղեցւոյ մը գեռ չէր անդամակցած տակաւին: Ահա Կրօնից Դպրոցին նմոյշները, Եթէ այդ դպրոցին Ճշանաւարտ մէկը կայ որ կրնայ ըսել «Ես այդ Դպրոցին շրջանը աւարտեցի բայց արդիական մը չեմ», թող հրամմէ, լսենք իր վկայութիւնը: Այսպիսի վկայութիւն մը չունեցող շրջանաւարտները կրօնից Դպրոցին, բոլորն ալ «արդիսկան» ստորոգելիով կնքուած են:

Երկրորդ. ինքնիրեն հաւատացեալի մը հովե-

բը տարով, հեթանուները քրիստոնէութեան էլլուրաւիրելու նպատակով, «Կրօնքը ի՞նչ է» և ուրիշ անուններով հրատարակած գրքոյկներու շարքը իր ինքնութիւնը մէջտեղ դրած է։ Միջագետքի, Սիւրիոյ, Եգիպտոսի և Աֆրիկեան ուրիշ երկիրներու մէջ շատերուն ծանօթ, ուղղաղաւան Տօքթ. Զվիմէր, այս գրքոյկներու մասին խօսած ատեն այսպէս ըստ է։ «Այս զըրքոյկները Նավութոնոսորին երազի մէջ տեսած արձանին կաւէ և երկաթէ շինուած ուռքերուն կը նմանին. ինչպէս որ կաւը չի կրնար երկաթին հետ միանալ, այնպէս ալ այս գրքոյկներուն մէջ հեղինակին յայտնած գաղափարները միութիւն մը չեն կազմեր»։

Ցիշուած 7 գրքոյկներէն մէկուն մէջ յայտուած գաղափարներէն մէկը արտաքրենք հոս։ 4րդ գրքոյկին 13րդ էջին մէջ տուրքի մասին խօսելու տակեն այսպէս կ'ըսէ. — «Նոյնիսկ իրմէ (այսինքն Քրիստոսէն) երբ տուրք կը պահանջուի, տուրք վճարելու չափ դրամ չունենալուն, աշակերտներէն մէկուն ձուկ որսալով տուրք վճարել հրամայեց»։ Ինչպէս Մարգարէութիւն եսայեայ 10րդ գլուխ առաջին համարին մէջ գրուած է. «Վա՛յ անոնց, որոնք անօրէնութեան կանոններ կը սահմանեն, և այն դպիրներուն, որոնք անիրաւութիւն կը գրեն», վա՛յ քեզի ով Բրոփ. Լեռոնեան, որ այսքան նենգօրէն Աստուծոյ խօսքը ծաղը ընելու ելեր ես։ Ո՛վ տուաւ-

քեզի այս ազատութիւնը որ համարին մէկ մասին հաւատասս և ուսուցանես, և միւս մասը ուրանաս։ Մեր Տէրը ձկնօրս մըն էր։ Այսքան չնչին մէկ գումարը վճարելու չափ դրամ չունէր։ Զօէ թէ Տէրոջը ձուկ բոնել տալու մէջ նըպակը այդ զարմանալի հրաշքով իր աշտկերտներուն հաւատքը զօրացնել էր։ Ձուկ բռնելով, այսինքն բռնուած ձուկը ծախելով գոյացած դրամէն տուրքը տուած է կը ցուցնէք։ Պրն. Լեռոնեան չե՞ս գիտեր միթէ որ 20րդ դարուն մարդիկը տեսնող աչքեր ունին։ Այսքան նենդութեամբ քու սխալ գաղափարներդ յառաջ քընելու համար ձեռքդ ի՞նչպէս գրիչ բռնեց որ այսպիսի տնհաւատարմութեան մէջ բռնուեցար։ Թէսէտ մեր Տէրը հրամայեց ձուկ բռնել, բայց և այնպէս ձկան բերնէն 4 տրամուց այսինքն 4 դենար տրմէքով սատերի մը գտնութիւն ալ խօսեցաւ. (Մատթ. 17:26). Բու նպատակդ ձկան պարագան լիշել չէ, այլ Անոր հրաշքները ի գերեւ հանելով հեթանոսներու առջեւ զիշին հասաւուկ մարդու մը նման ցուցնելն է։ Երբ դուն Քրիստոսի աստուծութեան չես հաւատար, ի՞նչ երաւունքով զայն կը քարոզես, Քրիստոսը քարոզելու մէջ նպատակդ հացի խնդիրը հետապնդել չե՞։ Երբ այս աշխարհի վրայ աչքերդ գոցցես, այսքան պարզ ճշմարտութիւնները ուրանալդ յաւիտենական տանջանքդ կրկնապէս պիտի բազմապատկեն։

Բրոգ. Դրիգորեանն ալ, ճիշդ այս մեթոտը գործածելով, մինչ մէկ կողմէն Քրիստոսի յարութեան հաւատալու պէս կը ցուցնէ ինքզինք, միս կողմէն, Քրիստոսի կեանքը իր յարութենէն և հրաշքներէն աւելի կարեւոր է ըսելով, անոր կեանքը իր յարութենէն և հրաշքներէն զատել կ'աշխատի: Մինչդեռ նոր Կտորկարանին ոչ մէկ էջը անոր կեանքը հրաշքներէն անկախ և անջատ չի ցուցներ: Ըսդհակառակն այս երկքը իրարու հետ այնքան սերտօրէն կապուած են որ, ինչպէս որ կերպասի մը առէջքը կամ հենքը հանելով մնացած մասին այս աւելի լու կերպաս մըն է ըսելը ամօթ և անտրամարանական բան մըն է, այս պարոններուն այս խօսքերը այսպէս անտրամարտնական, ամօթ, խզի գէմ և կործանարար են: Առաքեալները աւետարանչական գործի սկսելու ատեն իրենց յենակէտը, կարողութեան և ուժի կեդրոնը, Յիսուս Քրիստոսի յարութիւնը ըլլալուն, զԱյն ապրող անձնաւորութիւն ճանչնալնուն, ուժով հըրապարակ ելլելով կ'ըսէին: «Դուք զԱյն չարերու ձեռքով խաչելով մահացուցիք, բայց Աստուած անոր յարութիւն առւաւ», «Մեր հայրերուն Աստուածը զԱյն մեռելներէն յարոյց»: «Մենք անոր վկաներն ենք»: Այսպէս Քրիստոս յարեաւ, յարեաւ, ըսելով Անոր համար հոլածանքի, մահուան անբացարելի զրկանքներու, անարդանաց և անօթութեան, յօժարեցնող բանը

անոնց հաւատագը չէ՞ր միթէ որ Քրիստոս մեսակներէն յարութիւն առնող անձ մըն էր: Ս. Գրոց մէջ յարութեան գլուխ համարուող թուղթ առ Կորնթացիս 15րդ գլուխին մէջ, առաքեալը յարութեան մասին երկար ճառելէ եաքը, 17րդ համարին մէջ կ'ըսէ: «Եւ եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատագը պարապ է, ձեր հաւատագը իգուր է, ու տակաւին ձեր մեղքերուն մէջ էք»: Քրիստոսի յարութեան չհաւատացողին հաւատագը ի զուր է: Ահ երանի թէ արդիականներուն հաւատացողները այս ճշմարտութիւնը հասկնային: Նոյնիսկ Տօքթ. Ֆօստիք իր գիրքին մէջ Քրիստոսի յարութեան մասին գրելու տաեն ըստած է: «Յիսուս և իր աշակերտները մարմնի յարութեան կը հաւատային, այդպէս ալ կը սորվեցնէին, բայց անոնք այս գաղափարը Զօրէտասթըրէն առին»: Բրոգ. Գրիգորեանն ալ նոյն բանը ըսել կ'ուղէ բայց չի համարձակիր զրել: Եթէ Պրն. Գրիգորեան կը հաւատայ Քրիստոսի յարութեան թող հրամէ: Եթէ ճշմարտապէս հաւատալը յայտարարէ, պէտք է ըլլայ «Ռէհակէր»ի, ըլլայ «Ռահնիւմայ»ի մէջ գըրած խօսքերը ետ առնէ:

Կը կարծենք թէ Պրն. Գրիգորեան իր մասին մեր այս զրածներուն գոհ պիտի ըլլայ: Քանզի իր գաղափարնի պահելով բացայացօրէն ըսել չկրցածը, մենք իր կողմէն, իր գաղափարները յըստակօրէն կը ծանուցանենք ամէնուն: Քանի որ

ինք այս գաղափարներուն հաստատ և ճիշդ ըլլ-
լութեն կը հաւատայ, ինչո՞ւ ուրիշները խարուխն
և իրեն պէս չհաւատան, և աշխարհ այսքան կա-
րեւոր ծառայութենէ մը զրկուի:

Դ. Մեր նախորդ հրատարակութեան մէջ յիշեցինք թէ Բրոֆ. Զենոր Պէզճեանի Սիւրիոյ Հայ Աւետարանական Միութեան 1929 տարեկան ընդհանուր նիստին տեղեկագրին 19րդ էջին մէջ մարդոց (հեկեղեցւոյ մարդոց ակնարկելով) սինեմայի, պարի, ներկի և փոշիի, ինչպէս նաև ազգային երգերով հրճուելուն հաւանութիւն տալով. Միութենէն արտօնութիւն խնդրելը, յիշեալ պարունին ալ Սատանային խորեութեան ենթարկուած մէկը ըլլալը փաստելու բաւարար հաւաստիք մըն է: Այս պարօնն ալ Մր. Կուտսէլի օգնողներէն եղած է, Նոյնիսկ հանգուցեալին հայրը Բրոֆ. Ալէքսան Պէզճեան իր աշտկերտներէն մէկուն (որ տակաւին ողջ է) «Բարեկրծման կանոնին հաւատալու ես» ըսած է:

*
* *

Եթէ այս գաղափարը բաժնող բոլոր անձեռը, և Սիւրիա գանուող մեզի ծանօթ հոգիւ և քարոզիչներն ալ հոս մեր խօսքին նիւթ ընէ-
թիք շատ տաեն պիտի տանէր, ուստի մեր նիւթը փաստելու համար այսքանով բաւականա-

ցանք: Մենք վստահ ենք թէ Մարաշու Աստ-
ուածաբանական ձեմարանէն ելլոզ քարոզիչնե-
րուն մեծագոյն մոսք արդիականութիւնը ընդու-
նելով շրջանաւարտ եղած են:

Այս պարօնները հինուց ի վեր իրենց կար-
գին հանդէպ մարդոց ցուցուցած յարգանքին, և
իրենց մասին անոնց տածած բարի գաղափարին
կրթնելով, այսպէս նենգամիտ բառեր գործածե-
լով իրենց սխալ և կործանարար գաղափարները
Ասառնծոյ խօսքին տեղը դրած են: Անոնք Յո-
վարի պէս, որ իբր թէ համբուրելու համար Ա-
մասային մօրուքէն բռնելով սուրը անոր փորը
խոթեց, և կամ Յուղայի պէս որ իր Տէրը համ-
բոյրով մը մատնեց, ամբողջ Կիլիկիոյ բողո-
քականներուն այդ վերաբերումը ունեցած են.
հանրութեան մօրուքէն բռնելով, (այսինքն զիր-
քի և պարտականութեան գլուխ անցնելով), ի-
րենց սուրերը (ըսել կ'ուզենք՝ իրենց սխալ գա-
ղափարները) անոնց փորը խոթեցին: Այնթապի
Ամերիկեան Գոլէճն ալ ասոնց նման արտաքուստ
յարգոյ և կրօնասէր Կարծուող բրոֆէսուրներու
և պատուելիներու ձեռամք, բողոքական եկեղե-
ցիներուն գերեզմանը եղած է: Ասոնց ամէնուն
վրայ հասած է Տօքթ. Մէրիլ, արտաքնապէս շատ
կրօնասէր, լուռ, խոնարհ և զոհաբերուող մէկը,
բայց ներքնապէս ասոնց հակառակը, որ յատկա-
պէս աշխատած է որ վերեւ յիշուած կարգէն
մարդիկ, իրենց բռնուած այս մոլոր ճամբար և

դաւանանքին մէջ ալ աւելի յտոաջ ընթանան։ Արդեօք ինքը Պատ. Համբարձումեանին դաւանանքը քննող մարմնին մէկ անդամը չէր կազմեր, երբեք տարակոյս չունինք թէ կը կազմէր։ Ուրեմն ինչու ան Ամերիկա մեկնելու առթիւ Աթէնք Բրոֆ. Լեւոնեանին հետ տեսնուելէն ետքը, Գահիրէ գրուած նամակով մը կ'ըսէր թէ «Տրուած այս վճիռը (թէ Պատ. Համբարձումեանի ուսուցումները աղէտարեր են) Պատ. Համբարձումեանին համար չէին» եւն. ու այսպէս, բեմէն իր անունն ալ յիշտակել աւլով կ'աշխատէր Պատ. Համբարձումեանը արդարացնել կամ չքմեղացնել իրողութիւնը թէ այս պարոնները կ'աշխատէին Պատ. Համբարձումեանը ժողովուրդին ցուցնել որպէս ուղղադաւան մէկը, փաստ է թէ իրենց գաղափարները բացէ ի բաց հանրութեան պարզելու անկարող, իրենք իրենց մէջ շիտակ տեսած բայց ոչ Ս. Գրական կարգ մը գաղափարները, կարգ մը նենգոտ ձամբաներով յառաջ քշելու կ'աշխատին։ Արդէն Տօքթ. Մէրիլի մասին սոսոյդ տեղեկութիւններ ունինք թէ, անոր թուրքիա եկուծ առաջին օրերուն Ս. Գրոց ուղիղ հաւատացող կարգ մը միսիօնէրներու կողմէ խստօրէն քննուած և իր գաղափարներուն Ս. Գրական ՀԱՀԱՐԾ գանուած է։ Ցուցնելու համար թէ այս անձը ինչպիսի՝ արգիտական մըն է, և թէ իր կրթութիւնը առած զօլէմականները ինչպիսի դաւանանք ունին, ստորեւ

նշանակութեած Պետրոսի բանառեկութեան վերաբերող պարագան բաւ է։ Այդ պիտի ցուցնէ նոեւ թէ ան ինչպէս գաղափարէն աշխատած է և թէ իր Ս. Գրոց, Կրօնի, խղճի և խելքի դէմ գաղափարները ինչպիսի անտարդարանալի կերպերով մասուցած է հանրութեան։

5—6 ատարիներ առաջ, Հալէպ, եկեղեցւոյ մէջ, գտսի մը պահուն, ան այսպէս ըսած է։ «Պետրոսին ձեռքերուն շղթաներուն իյնալը ջերմէն էր. քանզի մարդոց մարմնին այսքան առարիւրը ջուր. այսքանը կազ, այսքանը այսինչ, այսքանը այնինչ ըլլալուն, ջերմէն Պետրոսին ձեռքերը նիհարնալուն շղթաները ինկան»։ Դասին ներկայ գտնուող անունով և վարք ու բարքով ամէնուն ծանօթ եղբայր մը կը հարցնէ։ Ի՞ր Մէրիլ, հապա երկաթ գոնե՞րը ինչպէս բացուեցան։ Այս հարցման առջեւ Տօքթ. Մէրիլ անկարող մնալով ներկայ եղող բժիշկ մը կը պատասխանէ։ «Ես գաղափարը գասախօսինը չէ»։ Չիշեալ եղբայրը նորէն «Թող ինքը պատասխանէ» կ'ըսէ, և ամէնը այս ձշմարտութեան առջեւ պարտուելով խնդիրը կը փակեն։

Գիւղացիին մէկը ըսած է «Ես այսինչ գիւղին այնինչ գիւղ մէկ շունչով վաղեցի»։ Երբ Հապա գե՞տը ինչպէս անցար» կը հարցնէն (այդ երկու գիւղերուն միջեւ մեծ գետ մը կայ եղեր) ցարդը քիչ մը խորհելէ ետքը «Սուտ մը խօսեց բայց գետը հաշուի չառի» ըսելով կը ստիպ-

ուի իր սուտը խոստովանիլ։ Ահա արդիապաշտ^o ները, Յատուծոյ խօսքը սուտ հանելու նպատակով, այս գիւղացիին ըրածին պէս սուտերու և կեղծիքի կը դիմեն։ Բայց միշտ պայթուած են։ Ա. Գրոց մասին ըստ բաներուն ոչ մէկը փառակարով են։ Ա. Տիմ. 1:7 թէ համարը անոնց խայտառակուելուն համար գրուած է երր կ'ըսէ. «Օրինաց վարդապետ ըլլալ կ'ուզեն, բայց ի՞րենք չեն հասկնար ինչ որ կը խօսին, ոչ ալ այն բաները որոնց համար ոտք կը կոխեն»։

Թէպէտեւ մենք կիրակնօրեայ դպրոցին մէջ տեղի ունեցած այս խօսքը ստոյդ աղքիւրէ մը առնելով հոս կը յիշենք, պէտք է ըսենք թէ Պետրոսին շղթաներուն ձեռքերէն ջերմի կամ տենդի պատճառով իյնալը խելքի, տրամաբանութեան, Պետրոսին պարագաներուն բոլորովին հակասական է։ Քանզի Պետրոսին վրայ հսկող այսքան պահապաններ, այսինքն երկու զինուոր, մէկը աջ կողմը և միւսը ձախ կողմը, 16 զինուոր դուրսը, անկէ ետքը առաջին և երկրորդ պահականոցներ, քիչ մը անդին երկաթ դաները գոց, ուրեմն ի՞նչպէս կ'ըլլայ որ ջերմի պատճառով նիհարացած ձեռքերէն շղթաներուն իյնալովը, (այն ալ ջերմը գեռ վրան) այսքան դժուարութիւններուն յաղթելով անոր բանտէն ազատելուն սրտճառ մը կ'ըլլայ։ Բայց ասոր համար կ'ուրախանանք որ արդիականները Պետրոսին բանտէն ազատումը մեկնաբանելով այս

անկարելի կերպերով բացատրելը լաւ սպառագինուած ամրոցի մը դէմ ելլելով զայն փառած պառողններով կործանելու աշխատող մարդոց անմիտ փորձին կը նմոնի»

Այս է պատճառը թէ ինչու ներկայիս ուղղակաւան քարոզիչ և պատուելիներէն շատերը կեւոնեանի և Գրիգորեանի սպառնալիքներէն և անձնուկան չաներէն պարտուած նախընտրած են լուել։ Այս բանը փաստելու բաւարար սպացոյց և փաստաթուղթեր ունինք մեր տրամադրութեան ներքեւ։

Յ. Թէ ինչո՞ւ մինչեւ այսօր այս վնասակար գաղափարները կերպով մը չայտնուեցան ամէնուն։

Ա. Իրենք արդէն այս կործանարար վարչապետութեան հաւատանուն, զայն երեւան հանել իրենց գործին չէր գոր։

Բ. Աստուածաբանական ձեմարան մտնելու մէջ իրենց նպատակը, բեմի մը գլուխ անցնիլ հանրութիւնը իրենց պարտադրել, մեծ ըլլալու փառասիրութիւնը, ապագայ մը տպահովցնելու փափաքը ըլլալով, իրենց միակ ջանքը նպա-

տակնին իրագործել եղած է։ Այս կարգի մարդիկ ալ չեին կրնար խնդիրը հանրութեան պարզել, Աւելորդ է ըսել թէ այսօր այս նպատակով աշխատող քարոզիչներուն, քահանաներուն, և եպիսկոպոսներուն թիւը շատ է։

Գ. Իսկ ոմանց համար պարագան այն եղած է որ անոնք խնդրին էութեան չեն ծանօթացած և չեն հասկցած թէ անոր արդիւնքը ի՞նչ սոսկալի կործանում յառաջ պիտի բերէ, և ուստի խնդիրը իրենց համար միշտ փակուած մնացած է։

Դ. Իսկ ցաւալին այն է որ կարգ մը ուրիշ ներ հակառակ անոր որ իրենք կը հաւատան բոլոր ճշմարտութեանց, և ուղիղ գաւանանքը դիտեն և կ'ընդունին, վախկոտութենէն չեն կրնար ճշմարտութիւնը յայտնել տշխարհին։ Յայտնութիւն Յովհաննու 21:8ին, վախկոտները անհաւաներու, չնացողներու, մարդասպաններու, և կախարդներու կարգին դրուած են։ Ճշմարտութիւնը դաւանելու ձեռնարկող մարդը շատ զոհաբերուող, անձնուրաց, և աշխարհին, ու ցանկութեանց և պատիւի մեռած պէտք է ըլլայ։ Ուստի այս կարգի մարդիկ ալ չեն կրնար քացայտ հրատարակութիւն մը ունենալ։

4. Թէ ի՞նչպէս մինչեւ այսօր բողոքական բեմերէն, այս վնասակար եւ անուղիղ ուսուցումները մանուկներուն ՏՐՈՒՊ շաբարով պատած լեղի դեղահատերու պէս ամեն օր միամիտ եւ խեղն ժողովուրդին ՏՐՈՒԵցաւ։

Ինչպէս վերը յիշեցինք, ԸԼԱՅ Մարտուն Աստուածաբանական Ճեմարանէն, ԸԼԱՅ անոնք յաջորդը եղող կրօնից Դպրոցէն ելլող քարոզիչներուն գործերը ամէն կողմ յայտնի ԸԼԱՅԻՌ, բեմէն քարոզուող խօսքը օրթոսոֆաններու և քաթոլիկներու պէս սովորութիւն դարձած է։ Հոն կերպով մը դարձ, փրկութիւն, վերստին ծնունդ, և կենդանի վկայութիւններուն և կրօնական փոփոխութեան մը չգոյութիւնը կ'ապացուցանէ թէ անոնք Աստուծոյ խօսքը շիտակ չեն պարզաբաննոր, Քրիստոսին փրկարար արեսն մասին չեն քարոզեր, այլ իրենց դպրոցներուն մէջ, արհեստի մը պէս սորվոծ քարոզներուն կրկնութեան իբր բնական մէկ արդիւնքը լաւ արդիւնք մը չեն ստանար։ Այս պարտագան յայտնի մէկ ապացոյցն է մեր Տէրոջը խօսքին որ կ'ըսէ. «Աշակերտը իր վարդապետէն աւելի չէ, և ոչ ծառան իր տէրոջմէն» Մատթ. 10:24։

5. Թէ այս սպայելական գաղափարները ի՞նչ վնասներ բերին. շատերուն կորսեան պատճառ եղան, եւ ներկայ եկեղեցիներուն հիմերը սարսեցին:

Արդիականութեան յառաջ բերած վեամաները հաշուել շատ մը գրագիրներու կը կարօտի: Հոս միայն, իրը ամփոփում, մի քանի կէտեր յիշենք ու անցնինք: Բողոքականութեան կազմութեան առաջին օրերուն, երբ եկեղեցւոյն նոր անդամ մը կ'ընդունուէր, առանց զայն խիստ քննութենէ անցնելու և ստուգելու թէ հաւատքը ապանով և ուղիղ է, և թէ իր շարժառոիթը անկեղծ է և ուեէ շահադիտական կամ ուրիշ նպատակի չի ծառայեր, զայն եկեղեցւոյ անդամակցութեան չէին առներ: Իսկ հիմա արդիական եկեղեցիներուն մէջ անդամական դրութիւնը բոլորովին վերցուած է: Յիշեցինք արդէն թէ Դահիրէի Հայ Աւետարանական եկեղեցւոյ նախկին հովիւ Վեր Համբարձութեան եկեղեցւոյ անդամութեան դրութիւնը բոլորովին վերցնելով մինչեւ 4—5 տարեկան աղօց ամէնուն ո՛վ որ ուզէ կրնայ հաղորդութիւն առնել ըստէ է: Իսկ կարգ մը եկեղեցիներուն մէջ եթէ գեռ անդամական դրութիւնը կը շարունակուի ան պահուած է պարզագէս իբր ձեւականութիւն մը լոկ:

Բայց ասկէ առաջ կուգան փրկութեան և

վերստին ծննդեան հարցերը: Ներկայ բողոքական եկեղեցիներէն 300—500 ժողովուրդ ունեցող ուեւէ մէկուն մէջ, արդեօք իր վերստին ծընունդը և փրկուած ըլլալը որոշապէս գիտցող քանիք հոգի կը գտնուէի: Եթէ հաղորդութեան սեղանին մամնակցող մարդոց և կանանց հարցընենք թէ փրկուած է, անոնցմէ 95 առ հարիւրը առանց պատասխանի պիտի մնան: Սատանային արդիականութեան միջոցով բողոքական եկեղեցիներուն տուած հարուածը ի՞նչ մեծ եղած է: Ան ամէն ինչ հիմնովին կորհանած է: Սաղմոս 11:3:

Եթէ եկեղեցիի մը մէջ իրենց փրկութիւնը վկայող անհատներ չկան, այդ եկեղեցւոյ գոյութիւնը ի՞նչ իմաստ ունի: Եթէ գործատան մը մէջ հազարաւոր բանուորներ աշխատին, շատ մը մէկենաններ ձայն հանեն, սակայն այդ գործատունէն պահանջուող արդիւնքը չստացուի այդ գործատան գոյութիւնը ի՞նչ իմաստ կ'ունենայ: Եթէ արտի մը մէջ ամէն տեսուկ սերմ ցանես, շատ ալ խնամես և յոգնիս, և սակայն հունձքի ատեն բան մը չքաղես բոլոր աշխատանքդ առ ոչինչ վատնուած չըլլա՞ր: Եկեղեցիին գոյութեան նպատակը Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով մեղաւորները յաւիտենական կեանքի առաջնորդ դել է: Երբ օրթոսոքսներուն և քաթոլիկներուն հարցուի թէ փրկուած են, «Աստուած գիրուն հարցուի թէ փրկուած են, «Աստուած գիրուն» պատասխանը կը ստանաս: Կարծես թէ

փրկութիւը բախտ մը ըլլոր և կամ վիճակ քառ
շելու նմանէր։ Զեռքդ վիճակի տուփին կամ
տոպրակին մէջ խոթես և բախտդ քաշես, սեւ
կամ ճերմակ։ Եկուր տես որ հակառակ այն իւ
րողութեան թէ Աւետարաններու մէջ փրկու-
թեան նիւթէն տւելի յատակօրէն պարզուած
խնդիր մը չկայ, Սատանան արդիականներու
միջոցով այս յատակ վարդապետութեան վրայ
իր սեւ քոլը քաշած է։ Աւետարան ըստ Յով'
հաննու առաջին գլուխ 12րդ համարին մէջ
գրուած է, «Բայց որոնք որ զինք ընդունեցին
անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ
ըլլուու, որոնք կը հաւատան իր անոււանը»։
Իսկ Յրդ գլուխ 36րդ համարին մէջ, «Ան որ
Որգւոյն կը հաւատայ, յաւիտենու ան կեանք
ունի»։ Եթէ մարդ մը վաճառատուն մտն ելով
բան մը գնէ և փոխարժէքը արկղակալին վճա-
րելով հաշուեցուցակին վրայ ստացման ստուգու-
թիւն առնէ, որքա՞ն անքնական պիտի ըլլուր
այլեւս խորհիլ իրեն համար թէ ալ կրնոյ այդ
ապրանքը հետը տանիլ։ Ահա ճիշդ այսքան ան-
քնական է և Ս. Գրոց ուսուցման հակառակ է
ըսել փրկութեան նկատմամբ թէ զարդ «Ասու-
ուած զիտէ»։ Թուզթ առ Հոռվմայեցիս 8րդ գլու-
խ 16րդ համարին մէջ գրուած է, «Նոյնինքն
Հոգին վկայութիւն կուտայ մեր հոգիին հետ՝
թէ մենք Աստուծոյ որդիներն ենք»։ Ա. Յովին
5:13ին «Այս բաները գրեցի ձեզի՝ որպէսով

գիտնաք թէ յաւիտենական կետնք ունիք դուք՝
որ Աստուծոյ Որգւոյն անոււանը կը հաւատաք»։
Այսինքն ձեր փրկուած ըլլուր գիտնաք։ Այս-
քան յատակ և մանուկներուն իսկ հասկնուլի
փրկութեան վարդապետութիւնը կորսնցնել, ե-
կեղեցիին համար, արդիականութեան բերած
գլխաւոր վնասներէն մէկը չէ։ Ով բողոքական
բեմերուն վրայ կեցող քարոզիչներ և պատուե-
լիներ, եթէ ձեր քարոզութենէն մարդիկ փրկու-
թեան չեն առաջնորդուիր, ըլլույ ձեզի համար,
ըլլոյ ձեր ժողովուրդին համար անհրաժեշտը
կորսնցուցած ըլլուրով ձեր կանչուած նպատակին
չէք ծառայեր»։

Ատենօք նահանգ մը նոր կուսակալ մը կը
զրկուի։ Տօնական օր մը, առ ի ուրախութիւն,
թնդանօթ չի պարպուիր, Կուսակալը բարկացած,
թնդանօթաձիգ սպան կանչել կուտայ և կը հար-
ցընէ թէ ինչու թնդանօթաձիգութիւն չէ կասար-
ուած։ Սպան կը պատասխանէ։ «Ճէր, հարիւր
պատճառներ ունիմ թէ ինչու այսպէս թիրացայ»
կուսակալը «Սա հարիւր պատճառներէն
կ'ըսէ։ Կուսակալը «Սա հարիւր պատճառներէն
կ'ըսէ։ Մէկը ըսէ» կը հրամայէ։ Սպան «Ճէր,
գոնէ մէկը ըսէ» կը հրամայէ։ Սպան «Ճէր,
պատճառներէն մէկը վառօդ չկայ» կ'ըսէ։ Կու-
սակալը «Են, կը բաւէ, եթէ վառօդ չունիմ, միւս
պատճառները հասկնուլու պէտք չի մնար» կ'ըսէ։
Պարեկամներ, եթէ եկեղեցի մը շատ մը վնասնե-
թարեկամներ, այդ վնասներուն գլխաւորա-
րու ենթարկուի, այդ վնասներուն գլխաւորա-
րու ենթարկուի, կը վնասներուն գլխաւորա-
րու ենթարկուի, կը վնասներուն գլխաւորա-

Կրցած հոգի մը փրկել, ան բոլոր երկրացին և երկնային օքնութիւնները կորսնցուցած կ'ըլլայ: Ինչպէս արմատէն կտրուած ծառ մը ոյրուելէ զատ ոեւէ բանի չի ծառայեր, նոյնպէս ալ չփրկուած մարդն ալ ծառի պէս այրելէն զատ բանի մը չի գար: Երբ. 6:7—8. Աստուծոյ, Գիրքին, մարգարէներուն, առաջեալներուն, և եկեղեցիներուն նպատակը և Աստուծաշունչին բոլոր էջերը 5—10 երկաթագործներուն միասնաբար, նոյն նպատակով, նոյն կէտին իրենց մուրճի հարուածները իջեցուցածնուն պէս, մէկ կէտանպատակին ուղղուած են, ու այդ նպատակն է փրկել զմարդ «հիմակուան չար աշխարհէն» (Պաղ. 1:4), և փոխազրել զնոս յաւիտենական կենսց: Ինչպէս թնդանօթը արձակելու համար առաջին և զլիսւոր պայմանը վառօդ ունենալն է, այսպէս ալ փրկութիւնն ու յաւիտենական կեանքը Աստուծոյ Ս. և Գրոց բոլոր պայմաններուն առաջինն է ու գլխաւորը: Եթէ այս անտեսուի Ս. Գրոց ամբողջ 66 զիրքերուն մէջ մարդկութեան համար ա'լ կորեւոր բան չի մնար: «Ուտենք ու խմենք, վասնզի վաղը կը մեռնինք» Ա., Կոր. 15:32: «Ասոնց դասապարատութիւնը իրաւունքով է» Հռով. 3:8: Ահա այսպէս արդիականները էական խնդրին վրայ յարձակած են:

Այս առթիւ կ'արժէ յիշատակել որ թէ կ'ուրախանանք և թէ կը շնորհաւորենք որ 10 տա-

րիներ որպէս տրդիական քարոզիչ մը աշխատեւէ ետքը, իր հասած արդիւնքին զարհուրեկի հանգամանքը տեսնելով, Տէրովը առջեւ խոնարհեցող, և ետ Ս. Գրոց և ուղիղ դաւանութեան վերազարձող ամերիկացի երիտասարդ ուեւտարանիչ մը, Սիւրիոյ մէջ համագումարի եկած քարոզիչներու և աւետուրանիչներու առջեւ, Միութեան ժողովին, զանոնք մի քանի օր զբաղեցնելով, անոնց հրապարակաւ այսպէս խօսած է.

«Պարոններ, տասը տարի է որ արդիականութիւնը ընդունեցի այդպէս ալ քարոզիցի, և այդպէս ալ ապրեցայ, բայց մինչեւ այսօր նպատակիս, որն է հոգիներուն փրկութիւնը, հոգ չէ թէ միայն մէկ հոգի ըլլայ, չնասայ: Գիտեմ որ զուք ալ ինծի պէս արդիականներ էք: Ապաշխարեցէք, ուրիշ ճար չկայ»:

Ահա այս եղած էր 10 տարուայ արդիականի մը խոստովանանքն ու յանձնաբարութիւնը Միութեան ժողովին:

* *

Գանք արդիապաշտներուն կէտ նպատակին: Արդիականներուն գլխաւոր նպատակը Յիսուս Քրիստոսի անձը, և անոր անձին եղող հաւատքը ի գերեւ հանել է: Նոյն տաեն «Փառաց Տէրը» (Ա., Կորն. 2:8) մեզի պէս համարակ մարդու մը

մակարդուկին իջեցնելով, անոր համայն աշխարհի համար պատրաստած փրկութիւնը, և մարդկութեան փրկագործութեան գործը այսինքն ստորէ կորուստէ ազատելով զայն յաւիտենական կենաց փոխազրելու ծրագիրը ձախողեցնել է: Ամբողջ Աւետարանին ուսուցածը այն է որ փրկութիւնը, հոգեւոր կեանքը, և անմահութիւնը միայն Յիսուս Քրիստոսի անձին հանդէպ եղած հաւատքով կարելի է և ուրիշ ոչ մէկ կերպով հնարաւոր է: Գործք Առաք. 4:12, Մատթ. 1:21, Յովէ. 3:14—16, Գործք 13:39, 16:31:

Արդ արդիականներուն հասկնալ և ընդունիլ չկրցած ամէնէն կարեւոր բանը շնորհքի գաղաց փարն է: Անոնք փրկութիւնը իրենք պատրաստելով կ'ուղեն ինքզինին փրկելու Մինչեռ —

«Փրկութիւնը Տէրոջն է» Սաղմոս 3:8, Եսայի 43:11, Առակաց 21:31, Ովսէէ 13:4, Յայտնութիւն 7:10:

«Փրկութիւնը Ճրի է» Հոռվժ. 3:24:

«Փրկութիւնը շնորհքով է» Եփ. 2:5 և 8:

«Անարժաններուն շնորհուող բարիք մըն է» Տիառոս 3:3—6, Բ. Տիմ. 1:9—10:

Այս շնորհքէն եղող փրկութիւնը միայն Յիսուս Քրիստոսի մէջ է. «ուրիշ մէկով փրկութիւն չկայ, վասնզի անկէ զատ ուրիշ անուն չկայ երկինքի տակ մարդոց մէջ դրուած, որով կարող ըլլանք փրկութիւն Գործք 4:12:

«Վասնզի օրէնքը Մովսէսի ձեռքով տրուեալ բայց շնորհքը ու ձշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռքով եղան» Յովէ.

1:17:

«Մէկը Հօրը քով չի գոր՝ եթէ ո՛չ ինձն մով» Յովէ. 14:6:

«Ան որ կը հաւատայ անոր չի գատապարտուիր» Յովէ. 3:18:

«Ամէն իշխանութիւն ինծի տրուեցաւ, երկինքն ու երկրի մէջ» Մատթ. 28:28:

«Քանզի Հայրը ոչ մէկը չի գտաեր, հաղամէն գատապատանը Որդւոյն առւալ» Յովէ. 5:22:

«Ես եմ դուռը, եթէ մէկը ինձ է չմտնէ գող ու աւագակ է» Յովէ. 10:1 և 7:

Անա ասոր համար է որ Յիսուս Քրիստոս Աստուծոյ և մարդկութեան միջեւ գանուող օրէնքը մէջաեցէն վերցնելով (Կող. 2:14—15, Եփ. 2:14—16) անոր տեղ իր անձին եղած հաւատքը, և շնորհքով փրկութիւնը հաստատեց: «Եւ ինչ պէս Մովսէս անապատին մէջ օձը բարձրացուց, այնպէս պէտք է որ Որդին մարդոյ բարձրանայ: Որպէսզի ամէն ով որ անոր հաւատայ չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ» Յովէ. 3:14—15: Անա այս պարոնները զայս ընդունելով Աւետարանը ի գերեւ հանած կ'ըլլան: «Վասնզի Որդին մարդոյ եկաւ որպէսզի կորսուածը փնտուե ու փրկէ» Ղուկ. 19:10:

Անոնք դՅիսուս Քրիստոս փառութանելով իր իմաստուն մը, նշանաւոր փիլիսոփայ մը, մաքուր կետնքով մէկը, և բարոյականի ուսուցիչ մը և մեծ տուջնօրդ մը, և չընդունելով զԱյն այնպէս ինչպէս նա ինքն կը հաստաէ ինք իր մասին, քրիստոնէութեան և եկեղեցին դէմ կատարուած ամէնէն մեծ ոճիրը կը գործեն: Հեթանոսներուն ամէնէն մեծ աւետարանիչը, Պօզոս առաքեալ, այս վտանգը աեսնելով, Աստուծոյ եկեղեցիներուն և այս սատանայական ու կործանիչ վարդապետութեան յարաբերութիւնը կտրելու համար, առ Գաղատացիս թուզզին առաջին գլուխ 8րդ հաւարին մէջ կը գրէ. «Բայց եթէ մենք կամ երկինքէն հրեշտակ մը գայ, աւետարանէ ձեզ անկէ ուրիշ՝ զոր մենք աւետարանեցինք ձնզի, նզովնալ ըլլայ»: «Եւ եթէ մէջ կը ձեզի գայ ու այս վարդապետութիւնը չըերէ, զանիկա տուներնիդ մի ընդունիք, և անոր բարեւ մի ըսէք» Բ. Յովհ. 10. իսկ 11րդ համարին մէջ, «Բայդի ով որ անոր բարեւ կ'ըսէ անոր չար գործերուն հազորդ կ'ըլլայ»: «Ո՞վ է սատանաս, եթէ ոչ ան որ կ'ուրանայ թէ Յիսուս՝ Քրիստոս չէ» Ա. Յովհ. 2:22, 4:3: Այսինքն Ա. Կոյսէն ծնունդը և աստուծութիւնը ըսել կ'ուզէ, քանզի ամէն մարդ մարմէն ծնած է: Մարդու համար այս արտայայտութիւնը չի գործածուիր: «Զըլլայ որ մէկը ձեզ խարէ փուճ խօսքերով» Եփ. 5:6:

ԶՅիսուս վերոգրեալ կերպով չընդունողը ստուգապէս ստախօս մըն է:

«Ես եմ Ալֆա և Օմեգա, սկիզբն ու վախճանը, առաջինն ու վերջինը» Յայտ. 1:8, 21:6, 22:13:

«Ամէն իշխանութիւն ինծի արուեցաւ երկինքի ու երկրի մէջ» Մատթ. 28:18:

«Ես ձեզի կ'ըսեմ թէ...» Մատթ. 5:22, 27, 34 և 39:

«Յու մեղքերդ քեզի ներուած են» Մատթ. 9:2, Դուկ. 7:48, Մարկոս 2:5:

«Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերու թողութիւն տալու» Մատթ. 9:6, Մարկ. 2:10:

«Ես եմ կենաց հացը» Յովհ. 6:35:

«Ես եմ ձամբան, ձշմարտութիւնը և կետնքը» Յովհ. 14:6:

«Ես եմ յարութիւնն ու կետնքը» Յովհ. 11:25:

«Ես եմ դուռը» Յովհ. 9:

«Մէկը չօրը քով չի գար եթէ ոչ ինձմով» Յովհ. 14:6:

«Ես և Հայրը մէկ ենք» Յովհ. 10:30:

«Աստուծ մարմինով յայտնուեցաւ» Ա. Տիմ. 3:16:

«Ան (այսինքն Յիսուս) Աստուծ է» Հոսվմ. 1:5:

«Ճշմարիտ Աստուած և յաւիտնական կեանքը այս է» Ա. Յովհ. 5:20:

Այս Յիսուս Քրիստոսը այսպէս չընդունողը «ստախօս» է. Ա. Յովհ. 2:22, Բ. Յովհ. 7:

«Անիծեալ է» Ա. Կորն. 16:22:

Արդարեւ այդպէս է: Քանզի արդիականներու վարդապետութեամբ, մարդ ինքզինքը շակելու է, լաւ գործեր գործելու է, ուղիղ ապրելու է, և մարդ ինքնիրեն բաւ է կ'ըսեն: Իսկ Աւետարանին վարդապետութիւնը ասոր ձիշտ հակառակն ըլլալով, «մարդո մեղքերու մէջ մեռած է» Եփ. 2:1 և 5: «իր քայլերը կառավարել քարոզ մարդուն ձեռքը չէ» Երեմ. 19:23, Առակք 16:9, 20:24, Աաղմոս 37:23: «Միթէ կարելի՞ է եթովացին իր մորթը՝ կամ ինձը իր խայտուցները փոխէ» Երեմ. 13:23: «Մարդը մորթմառոր է» Հռովմ. 7:14:

Մարդուն ինքզինքը շտկելը աւետարանական չէ, բայց աւետարանին ձիշտ թշնամին և ծշմարտութեան հակառակն է: Ասոր համար է որ արդապիականները զԱստուած ուրացած կ'ըլլան: Շընորհքով Քրիութեան վարդապետութիւնը մէջտեղէն վերցնելով մարդիկը նորէն մասամբ կըռապաշտութեան, մասամբ հրէակոնութեան (այսինքն օրէնքի) աւելի շիտակը անկրօնութեան կըտանին: Օրինակի համար Բրոֆ. Գրիգորեան «Աստուած Յիսուս Քրիստոսի մէջ յայտնուեցաւ» ըսելով պիտոծ ատենը բուն Աստուածոյ Յիսուս

Քրիստոսով իրագործած, մարդկութեան գրկութեան համար կարգադրած շնորհքի կանոնը ուժանուով չէ թէ միայն Քրիստոսը, այլ նոյնիսկ ՊԱստուած եւս ուրացած կ'ըլլան: Յովհ. 15:23, Ա. Յովհ. 2:22 և 23, Բ. Յովհ. 9, Գող. 2:21:

Աստուածոյ ձրի գրկութիւնը (Հռովմ. 3:24) մեր աեղք մեղք սեպուելով (Բ. Կորն. 5:21) խաչի վրայ մեղքի պէս յանցապարտներուն համար զոհաւող (Հռովմ. 5:6) անձին մահուան մէջ յայտնուեցաւ: «Իր խաչին արիւնովը, (Կող. 2:14, Եփ. 2:14—16) մեղք չզիտցողը մեղքի համար մեղք համարեց» (Բ. Կորն. 5:4): «Մեր ամէնուն բեռը անոր վրայ բեռցուց» (Եսայի 53:6): «Ան իր մարթին վրայ կրեց» Ա. Պետ. 2:24: «Ազգին մեղքերուն համար ծեծուեցաւ» Ես. 3:8:

Ո՞վ թողութիւնը ուրացող Գրիգորեան, քու Աւետարանդ այսպէս է: Թողութեան մասին գրուած համարներուն միայն մէկ մասը կը գըրենք հոս: Մենք այս վարդապետութիւնը մեր մաքէն չենք հաներ, միայն Աստուածոյ «Կենդանի և յաւիտենական խօսքէն» (Ա. Պետ. 1:23) կ'առնենք: Դունք քու վարդապետութիւնդ ուրէկէ կը բերես: Մենք յենարան և ապաւէն ունինք, այսինքն Աստուածոյ անսխալտկան խօսքը: Քու յենարանդ ի՞նչ է, գիտութիւնդ չէ: Մեղաւորներուն, և քու գիրքիդ մէջ խզճացած երիտասարդներուդ հոգեւոր ծառայութիւն մը ընելու համար Աստուածոյ խօսքը կը յանձնարես:

Մինչդեռ քու բոլոր ուժովդ այդ խօսքը սխալ մեկնաբանելու և սուտ հանելու կ'աշխատիս՝ Մեզ ձգէ, հապա քու առաջարկդ կարգա՛ող և սիրած երիտասարդներդ այս զիրար հակասող արտայայտութիւններդ, այսինքն մէկ կողմէն յանձնարարած գիրքդ միւս կողմէն սուտ հանելու երբ կարդան քու մասիդ ի՞նչ պիտի ըսենու Ահա ձեզի պէս ինքզինքուն փիլիսոփայի տեղ գնողներուն բոլոր կհղծաւորութեանց և նենգութեանց դէմ, Աստուծոյ խօսքին մէջ, քեզիպէս ներուն նկարագիրը յիշելով ըլլոյ ձեր ընթացքին, ըլլոյ վարդապետութիւններուն ճշգութիւնը, և ձեր ամբողջ նպատակին ինչ ըլլոյը նախապէս շատ յստակօրէն տեսնելով էր որ առ կողոսացիս գրուած թուզթին 2րդ գլուխ 8րդ համարը գրի տանուեցաւ։ Տես ի՞նչ կ'ըսէ. — «Զգուշացէք, չըլլայ որ մէկը ձեզ գերի վարէ փիլիսոփայութիւնով ու փուճ խարէութիւնով որ մարդոց տւանդութեան պէս է ու աշխարհի սկզբունքներուն պէս, և ոչ թէ Քրիստոսի վարժապետութեան պէս»։ Այս մարդարէութիւնը ուղղակի արդիականներուն համոր գրուած է։

Ա. Ձեր այս վարդապետութիւնը քրիստոնէան չէ, քանզի Յիսուս Քրիստոս Մովսէսի Հնդամատեանին, մարդարէութեանց և Սաղմոսներու մէջ իր մասին գրուած բաներու ամէննալ առանձին առանձին յիշելով ամբողջ Աստուծ-

ծաշունչին ձշութիւնը իր կնիքով հաստատեց, բայց գուք Աստուծոնցունչը ձեր ինելքովը մեկնաբանելով և բացատրելով, բայց ի բաց գՅիսուս Քրիստոս սուտ կը հանէք։

Բ. Մարդկային է։ Յայտնի անգլիացի պատմաբան Քարլայլին խօսքին համեմատ, հայրը և ինքն ալ անբնականոն մտքի տէր Տարվինին, (որ իր գիրքին մէջ 800էն աւելի անգամներ հաւանաբար, թերեւս, կրնայ ըլլալ որ, ենթադրէնք թէ, եւայլն ենթադրական արտայայտութիւններով նոր վարդապետութիւն մը հաստատել աշխատեցաւ, վարդապետութիւն մը որ մինչեւ օրս գիտնականներու միջեւ չէ հաստատուած և երեւոկայական կը համարուի), խօսքերը դուք երբ ճշմարտութիւն տարածելով ձեր բոլոր վաստերը ունայնութեան վրայ կը հաստատէք։ Ճիշդ այսպէս ի՞նչպէս փարիսեցիները կ'ընէին «Ու Աստուծոյ խօսքը կը խօփանէք ձեր աւանդութիւնովը զոր կ'աւանդէք» (Մարկ. 7:13)։

Գ. Երկրային սովորութեանց համեմատ է։ Ըլլայ միութեան ժողովներուն խօսելով, ըլլոյ ձեր թերթերուն մէջ, ըլլայ անձնապէս քաջալերեւով երիտասարդ մանչ և աղջիկները սինէտոյի, պարի, ներկի և փոշիի գործածութեան, և ազգային երգերով հրճուելու կը մզէք։ Նոյն եսկ կը պատմէք թէ պատուելի մը երիտասարդ

մանչ և աղջիկները իրարու հետ պարել տալով այդ օրուան երկրապութիւնը այս կերպով կրնայ մատուցուիլ ըստ է. այս յիշելով նոյնը դուք ալ կը յանձնարարէք: Ասառնեածոյ խօսքին «Երկրային տւանդութեանց համեմատ» է ըստ կրօնը ճիշդ ձեր քարոզած արդիսկան կրօնը չէ:

Դ. Փիլիսոփայութեամբ և կեղծիքով չէ: Օրինակի համար, հրաշքներու մասին խօսելու տաեն «Ստեղծագործութիւնը և Քրիստոսի մարմանացումը միայն հրաշք կը համարուին, միւս արտասովոր պարագաները բնական կերպերով կրնան մեկնաբանուիլ և բացատրուիլ» կ'ըսէք: Մեր Տէրը երբ Գանա քաղաքին մէջ ջուրը գիւնիի փոխեց արդեօք ջուրին մէջը նե՞րկ խառոնեց: Ապա թէ ոչ ինչպէս հանդիմութեանց նաշխագահը կը գովէր, այնքան քաղցր ըլլալուն համար ջուրին մէջ շաքա՞ր նետեց: Այս ջուրը զինիի փոխող հրաշքը արդիսկանները արդեօք ի՞նչպէս կը բացատրեն: Անոնք միմիոյն «առութէ» ըսկելէն զատ զի՞նք մը չունին: Չորս օրուան մեռած զազարոսը երբ յարութիւն առաւ, մեր Տէրը արդեօք անոնց վրայ դիւթա՞նք մը ձգեց: Երբ «Հրեաներէն մեծ բազմութիւններ եկան աեանելու զՂազարոս» արդեօք անոր տեղ ո՞վ տեսան: «Իսկ քահանայապետները Ղազարոսին ալ մեռցուելուն մասին խորհրդակցեցան» Յովհ. 12:10: Հինգ հաց և երկու ձուկով հինգ հազար

մարդ կշտացնելը, ձեռքը չորցած մարդուն բը-ժշկութիւն տալը, և 38 տարիէ ի վեր ադամա-լոյծ մարդը առողջացնելը, ի մօրէ կոյր մար-դուն աչքերը բանալը, մօր մը միակ մեռած զաւակը վերակենդանացնելը եւայլն որոշ կեր-պով գրուած այս հրաշքները Յիսուսին հրաշ-քործ անձը, և անոր անուան եղած հաւատքով առաքեալներուն նոյն և անկէ աւելի մեծ հը-րաշքները եթէ իրողութիւններ չեն, ի՞նչպէս պիտի բացատրէք այս երեւոյթները: Մինչեւ հի-մայ ճեզմէ ուեւէ բացատրութիւն, մեկնաբանու-թիւն չլունեցաւ. Ճեր այս կարգի անորոշ, ան-ծանօթ, և սակայն շատերը ճշմարիտ հաւատքէն հեռացնող խօսքերէն չէ թէ միայն ձանձրացանք այլիւս, այլ նոյնիսկ պժգանքով կը յիշենք զա-նոնք: Ի՞նչ կ'ըլլայ մէյ մը Աւետարաններուն մէջ յիշուած Տէրունական հրաշքներուն, և ա-ռաքեալներու ձեռամբ և Անոր անուան եղած հաւատքով կատարուած հրաշքներուն մեկնաբա-նութեան դիրքը հրատարակէիք, որ դուք հան-րութիւնը խաբելէն իսկ մենք ալ ճեզ հրապա-րակ իջէք, հրապարակ իջէք ըսելով ստիպելէն աղասէինք: Կամ դուք ճեր երեսի դիմակը կրա-կը նետեցէք և մենք ընդունինք ճեր վարդա-պետութիւնը, կամ Աւետարանին ըրածին պէս նզովենք զայն: Քանզի ճեր նպատակը ամբողջ աղգը և եկեղեցիները գերել է. Կող. 2:8: Յարդ մասամբ յոշողած էք ճեր նպատակին մէկ մա-

սին մէջ։ Այսօր «Նոր Աւետարեր»ին խմբագիրը՝ և «Նոր Աւետարեր» Աւետարանչականին ծախուռած չեն։ Պատուելիներն ու քարոզիչները ձեր յանկերգը կրկնող չեն հապա ի՞նչ են։ Ինչպէս տուածը կ'ըսէ «Դրամը տուողը սուրիչը կը սուլէ» նոյնպէս ալ դուք մ'եր պատուելիները քարոզիչները սուլիչի պէս գործածելու և անոնք ալ ձեր յանկերգը կրկնելու ստիպուած չեն։ Բ. Պետ. 2:3։ Ասոր համար է որ, ինչպէս նախապէս յիշեցինք, ձեզի դէմ խօսող պատուելիներուն, ըլլայ ձեր նամակներուն մէջ, ըլլայ պաշտօնապէս «Նոր Աւետարեր»ի միջոցով դուք և Բրոֆ. Լեռնեան կը սպառնաք։

Ի՞նչպէս կ'ըլլայ որ Բրոֆ. Լեռնեան ամբողջ Միութեան դէմ ծառանալով Պատ. Համբարձումեանի մասին ամ բողջ Միութեան տուած որոշումին, և որոշումը առողջ մարմնին կը սպառնայ ըսելով «Դուք ո՞վ կ'ըլլաք որ դուք ձեզի դատաւորի մը հովեր տալով պատուելի մը կը դատապարտէք»։ Այս Բրոֆ. Լեռնեանը ովէ ։ Այս իշխանութիւնը ինք որմէ՞ ստացած է։ Անոր այս իշխանութիւնը անձնակա՞ն է թէ ոչ գիրքի հեղինակութենէն կը ստացուի։ Խոկ ամբողջ միութեան անոր դէմ լուռ մնալը ըսել է՞ որ Միութեան մէջ ազտատաէր և ճշմարտաէր և աւետարանական անձ մը իսկ չձգելու համար զանոնք գործէ հանել սպառնալու թէ ոյժ և թէ միտք ունիք։

Թէպէտեւ մեզի համար որոշ է թէ Աւետարանչական Միութեան նպատակը աւետարանական չէ այլ անհատական շահը հետապնդող մարմին մըն է տա, այս մասին հանգուցեալ Բրոֆ. Զենոր Պէզճեանի «Նոր Աւետարեր»ի մէջ գրած հետեւեալ գրութիւնը յատկանշական է։ Ան կ'ըսէ. «Մենք գիտենք թէ Սիւրիոյ գպրոցներուն և եկեղեցիներուն անունով ժողվուած գրամմերը ո՞ր անձերու օգտին կը ծառայեն»։ Բան մը որ ըսել է թէ, տուաջին այսպիսի նպատակ մը չի կրնար աւետարանական ըլլալ, երկրորդ բնական է որ ան միայն անձնական կրնայ ըլլալ Ուստի ապացուցուած ըլլալով թէ Աւետարանչական Միութեան բոլոր անդամներուն կէտ նպատակին է Աւետարանը չէզոքացնել, ըստ աւետարանական մեկին պատուերին, անոնց հետ յարաբերի օրինաւոր չէ. Բ. Յովհ. 10։ Ահա Աւետարանչականին հետ չյարաբերի որոշապէս պատուիրուած ըլլալով, իրապէս աւետարանական քարոզի և պատուելիներ իրենց խոր քունէն պէտք է արթնանա։ Իրենց տուաջին գործը պէտք է ըլլայ անոնց հանգէպ ընել այն ինչ որ Պետրոս ըրաւ հանգէպ կախարդ Սիմոնին (տես Գործք Ասաք. 8:20)։

Քանի որ արդիականները Քրիստոսուէն բաժնուած են, այս ըսել է որ անոնք չնորհքէն ինչ կած են. (Գաղ. 5:4)։ «Այս է Աստուծոյ գործը, որ անոր զրկածին (այսինքն Քրիստոսի) հաւա-

տաք. Յովհ. 6:29: Արդիականները Քրիստոսի չհաւատալնուն համար է որ իրենց գործերուն կը հաւատան: «Մարմին գործքերը յայտնի ըլլ լուղվ...» Գաղ. 5:19—21: «Մարմին ծնողը մարտին է» (Յովհ. 3:6) կանոնին համաձայն, Տէր Յիսուս Քրիստոսի միջոցաւ Աստուծոյ որդի չեղողները, այս գործքերուն ենթակայ ըլլուէն չեն կրնար ազտոիդ:

Այս պարագան ո՞ր արդիական քարողիչի վրայ չտեսանք որ ան ճիշդ չըլլոյ նաեւ մժեղներուն ճահճուած և նեխած տեղերէն գալուն պէս, Կրօնից Դպրոցին համար եւս. հոս ունինք դպրոց մը, որ հակառակ որ իր Աթէնքի չէնքը գոցուած է, դեռ իր գրադարանովը Բրոֆ. Լեռնահանովը իր գործը կը շարունակէ Պէլրութի մէջ՝ Այս դպրոցը կրօնը թունաւորող և եկեղեցիները նեխեցնող հաստատութիւն մը չէ հապա ի՞նչ է:

(*) Իիւվէր իլէ քիլաեօր, ուր քիմին խանէսի, Զօգ ելի պօս կեննէրի, միլլէրին սերսէրիսի, Թէնպէլլէր տինսիզլէրին բահար եաքաղխանէսի, Էտեան մեքրէպի տէյիլ, պիր տին պարագխանէսի:

(*) Այս եւ նետագայ ուսնաւորները, որ եղօր ը կողմէ «Կրօնից Դպրոց», ին եւ արդիականներու ասին գրուած է, նոյնութեամբ կ'արտապին զիւս նայատաք թիերէն բնագրէն:

Ներ բարախա եալլան, կեօյա, վախզ մելիկիւր, Պու պարագտան չըգրյօր մեսմում սիվրի սինելիւր, Սկօղիւր իլէ սինըլէր, վազլար իլէ զենիրլէր, Կիւրիի քիլիսէլը պու պարալա սիւրիւրլէր:

Խեպու մելքիւպ չօգ ագրեա տօղուրտու սրբա, սրբա ներ էսսի զենիրլէյէ, սաննը սաշա, ըսրա, Նէ ալիկէր աղլարտը ան նէ կեննէլէր տալլարտը, Քենսինին պարաղբնա, մելուն չըգմազա արտը:

Ասոնք, թողունք Ա. Հոգւոյն երկսայրի սուրէն աւելի հատու խօսքը գործածել, նոյն այդ խօսքը սուտերով չարափոխելու կ'աշխատին:

Խճնիլի քեզվիր էսէր քեֆսիր ելլիւր քերսինէ, Կապտէրի նեխսինէ, խրմէրի քեսսինէ, Տինի եօգ, տիւմէնի եօգ, պիւրին սերսէրիսինէ, Միլլէր գուրպան էսէր փօսունա, քիւրսիւսինէ:

Գիտեմ որ այս խօսքերս որքան ճիշդ են, նոյնքան եւս շատերուն ցաւ և տրտմութիւն պիտի պատճառեն: Ինծի պիտի ըսէք թէ մեր ա-

ռաջնորդներուն, սիրելիներուն, համարքաղաքացիներուն, մեր հպատակութեան առարկաց բանախօսներուն, գրողներուն և մեծ ուսուցիչներուն և գիտնականներուն, վերջապէս մեզ հովանաւորդ, հսկայանդամ, տերեւոս ծառերուն մինչեւ արմատը հարուածներ կուտաս Բայց ի՞նչ ընկնք գիտեմ որ ասոնցմէ շատերը ձեր միսերէն միա և ոսկորներէն ոսկորներ են: Այս ճիշդ այս դժուարին կացութեան մէջ կը գտնուինք: Երբ Խորայէլացիք զիրենք գերութեան տունը եղող Եգիպտոսէն հանող Աստուծմէ բաժնուեցան, Մովսէս Տէրոջը կողմէ ստիպուեցաւ եղրօր սուրբ եղրօր դէմ հանել: Այդ օրը Խորայէլացիներէն 3000 հոգի սպանուեցան. (Ելից 32:25—29): Ատեն մը Խորայէլացիք Տէրոջը հրամանին հակառակ օտար կանանց հետ յարաբերելով անոնցմէ զաւակներ ունեցած և ընտանիքներ կազմած էին: Այսպիսի պարագային նէեմիայ ի՞նչ կը ընել: Սրտոնելու իրաւասութէր: Ապա թէ ոչ պարաւո՞ր էր Մովսէսի միջոցով դրկուած Տէրոջը հրամանը գործադրել: Խրողութիւնը մեր ամէնուն ծանօթ է: Այդ օրը Խորայէլացւոց մէջ մեծ լաց ու կոծ տեղի ունեցաւ. Նէեմիա 13:23—30: Ամէնուն ծանօթ է թէ Սամուէլ Աման թագաւորին ինչ ըրաւ (Ա. Թագաւորաց 15:32—33): Յայտնի է նաեւ թէ Եղիա Ազատարին սուտ մարդարէներուն ի՞նչ ըրաւ. (Գ. Թագաւորաց 17:40): Այս ամէնը անոր համար որ անոնք ստիպուած

էին երկրորդ օրինաց Գիրքին 13րդ գլուխին մէջ գրուած պատուիրանները տառացիօրէն գործադրել: Տեսնենք ի՞նչ էին այս պատուիրանները.—

Եթէ ձեր մէջին մարդարէ մը կամ երազատես մը ելէ, ու ձեզի նշան մը կամ հըրաշք մը կայ, և ձեզի ըստծ նշանը կոմ հըրաշքը կատարուի. ու ձեզի ըսէ թէ երթանք օտար աստուածներ պաշտենք, զորոնք զուք չէք ճանչցած, այն մարդարէին կամ երազատեսին խօսքը մտիկ մի ընէք. քանզի ձեր Տէր Աստուածը ձեզ կը փորձէ, որպէսզի հասկնայ թէ արդեօք զուք ձեր Տէր Աստուածը ձեր բոլոր սրավը ու բոլոր հոգւովը կը սիրէք: Զեր Տէր Աստուածոյն հետեւազը լլաք ու անկէ վախնաք, անոր պատուիրանքները պահէք ու անոր խօսքին հնազունդութիւն ընէք, զոնիկա պաշտէք ու ապանդութիւն ընէք, այն ճամբարէն կամ երազատէսը պիտի մհացուի, վասնզի ձեզ Եղիադասի երկրէն հանող ու ձեզ ծառայութեան առունէն ազատող ձեր Տէր Աստուածոյն դէմ ապստամբութիւն խօսեցաւ, որպէսզի ձեզ խոսորեցնէ այն ճամբարէն զոր ձեր Տէր Աստուածը ձեզի պատուիրեց որ անոր մէջ քալէք. այսպէս չարութիւնը ձեր մէջէն վերցնէք:

Եթէ քու մօրդ տղան, քու եղբայրդ, կամ

քու տղադ, կոմ աղջիկդ, կոմ ծոցիդ կինը,
և կամ քու բարեկամդ զոր քու անձիդ պէս
կը սիրես, քեզ մոլորեցնել ուզելով ծածկա-
բար ըսէ, երթանք և օտար աստուածներ
պաշտենք, զորոնք ոչ գուն ճանչցար, ոչ ու
քու հայրերդ, ձեր բոլորափքը եղող ազգե-
րուն աստուածներէն, թէ՛ ձեզի մօս ըլլան,
և թէ՛ ձեզմէ հեռու, երկրի մէկ ծայրէն
մինչեւ միւս ծայրը, անոր հաւանութիւն
չտաս, ոչ ալ անոր մտիկ ընես. քու աչքդ
անոր չխնայէ, ոչ ալ անոր վրայ գութ ու-
նենալով պահես զանիկա. այլ անշուշտ մեռ-
ցնես. ու զանիկա մեռցնելու համար հախ
քու ձեռքդ անոր վրայ ըլլայ, ու ետքը բո-
լոր ժողովուրդին ձեռքը. քարերով քարկո-
ծես զանիկա, որպէսզի մեռնի. քանզի ու-
զեց քեզ ապստամբեցնել քու Տէր Աստուծ-
մէգ, որ քեզ Եգիպտասի երկրէն, ծառայու-
թեան տունէն, հանեց, և բոլոր իսրայէլ
լսելով վախնայ, ու մէյմըն ալ ձեր մէջ ա-
սոր պէս չարութիւն մը չընեն

Եթէ քու Տէր Աստուծոյդ՝ բնակութեան
համար քեզի տուած քաղաքներէն մէկուն
վրայով լսես, որ կ'ըսեն թէ ձեր մէջէն
քանի մը չար մարդիկ ելան, ու իրենց քա-
ղաքին բնակիչները ապստամբեցուցին, ըսե-
լով, երթանք ձեր չճանչցած օտար աստ-
ուածները պաշտենք, այն ատեն աղէկ մը

քննես ու հարցուվորձ ընես, ու երբ տես-
նես որ ըսուած բանը ձշմարիտ ու ստոյգ է,
և այն գարշելի բանը ձեր մէջ եղած է. այն
քաղաքին բնակիչները անպատճառ սուրի
բերնէ անցնես, թէ՛ զայն և թէ՛ անոր մէջ
եղած բոլոր բաները նզովելով. անսուն-
ներն ալ սուրի բերնէ անցնես. և անոր բո-
լոր աւարը անոր հրապարակին մէջ ժող-
վես, ու այն քաղաքը և անոր բոլոր աւա-
րը քու Տէր Աստուծոյդ համար բոլորովին
կրակով այրես. ու անիկա յաւիտեան աւե-
րակ ըլլայ, մէյմըն ալ չշինուի: Եւ այն
նզովուածէն ձեռքիդ մէջ բան մը չփակչի,
որպէսզի Տէրը իր սաստիկ բարկութենէն
զառնայ, քեզի ողորմութիւն ու գթութիւն
ընէ, և քեզ շատցնէ, ինչտէս քու հայրե-
րուդ երգում ըրաւ, եթէ դուն քու Տէր
Աստուծոյդ ձայնին հնազանդութիւն ընելով
անոր բոլոր պատուիրանքները պահես, զո-
րոնք ես այսօր քեզի կը պատուիրեմ, ու
Տէր Աստուծոյդ առջեւ ուզիլ եղածն ընես:

Ահա Ս. Գրոց բոլոր օրէնքները ասոնք են:
Հին Կտակարանը անոնց սպանութիւնը, իսկ նոր
Կտակարանը անոնց հետ չյարաբերի հրամայած
են.

ԱՐԴԻԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ս. Գրոց մէկ մասը ընդունէլ իսկ միւս մասին համար «սուտ է», «տեսանելի պատգամը պատգամ չէ», «Պօղոս այս բանը ըսելու չէր» և այլն ըսել, քողաքավարական բոլոր կանոններուն և բարեկրթութեան դէմ է։ Այս բաները ծածկելու ժամանակը անցած է։ Անունները հոս նշանակուած և Սիւրիա գտնուող քարոզիչներուն շատերը Ս. Գրոց աստուածային ներշնչման շեն հաւատար։ Թողունք որ չհաւատային, բայց իրենց բոլոր ջանքերն ու ճիգերը, սկզբունքը և նպատակնին, Ս. Գիրքերը սուտ հանել է։ Փողովուրդին երեսանց հաւատացողի մը պէս երեւնալ, բայց գործնականապէս և խօսքով զայն ուրանալ չէ թէ միայն կրօնաւորներուն տցլ մարդեղող սեւէ մարդու չի վայելեր։ Ս. Գիրքերը եղածին պէս ընդունիլ և կամ զանոնք բոլորովին ուրանալէ տարբեր կիրառվ կարելի չէ արդարանալ ձեզի համար։ Եթէ դուն դատարան վկայ մը տանիս, դատաւորը հարցնէ թէ այս վկային խօսքերուն դուն կը հաւատա՞ս, և դուն պատասխանես Տէր իմ այս խօսքերը ձիշդ

են, սուկոյն միւսո խօսքերը սուտ, դատարանը բերած այս վկային խօսքերուն մարդկ կ'ընէ և զանոնք կ'ընդունի։ Կարծեմ գուն ալ պիտի խոստովանիս թէ դատարանը այսպիսի վկայի մը վկայութիւնը չընդունիր։ Աստուծոյ, յութիւնական կենաց, մեղքի, վերջին դատաստանի և դատապարտութեան և մեռելներու յարութեան և այլ ճշմարտութեանց մասին մեզի խօսովը Աստուծաշատւնչը չէ։ Ի՞նչպէս կ'ըլլայ որ կը նոս այս Սուրբ Վկային վկայութեանց «սուտ է» ըսել Ս. Գիրքը կ'ըսէ. «Ահա կոյսը պիտի յղանայ և որդի պիտի ծնանի» Մարգարէութիւն եսայեալ 7:14։ Դուն այս բանը միտքովդ մեկնաբանելով կ'ըսես. «Ո՛չ, կոյսէն որդի չի ծնանիր, քանզի գիտութիւնը այս բանը չի հաստատեր։» Եթէ Ս. Գրոց մէկ համարին համար սուտ է ըսես, ամբողջ գիրքին վրայ տարակոյս չե՞ս հրաւիրեր։ Վերջերս այս խնդիրը խօսակցութեան նիւթ եղաւ երբ Վեր. Փափազեան Եզիզոս այցելեց։ Օր մը Հայ Աւետարանական եկեղեցւոյ աւագանին կը խորհրդակցէր Պատ. Համբարձումեանին ետ Եգիպտոս գալու և չգալուն մասին, երբ լսուեցաւ թէ Պատ. Համբարձումեան Քրիստոսի կոյսէն ծննդեան չի հաւատասոր։ Վեր. Փափազեան սկսաւ մեկնաբանել «Ահա կոյսը պիտի յղանայ և որդի ծնանի» խօսքը։ Վերջապէս արդարացնելով Պատ. Համբարձումեանի տեսակէտը և սկսաւ փաստաբանել

անոր հաշուոյն, և ահա խօսքը ինձի ուղղելով
«Օր մը եկուր քեզի ալ այդ համարին բացառ-
րութիւնը տամ» ըստու: Ես պատասխանեցի թէ
այս համարին բացատրութիւնը Մատթէոս առա-
ջին և Ղուկաս առաջին գլուխներուն մէջ զըր-
ուած է:

Անձնապէս ինձի ծանօթ մէկը, Միջագետքի
մէջ, Շաթ էլ Սրապ կոչուած տեղը, անդամ մը
տիղմի մէջ կը լսրի, մէկէն ի մէկ մինչեւ մէջ-
քը տիղմին մէջ կը սուզի: Մարդը քիչ մը կ'աշ-
խատի որ ելլէ, մինչեւ կուրծքը կը թաղուի,
քիչ մըն ալ կ'աշխատի մինչեւ ուսերը կը
միրճի, և հասկնալով որ ճիգ մըն ալ ընելուն
պիտի խեղդուի, կը սկսի օգնութիւն պօռալ:
Մօտը գտնուող ընկերները ձայնը կը լսեն, և իր
չորս դին մեծ տախտակներ դնելով կուզան կ'ա-
զատեն զայն:

Ճիշդ տսոր պէս ալ, արդիսկաններ, քանի
ճգնիք, և զուք զծեղ արդարացնել, չքմեղացնել
աշխատիք, Ա. Գրոց համարներուն մեկնութիւն-
ներ և բացատրութիւններ տալով փաստաբանք,
ալ տեղի պիտի միրճիք:

Զեղի համար երկու ձամբայ կտյ: Կամ Աս-
տուծոյ պաղտանելով կը փրկուիք, և կամ բե-
մերը ձգելով կրօնք ըսուած բանը հիմ չունի
ըսելով արհեստ կամ առեւտուրով կը զբաղիք:

ԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՐԴԻԱԿԱՆՆԵՐԷ ԽԱԲՈՒՊՂՆԵՐՈՒՆ

Օր մը ձնձղուկին մէկը ձամբուն մէջտեղը
կը թառի: Ձնձղուկը կը տեսնէ որ անդիէն խօնա
մը կուզայ: Ձնձղուկը խօճան մարդու չի վնա-
սեր խորհելով չի փախչիր: Խօճան ձնձղուկին
մօտենալով ձեռքի գտաւազ ոնով անոր մէկ ոտքը
կը կոտրէ: Ձնձղուկը կ'երթայ կը գանգատի
գատաւորին: Հետեւեկով աչքի աչք, ակույտի
ակույտ կանոնին գտաւուորը կը հրամայէ խօ-
ճայի մէկ ոտքը կտրել, Ձնձղուկը կ'ըսէ գտաւ-
ուորին: «Կ'աղաչեմ, աէք գտաւուոր, խօճային ոտ-
քը չկտրէք, եթէ խօճային մէկ ոտքը կտրէք
միւս ձնձղուկ ընկերներս նորէն խօճային փաթ-
թոցէն և վերարկուէն պիտի խաթուին և խօ-
ճան դեռ շատ մը ձնձղուկներուն ոտքերը պիտի
կոտրէ: Աւելի յարմար կ'ըլլայ խօճային փաթ-
թոցն ու վերարկուն վրայէն հանել: Այն առեն
ձնձղուկները զայն հեռուէն տեսնելնուն պէս կը
փախչին իրմէ»:

Սիրելի բարեկամներ, գիտեմ որ ձեզմէ շա-
տերը միամտօրէն խարուած էք: Յանուն Աս-
տուծոյ խօսքին կը լսնդրեմ ձեզմէ որ մեր

գիրքին մէջ յիշուած մարդոց և իրենց նմանուներուն փաթթոցէն և վերաբկուէն չխարռիք! Այսինքն ձեւաւոր խօսքերուն, սիրոյ քարոզներուն, համաքաղաքացիութեան, իմաստուն խօսելակերպերուն, անուն և պատիւներուն, արտաքուստ աղուոր երեցող մարդկային գովասանքներուն չխարռուիք: «Քանզի մարդոց մէջ բարձր եղածը Աստուծոյ առջեւ պիզծ է» Պուկ⁴ 16:15: Մեր Տէրոցը այս խօսքը կը յիշեցնեմ ձեզի. «Աչքի երեւցածին պէս գատաստան մի ընէք. հապա արդուր դատաստան ըրէք» Յով⁵ 7:24: «Հապա հոգիները փորձեցէք՝ թէ արդեօք Աստուծմէն են» Ա. Յով⁶. 4:1: Երկրորդ համար՝ Ամէն հոգի որ Յիսուս Քրիստոսը մարմինով երկած (այսինքն կոյսէն ծնունդը և աստուծութիւնը) կը խոստովանի, անիկա Աստուծմէ է»: Երրորդ համար. «Եւ ամէն հոգի որ Յիսուս Քրիստոսը մարմինով եկած (այսինքն Անոր Կոյսէն ծնունդը և աստուծութիւնը) չի խոստովանիր, անիկա Աստուծմէ չէ». իսկ երկրորդ գլուխ 22—23 համարներուն. «Ո՞վ է ստախոս եթէ ո՛չ ան որ կ'ուրանայ որ Յիսուս՝ Քրիստոս չէ. անիկա է նեռը որ կ'ուրանայ հայրը ու որդին՝ Ամէն ով որ կ'ուրանայ Որդին, անիկա Հայրն աւ չ'ընդունիր:

ՄՈՏԵՐՆԻՍԹԼԵՐ ՀԱԳԳԸՆՏԱ

Յիսուս Ալլահ տէյիլ տէր Յովսէփին թօխումընտան	1
Միւնիզէլեր եալան, տէր, խիւրէֆար բազբմընտան	2
Գլյամէրէ իմանեազ, տէր, պու տէյլեր եալանտան	3
Եկյան տօղմուտ Եկյանտան, վալիսէսի երլանտան	4
Մօտրնիսր տիր, վախզ տէյիլ,	5
Սէլամ վէրմէկ նախզ տէյիլ:	6
Ճեհեննեմ եօգ սրբ տէյիպ, նեհիմէ իրշատ էլլէր	7
Կիւնանըն ասլը եօգ տէր, ներ էկսի իթսատ էլլէր	8
Ասէմին ասլը մայմուն, պու բալիմ ագլա ուղուն	9
Ասլը իլէ իթքիսար էլլէր քի մայմուն օղլու մայ-	
մուն	10
Մօտրնիսր տիր, վախզ տէյիլ,	5
Սէլամ վէրմէկ նախզ տէյիլ:	6

- 1 Յով⁶. 6:42, Յովսէփին օղլու տէյիլ մի, տէափիէր:
- 2 Մատթ. 12:24, Պաէլգէպուդ վասըթաս/յէ ժին ըզգարյօր, տէտիլէր:
- 3 Մարկ. 12:18, Գրյամէթէ ինանմային Սատուզփէրին ժինսինաէն տիրլէր:
- 4 Մատթ. 23:33, Երլան նէսլի տիրլէր:
- 5 Մէգ. 50:16, Ահրեամընը նիրեայէ էթմէր անլէրին վազիփէսի տէյիլ
- 6 Բ. Յով¹⁰, Անլէրէ սէլամ վէրմէյինիզ:
- 7 Մատթ. 23:15, Երի զաթ էհի նէհէննէմ զըլար:
- 8 Ղալ. 5:12, Միւնիսիալէրին չէզասր:
- 9 Ամալ. 20:29-30, Ֆասիտ շէյլէր սէօլէյէն:
- 10 Պօմ. 1:32, Քէօթիւլիւյէ րիզա վէրիփէր:

Ինանքը իի պիր տինէ, ժիբապը եօդ պիր տինէ 11
Քեմքեար մը, րիեաքեար մը, պիլմեզսին իի
տինի նէ 12
Հեր փիմ ույս փենինէ տիւշիւրիւր քեմենինէ 13
Ենիւրիր բա քենինէ, ենինինէն տէ ենիինէ: 14

Իննի կօրբիւ եափար, ըիեա լինեսին զափլար 15
Մուհապպէթ վազ ելլերքին պուղզ ու ատէվէթ
սափլար 16

Առարկեքն Յէ հալիմ Տիր, Խալը կիոդի սերիլիր 17
Երլան կիադի զալիմ Տիր, Երլան կիադի սարըլըր 18

Մօսքրենիսը Տիր. Վահից Տէլիլ,
Սէլամ Վերմեկ Բահից Տէլիլ: 5
6

- 11 Մատթ. 7:13, Հէլլաք կէօթիւրէն եօլ կէնիշ տիր:

12 Ղալ. 2:4, Կիզիմէ սէվիշէնլէր:

13 Բ. Պետ. 2:14, Սապիթ օլմայան մանլարը իզլալ
Էսէրլէր:

14 Մատթ. 15:14, Թէօր թէօրէ զբլավուզլը Էտէմէզ:

15 Մատթ. 7:15, Խարիմէն զօյուն փօսթլու զափիմը զուրտ:

16 Բ. Տիմ. 2:17, Անլէրին սէօզիւ զանկրէն կիպի տիր:

17 Կոլ. 2:18, Միւթէվազը վէ խարիմէն սալիհ քիմ
Մատթ. 23:28,

18 Բ. Կորն. 2:11 Նուր մէլէլի կիպի: Բ. Կոր. 11:14:

Գատընլարը բալթիք ելլեր, երեխլերէ կեմ բազար 19
երեխլերի բալթիք եսեր գատընլարը եկմ բազար 20
Պու Ահ մուխրիպ ուսուլ Տքր, ճան եագաւ եվլեր
Երզար 21
Քիմ պեօյլեսի պիր Ֆեռսէ մալ օլուր, լալ օլուր
պազար 22

Եկըմեզ մի սոյմատընըզ, բիլիսէ մեզար օլտու 23
Ախլիեր տեմն եքսինիզ, ներ քես սիզտեն պիզար
օլտու 24

Սիզ կիպի միւրօհիսլեր միլերէ պիր ար օլսու 25
Պու գանըթնըզ չեփիլմեզ, կօքիւրիվմեզ պար
օլսու 26

Պօսրենիսը տիր, վախիզ տէլիլ,
Սէլամ վերմէկ նախիզ տէլիլ:

- 19 Թէրգ. 3:1-6, Խլանլար ալաճաբարնեզ:

20 Ամալ. 13:50, Եկիթանըն գարսլար զասթառըլէ իշ-
լէմէսի:

21 Տիտոս 1:11, Խանէլէր խարապ էտէրլէր:

22 Ղալ. 2:5, Պիր ստաթ պիլէ տինլէնիլէմէզ:

23 Բօմ. 3:12-18, Պօղպալարը աչք զապր տըր:

24 Տիտոս 1:11, Խանէլէր խարապ էտէրլէր:

25 Բ. Պիտ. 2:13, Քիլիսէյէ լէրէ վէ այրա տըրլար:

26 Եսայի 1:14, Ալլահա վէ ինսաննարա եիւր օլուրլար:

Պիւթին հօմք, վազլարընըզ Բապաս գարեք
ի իւթիւր տիր 27

Խննիլ սիզի հիւմ էսէր, վախզ տէյիլ ժեաթիր տիր 28
Հեր բիմ բի տինլուր սիզի, բիմ էսէրսէ սիյանէք 29
Հմ Ալլահա, հմ տինէ, հմ միլլէրէ խիյանէք 30

Մօսքրնիսր տիր, վախզ տէյիլ, 5
Սէլամ վէրմէք նախզ տէյիլ: 6

Բեամէն Ալլահը պիլէն, զալպէն պու միւնքիւր-
լէրսէն 31

Մազսէ ի հայսրընը մուրսար էսէն, բիրլէսէն 32
Շիւթիէլէր պարադընսա մէսր օլմուց սէրխու-
լարսան 33

Վախզ օլսան նէ չըդար պիօլէ էլիփօշլարսան 34

Մօսքրնիսր տիր, վախզ տէյիլ, 5
Սէլամ վէրմէք նախզ տէյիլ: 6

- 27 Մատթ. 23 պապ, Յէրիսիլէրին մէսլէյի:
28 Ղալ. 1:8, Մէլուն տրր:
29 Էմսալ 24:24, Խալզ պէտուա էսէք:
30 Էմսալ 17:15, Բապարն ինտինտէ մէրրուն տրր:
31 Տիտոս 1:16, Ամէլլէրիյէ ինքեար էտէրլէր:
32 Ֆիլ. 3:18, Խաչըն տիւշմէնլէրի:
33 Ցուգա 12:13, Բիւզկեաբտան սիւրիւրլէնէն սուսուզ
պուշութ տըրլար:
34 Եսայի 56:10, Մէնֆաաթ ը զաթիյէսինի արարլար:

Յօգ մը պիիր թէի Ֆերս օլսուն պունլարս եկրէր
տէսին 35

Պիօլէ էնկին տին օլմազ, Տինսիզտէն ակտրէր
տէսին 36

Սէն նէնէննէմ բիւզկեար նէնէննէմտէն էսէրսին 37
Ճէնէննէմտէն կէլիրսին, նէնէննէմէ կիտէրսին: 38

Մօսքրնիսր տիր, վախզ տէյիլ, 5
Սէլամ վէրմէք նախզ տէյիլ: 6

35 Ամալ 13:10, Շէյթան օղլու, Փիրաղէթ Լթմէ՞զ միսին:

36 Ամալ 14:13-15, Պաթըլ իթիզաթ:

37 Վահի 17:8, Հավիյէտէն ըզգար:

38 Վահի 17:8, Հէլարա կիտէր:



Այս գիրքը գրելու մեջ միակ շարժադրս եւ
նպատակն Տեր Յիսուս Քրիստոսի եւ անոր խօսքին
հանդեպ ունեցած անկեղծ եւ անխառն սկր ե-
ղած է: Ոչ մեկ շահագիտութիւն, կամ ուշեւ մե-
կուն դեմ չարամտութիւն կամ վրիժառութեան միտք
չունիմ: Տերոք փառք կուտամ որ իր Արդւոյն ար-
եան գիտովը կազմակերպութեան մը նպատակը
յառաջ քեզու հոսանքին ազատած է զիս: Ուր որ
իրենց փրկութեանը վկայող Աստուծոյ անկեղծ
որդիները կան, զանոնք Տերոջմով իբր եղայր մը
կամ սիրելի բարեկամ մը կ'ընդունիմ:

Ճամարիս հաւատացեալներուն համար այս
զիրքին նպատակն ու նշանաբանը այս է: Այսինքն
Ասուծոյ բոլոր սրբիները, արքուն կեցած, զիս-
նանք թէ գարենու վերջաւորութեան հասած ենի:
Զարութիւնն ու վատուցիւնը, անկրօնութիւնն ու
անբարոյութիւնը, եւ անիրաւութիւնը մեր զիցա-
ծեն շատ աւելի զարգացած են: Ասոնք զիսնալով
Ասուծոյ մեզի համար Յիսուս Քրիստոսի միջոցով
պատրաստ Թուղթ առ Եփեսացից Երդ զլուխին
մեջ լիւտուած զենեերով զինուած, մեր ձեռնարկած
պայէարին մէջ միութեամբ մաքանիսք, վասնզի
մեզի համար յաղբութիւնը պատրաստ է: Ուստի
Ասուծոյ բոլոր զաւակներուն աղօրքը խնդրեկու-
անոր մեզի համեստ ունեցած սիրոյն խորունեկո-
թիւնը, եւ շարձրութիւնը հասկնալու մեզի խելք
պարզեւէ լսելով աղօրենք, Ամեն:

Մեր այս գիրքին մեջ պարզուած բոլոր զաղափարներուն եւ եղած յայտարարութեանց, ուղղակի կամ անուղղակի պատասխան, հենադատութիւն, եւայն, սիրով պատրաստ ենք լսելու, պայմանաւ որ պատասխանները կամ հենադատութիւնները Ա. Գիրքն մէկ կամ առելի համարներով հաստատուին այլապէս փիլիսոփայօրէն. լոկ տրամաբանութեան վրայ հիմնուած եւ կամ մարդկային գիտութեան յենով եղած պատասխանները եւ թեք նկատի չեն առնուիր: «Քանզի թէպէս մարմինի մեջ կը բակենք. բայց ոչ թէ մարմնաւորապէս զինուորութիւն կ'ընենք. վասնզի մեր զինուորութեան գէնիները մարմնաւոր չեն, հապա Աստուծմէ զօրութիւն առած՝ ամրոցներ բակենք: Մենք խորհուրդներ կը բակենք. եւ Ասուծոյ գիտութեան դէմ բոլոր հպատացած բարձր բանները գերի կ'ընենք»:

6. 4nr. 10:3-5

31
Հասցե.—

T. HAYATI

Fabrique des Tissus Indigènes Egyptiens
18, Rue Darb-el-Guinéna Le Caire

Այս գիրքը, հայերէն կամ թթէրէն,
եւ հեղինակին «Թաճնիւմա եւ Մօսրնիզմ»
եւ «Մեռած հանները մանրավաճառին իւ-
ղը կը նեխեցնէն» հատունները, բոլոր փա-
փառդներուն ձրխարար կը դրկուի:
Դիմել վերոգրեալ հասցեին

Printed in Egypt by
SAHAG - MESROB Press
25, Sharia Tewfik, Cairo.

ՀՀ Ազգային գրադարան



NL0159568

